

ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԱՆԴԵԱՆ

---

*ՄՈՒԽՐԱՏ*

Հրատ. Աղուրատ Ֆոնտանի Կեդրոնական Վարչութեան

ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԱՆԴԵԱՆ

ՄՈՒՐԱՏ

(ՍԵԲԱՍՏԱՑԻ ՌԱԶՄԻԿԻՆ ԿԵԱՆՔՆ  
ՈՒ ԳՈՐԾԸ)




1931

«ՀԱՅՐԵՆԻՔ»Ի ՏՊԱՐԱՆ

Պ Ա Ս Թ Ը Ն



URUPUS



# ՄՈՒԲԱՏ

ՀԵՐՈՍՆԵՐՈՒ ԳԻՐՔԸ

Աւարայրը ունեցաւ իր սոկերերան «ԲԱՐՈՒԼՅ», որ սրտառուչ դայլայլիկներով յաւերժացուց Վարդանանց թոփչքը:

Քանի՞ Աւարայրներ մեր նորագոյն պատմութեան մէջ... Բայց Հայկական Ազատամարտը դեռ կը սպասէ իր Եղիշէին:

Եթէ չենք կարող աւելին ընել, գէթ հերոսներու կենդանագիրը տանք:

Ժան Ժակ Ռուսո կ'ըսէ տեղ մը, իր «Խոստովանանք»ին մէջ, որ ամէն մարդ, եթէ իր մտաւոր հասունութեան մէջ գրէր մանրամասնօրէն եւ լիակատար անկեղծութեամբ իր կեանքի բոլոր միջադէպերը, կրնար գեղեցիկ գիրք մը կազմել: Ժան Ժակ կը գատէր իր անձնական օրինակով:

Ի՞նչ հոյակապ զրքեր պիտի կազմէին Հայ Շարժման առաջամարտիկ հերոսները իրենց ալեծուի կեանքերու մասին, պատահի հասակէն մինչեւ մահ...

Տարարախտարար, անոնք չզրեցին այդ գրքերը — չուզեցին զրել, չնաշխարհիկ համեստութեամբ մը թագնուելով սառեւբներուն մէջ:

Որքա՞ն, սակայն, անհրաժեշտ էր այդ: Խոչոր դէմքերէն միայն Անդրանիկը թողեր է ընդարձակ

Յիշատակարան «Դրօչակ»ի արշիւներուն մէջ — այն  
եւս, հարկաւ, անկատար:

Ո՞ւր է Քրիստովորի, Ալմոնի, Ռոստոմի  
«Գիրքը»:

Ո՞ւր են Սկրորի, Եփրեմի, Դումանի, Քեռիի,  
Արամի, Հրայրի, Զաւուշի, Մուրատի «զրքերը»...  
Իշխանի, Համազապողի, Սաքոի, Խէչօի, Ապրօի,  
Գուրգէնի զրքերը... Տրապիզոնցի Աւոի, զիւմրեցի  
Մալոյեանի, Պարարազցի Նիկոլի, Վարդան Վար-  
դապետի, Կայծակ-Առաքելի, Սպազանաց Մակարի,  
Վանայ Իշխանի, Կոստանի, Վազգէն Տերօնեանի, Յով-  
սէփ Արզութեանի, Արամ Արամեանի, Բարդէն-Միւ-  
նիի, Գնունիի, Խանի, Կուկունեանի զրքերը...

Ո՞ւր են յիշատարականները Տուրբախի, Սար-  
դիսի, Վահանի, Աշոտ-Երկաթի, Արիստակէս Զօր-  
եանի, Գալուստ Ալօյեանի... Ո՞ւր են «զրքերը» մեր  
ողբացեալ մտաւորականներու՝ Ակնունիի, Վոսմ-  
եանի, Յոնանի, Զաւրեանի ու Զարդարեանի, Գա-  
րօի ու Հրաչի, Խաժակի ու Շահրիկի, Սիամանթօի  
ու Վարուժանի, Սարգիս Մինասեանի, Շահսպաղի ու  
Սեւակի, Գալֆայեանի ու Թոփչեանի, Մաթէոսի ու  
Փիլոսի, Բարդողի ու Գեղամի եւ հարիւրաւոր ու-  
րիշներունը...

Ո՞ւր են «զրքերը» մեր հնագոյն յեղափոխական-  
ներուն — Դաշնակցական, Հնչակեան, Արմենական  
— Արարօի, Լեւոնի, Յունօի, Ղարամելիքի, Աշրք-  
զեօպանի, Զաթօի ու Շէրօի, Մուրատի (Պոյաձ-  
եան), Ժիրայրի, Պետօի, Խւսուֆեանի, Տերսիմի  
Քեռիի, Աւետիսեանի, Շմաւոնի, Բարսեղ Զաքար-  
եանի, Մանուկ Շատուրեանի... եւայլն եւայլն եւ-  
այլն:

\* \* \*

Մեռածները չուզեցին գրել իրենց փոթորկալից  
ապրումները — մենք պիտի գրենք այն (ունենա-  
լով, աւազով, ծանօթութիւններու եւ վաւերագրերու  
աղքատիկ պաշար միայն) :

Մենք՝ որ աւելի «բախտաւոր» եղանք ու ճողով-  
րեցինք համայնաւեր խորչակներէն, մենք պատուի  
եւ խղճի պարտք ունինք՝ մեր անձէն, սիրոէն ու  
ճիզերէն բաժին մը արամազրելու մեր պաշտելի մե-  
ռելներուն :

Հազարաւորներ՝ են անոնք, որ դոհարերեցին  
իրենց կեանքը հարազատ ժողովուրդին եւ քանի՛  
քանիսը կորան անյայտ խորչերու մէջ, անթաղ եւ  
անշիրիմ...

Մեր սիրար — անոնց գերեզմանը :

Բայց սրպէսդի մեզմէ յետոյ ալ անոնց յիշատա-  
կը ձգուի դարձ-դար, սերունդէ-սերունդ, պէ՛տք է  
որ գորուին անոնց գործերը, պէ՛տք է որ պատմուի  
անոնց կեանքը :

Հերոսներու օր մըն ալ թերեւս հոչակելու ենք  
համազգային տօնակատարութեան համար, ինչպէս  
որ հոչակած ենք նահատակներու օրը — Ապրիլ 24:

Չունինք պանքէօն, ազգային սրբատաճար, ուր  
ամփոփէինք նշխարները յեղափոխական մեծ գէմ-  
քերու, որոնք բարոյական իրենց նկարագրով, խե-  
զախութեամբ ու արիութեամբ՝ զարդը կը լինէին ա-  
մենէն քաղաքակիրթ ազգերու պանթէօններուն :

Չունինք «Անյայտ Զինուորի» գերեզման մը, ո-  
րու չուրջը ծնբազրութեան թափօր ընէին երախտա-  
կէտ բազմութիւնները :

Մեր հաւաքական պաշտամունքը կարող ենք  
միայն արտայայտել զրչով ու խօսքով — կենսագը-

բական հասորներով եւ հրապարակային հանդէսներով :

Սրբազան պարտք մը, որ կը ծանրանայ դարձեալ գաղութային հայութեան վրայ :

Հայրենիքը ոչինչ կարող է ընել :

Հայրենիքը զրկուած է իր մհծագոյն զաւակները սիրելու, պատուելու իրաւունքին :

Հայրենիքի մէջ պառկած քաջերու գերեզմանները մոռացութեան խոտով կը ծածկուին եւ անոնց անխօս ընակիչները պաշտօնական գրականութեան մէջ կ'ամբաստանուին ու կ'անարգուին : Այդպէս կը թելադրէ կարմիր զուլումներու ընկերայինքարոյական աշխարհահայեցքը :

Բայց մենք ալ 700,000 ենք մեր լայնարձակ գաղթաշխարհին մէջ, մենք ալ ոյժ մըն ենք :

Դո՛ւք, հարիւրաւոր երիտասարդ մտաւորականներ, ցաք ու ցրիւ աշխարհի բոլոր անկիւններում, չտիւահա՛ս որրեր, դաղափարական անվթարոյժեր, որ ունիք զրիչ, չնորհք ու տաղանդ, որ զեռ կ'ապրիք հայրենի յիշատակներով, որ կ'ոգեւորուիք մեր անմահ լեզէոններու զործերով եւ կ'ուզէք ապրիլ անոնց պէս ջինջ անձնուրացութեան ու վսեմ խենթութեան վայրկեաններ, — դո՛ւք էք, որ պիտի ցրուէք անարդ մամուռը այդ ինկելի գերեզմաններու շուրջ, դո՛ւք էք, որ պիտի հանէք մեր երախտաւոր զործիչները սեւ մոռացութեան անդունդներէն եւ իրենց թովիչ պատկերներով ցուցաբերէք հայոց աշխարհին :

Հաւաքեցէ՛ք խնամքով, զուրգուրանքով մեր հերոսներու ցիրուցան «մասունքները» — ինքնազիր նամակներ, լուսանկարներ, ծերերու յուշեր, բերնէ-բերան պտըտող զրոյցներ, ամէն տեսակ վա-

ւերապիրներ ու յիշատակներ մեր հին ու նոր ռազմիկներու և մտաւորական առաջնորդներու կեանքէն ու գործունէութենէն — զրի՛ առէք և ստեղծեցէք Հայկական Հերոսամարտի չքեղ, ալեծուփ գրականութիւնը :

Վայրենի ցեղերն անզամ իրենց իգիրներու պաշտամունքն ունին, որ հէքեաթային զրոյցներով համեմուած կը փոխանցեն սերունդէ-սերունդ . . .

Գիտեմ, աւա՛ղ, պիտի ըսէք, թէ կան տարրեր մեր զարմանալի ցեղին մէջ, որոնց բարոյական մակարդակը այդ վայրենիներէն ա՛լ ստոր է . . .

Կ'անցնի՛ն անոնք, կը չքանա՞ն, տրորուելով ժամանակի ալիքներուն մէջ . . . թողէ՛ք ժանդուած հոգիները և կատարեցէք ձեր պարտը հանդէպ նահատակ հերոսներու :

Անոնք մեր պատիւն են, մեր փառքն ու պարծանքը :

Անոնք մեր զերազոյն արդարացումն են աշխարհի առջեւ, մեր չքեղազոյն տիտղոսը՝ յառաջազդէմ, պատուաւոր ու կիրթ ցեղի մը :

Անոնք մեր հոգեւոր զանձն են, մեր գաղափարային հաբատութիւնը, առանց որու մենք սոսկ կոպիտ, անփառունակ նիւթ մըն ենք, խօսուն նախիր, մարդկային թափթփուկ — փոշի մը :

Կատարե՛նք մեր պարտը հանդէպ մեր մեծ մեռելներուն, եթէ չենք ուզեր, որ պատմութիւնը սեւ ապերախտութեան կնիքը գրոշմէ մեր ճակատներուն :

Գրե՛նք . . . Եւ թո՛ղ այդ վեհ, գաղափարաբոյր պատկերները խո՛ր միտուին մեր սերունդներու գիտակցութեան մէջ, յաւերժանան, ինչպէս որ յա-

ւերժացեր են լէզենդական Կլէֆտները Հելլէնին-  
րու արիւնալից գիւցազներդութեան մէջ:

Վասնզի հերոսներու պաշտամունքը ամենախո-  
չոր ազգակներէն է մարդկային քաղաքակրթու-  
թեան, ամենահզօր խթաններէն աղքերու յառաջա-  
զիմութեան...

\* \* \*

### Եւ ահա Մուրատը :

Մուրատներ շատ ունի հայ աղատազրական  
շարժման պատմութիւնը: Շատուոր են եւ Նիկոլնե-  
րը, Խէջօները, Աշոտները... Բայց կայ մէկը իւրա-  
քանչիւր բոյլին մէջ, որ առաջին տեղը կը բոնէ իր  
մտքի կամ սրտի արտակարգ կարողութիւններով,  
իր կատարած սիրազործութիւններու հմայքով:

Երբ կ'արտասանուի «Նիկօլ» անունը, կը հաս-  
կըցուի Դուման-Նիկօլը, Շարժման հնագոյն դէմքե-  
րէն — միանդամայն զինուորական եւ մտաւորական  
առաջնորդ — որ 1914-ին անողոք ցաւէն խորտակ-  
ուած եւ անկարող նետուելու պատերազմի դաշտ  
գարաւոր ոստիին դէմ, ատրճանակի հարուածով մը  
փութացուց վախճանը իր հարուստ ու արկածալի  
կեանքին...

Նմանապէս «Խէջօ» անունը լսելով, իւրաքան-  
չիւրը կը պատկերացնէ իր մտքին մէջ այն լուռ ու  
խոնարհ հսկան, պարտաճանաչութեան ու կարգա-  
պահութեան այն հոյակապ զինուորը, որու քաջու-  
թիւնն ու անձնազոհութիւնը համաշափ էին իր տի-  
տանեան հասակին — «Դաշնակցական Խէջօն» — որ  
1915-ին ընկաւ Դատուանի մօտ, բուռն, արիւնալի  
ճակատամարտի մէջ, թողնելով խորունկ կսկիծի  
մթմունչը մեր բոլոր շարքերում:

Աշոտներու շարքին մէջ տիրական դէմք է այն

բարձրահասակ, հմայիչ երիտասարդը — Արամ Արամեան — որ 1899-ին էրզրումի մէջ, թիւրքական կախաղանէն Յեղափոխութիւն ու Ազատութիւն կը դուար դահիճներու երեսին:

Ապա Մուրատներու շարքը :

Զենք մոռնար ցրոնքի Մուրատը և մանաւանդ հին Մուրատը — Պայաճեանը — որ կապեր է իր անունը իննուոնական թուականներու Սասնոյ առաջին բռնկումներուն հետ, մաշեր է իր կեանքը տասներկու տարի թիւրքական բերդարգելութիւն մէջ և, ազատուելով նահատակուեր է 1915-ի զարհուրանքի թուականին, մեր հարիւրաւոր մտաւորականներուն հետ:

Եղեր են եւ ուրիշ Մուրատներ : Բայց մէկը կ'իշխէ բոլորի վրայ իր անական տեսքով, իր թոլիչնկարագրի հրապոյրներով, միանգամայն խելքով ու արիութեամբ — մէկը՝ որու հանդէս Դանտէ Ալեգրի պիտի ըստը՝

“Mai non pensammo forma piu nobile d'Eroe”.\*)

— ՍԵԲԱՍՏԱՅԻ ՄՈՒՐԱՏԸ :

Աչա այդ մեծ հայրուկն է, որ կանգնած է մեր առջեւ իր հմայիչ կերպարանքով : Անոր պայծառ յիշատակին է, որ կը նուիրենք այս համեստ աշխատութիւնը :

\* \* \*

Եիւթեր հասցուցին մեզի, նախ՝ Մուրատի համբաւաւոր զինակիցն ու մտերիմը — Սեպուհ :

---

\* ) Երբեք չենք պատկերացուցեր մեզի՝ հերոսի մը աւելի ազնուական կերպարանք :

Ապա ուրիշ անրաժան ընկեր մը թափառական հերսոնն — Վարդան Շահպազը, մեր հին ու ծանօթ գործիչներէն։ Տասնապետնանը՝ Երուսաղէմէն։ Վահան Համբարձումնանը, Մուրատի համագիւղացի մտաւորականներէն։ Լեւոն Մերով — Մարսէյլի մեր ընկերներէն — որ ճանչցեր է Սերաստացի թաղմիկը 1895-ի օրերուն Պոլսոյ մէջ։ Միքայէլիանը՝ որ ուղեկցեր է Մուրատին, 1915-ի անոր յուղումնալից Ողիսականի օրերուն՝ Սերաստիայէն-Պաթում։ Ներսէս Արք. Մելիք-Թանգեանը, որ Մուրատի գործակիցը եղած է 1905-906 թուականներուն Զանգեզուրի մէջ։ Տէր Մեսրոպ քահանայ Երանոսեան, Տիգրան Դէվօնեան, Յարութիւն Թէլլաւեան, Ռոկան Երկանեան եւ ուրիշ շարք մը սերաստացի հայրենակիցներ, որոնցմէ իւրաքանչիւրը տուեր է մեզ ուշագրաւ մանրամասներ հանգուցեալ թաղմիկի կեանքէն ու գործունէութենէն։

Վերջապէս, Մուրատի քոյրը, որուն առիթ ունեցանք երկարօրէն հարցումփորձ ընելու իր ողբացեալ եղրօր մասին, Մարսէյլի մօտ, Սէնտ-Անթուան արուարձանին մէջ, ուր հաստատուած է քանի մը տարիէ ի վեր, իր ամուսնուն եւ 3-4 լաճերուն հետ։

Ամենուն սրտանց չնորհակալութիւն։

Չենք կարող մեր ջերմ երախտագիտութիւնը չյայտնել նաեւ Ամերիկաբնակ Սերաստացի հայրենակիցներու ընկերութեան, որ Մուրատ Ֆոնտը\*)

\*) Ընկերութիւնը հիմնուած է հերոսի մահէն քիչ յետոյ։ Մրագրին 1 եւ 3 յօդուածներուն մէջ կը կարդանք հետեւեալը —

Մուրատ Ֆոնտի նպատակն է՝ սերաստացի ան-

հիմներ է, որու նախաձեռնութեամբ կը հը-  
րատարակուի այս գիրքը — եւ որու բոլոր անդամ-  
ները՝ կուսակցական թէ չէզոք՝ տողորուած են  
ամենէն քնքոյշ սիրով, ճշմարիտ պաշտամունքի  
զգացումով հանդէպ իրենց հռչակաւոր հայրենակ-  
ցին : Անոնք կամեցան շարք մը ձեռնարկներով յա-  
ւերժացնել Մուրատի յիշատակը, հրատարակել նախ  
եւ առաջ անոր ընդարձակ կենդանագիրը :

Հակառակ իմ անպատճառառութեան, չուզեցի  
մերժել այդ խնդրանքը, եւս առաւել, որ ինքս ալ  
տաղանդաւոր Զինուորին հիացողներէն եմ 1905—  
1906-ի օրերէն ի վեր, երբ նա կովկասի մէջ իր զի-  
նակից ընկերներուն հետ երկաթի կուռ հարուածնե-  
րով յետ կը մզէր թաթարական յորձանքը եւ ապա—  
գրեթէ անդրագէտ, բայց լուրջ ու համարձակ բա-  
նակուուող մը — կը բերէր իր բուռն մասնակցութիւ-  
նը մեր թիֆլիզեան ժողովներուն ու տենդային վի-  
ճարանութիւններուն :

Ժահ Մուրատի անունով եւ յիշատակին արհեստա-  
նոց մը եւ բազմարուեստի Բարձրագույն Վարժարան  
մը հիմնել ... Այդ նախատակը իրականացնելու հա-  
մար ընկերութիւնը պէտք է ունենայ 25,000 տո-  
լմր :

## I

## ՄԱՆԿՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԱՏԱՆԵԿՈՒԹԻՒՆ

«Բօշենց» տոհմը .— կովտուն եւ դպրոց .— Սիրահարութիւն .— Պատասինկան արկածներ .— դէպի Պոլիս :

Քիչ բան գիտենք Մուրատի կեանքին այդ ըստ-ջաններու մասին եւ այդ քիչն ալ մեզի կովտայ Սեպուհ իր անտիպ Յիշատակարանին մէջ, առած լինելով իր տեղեկութիւնները բուն խել Մուրատէն :

Մազմիկը ծներ է Սերաստիոյ կովտուն գիւղին մէջ 1874 թուին, զաղթական ընտանիքէ մը, որ Խրիմեան անունը կը կրէր եւ ենթագրարար հաստատուեր էր հոն, կովտունի մէջ, 70-ական թուականներու սկիզբներուն :

Ո՞ւրկէ զաղթեր էր, յայտնի չէ : Ամէն պարագայի, Խրիմեան Հայրիկի հետ կապ մը չունի այդ ընտանիքը, որ ընդհանուր վկայութեամբ բօշա եղած է :

Մուրատ բօշայական ծագումն ունէր :

Կովտունցի երիտասարդ մտաւորականներէն, մէր ընկեր Վահան Համբարձումեան, կը վկայէ, թէ այդ հանգամանքը որոշ խորութիւն մը ստեղծեր էր դիւղին մէջ, թէ կովտունցիները խորթ աչքով կը նայէին հայ բօշաներու գերդաստանին վրայ :

Խել Սեպուհ կը յաւելու, որ հետազային Մուրատի հայ հակառակորդներն ալ, զինքը վարկարե-



Ս Ե Պ Ո Ւ Հ

կելու համար, եռանգով կը տարածէին,թէ «բօշտ-  
յի դաւակ մըն է»...

Հին, անմիտ նախազաշարում... Առաջին ան-  
դամը չէ, որ օտար արիւնէ սերուած անհատներ,  
ապրելով հայի հայրենիքին մէջ, խրացնելով անոր  
լեզուն, անուելով անոր պատմութեամք ու դրակա-

նութեամբ, կը ձուլուին իսպառ հայ ցեղին հետ, կը դառնան մոլեռանդ հայեր, ջերմ, խանդավառ հայ- րենասէրներ: Յիշենք միայն Փափազեաններու տոհ- մը, որ տուեր է նշանաւոր հայ գրող մը եւ հայ յե- ղափոխական գործիչ մը: Իսկ հին ու միջին դարե- րու մէջ՝ շարք մը մեծանուն ազգային գործիչներ, Հայաստանի շինարարներ ու ուղմիկներէն — մե- ծազոյնը այդ ուղմիկներէն — Վարդան Մամիկոն- եանը:

\* \* \*

Մուրաստ Յակոբեան-Խրիմեան նշանաւոր տոհմ մըն էր արկածասէր թափառականներուն մէջ, որու ժառանգներէն մէկ քանիսը եղեր են քաջասիրտ կոռուպներ: Մանուկ Մուրաստ սնուեր էր անոնց ա- ւանդութիւններով, յաճախ կը պատմէր մանաւանդ իր Սարգիս պատի ուղմական սխրագործութիւն- ները:

Եւ դիտէր պատմել... համով ու հոտով, իր պարզ, ուղմիկ, բայց թեւաւոր բարբառով:

Արկէ եկած էր այդ Սարգիսը — ինքն ալ չգի- տէր: Կ'ըսէր միայն, թէ հաւանօրէն Խրիմէն գաղ- թեր էր եւ գուցէ այդ պատճառով ալ ընտանիքը Խրիմեան կը կոչուէր:

Արհեստով մաղազործ՝ նա թափառեր էր շատ տեղեր, տեսեր էր շատ երկիրներ — միշտ վրանա- րնակ ու աստանդական: Միակ ընկերը — իր էշը: Բնութեան աղաս ու անհոգ զաւակ՝ նա կը պտըտէր ամենուրեք — մղուած յաճախ լոկ թափառելու ա- զօտ տենչանքէն — տնկելով իր վրանը մերթ լեռնե- րու զազաթներուն, մերթ զաշտի վրայ, ձորերու մէջ, կարկաչահոս աղբիւրներու եղերքին: Ամէն տեղ ընտանի է նա եւ վախ չունի — չունի թշնամի:

Լեռան աւազակն ալ բարեկամ է, գիւղի հարուստն ալ: Մաղագործը անհրաժեշտ մարդ մըն է եւ ամէն տուն կը մտնէ ու կ'ելլէ:

Վհուկ ալ է: Գիտէ կարդալ ապագայի մշուշին մէջ, թուղթ բանալ, դժբախտները քաջալերել իր վարդապոյն գուշակութիւններով, սիրահարները խանդավառել, իրենց մուրազին հասցնելով:

Եւ հպարտ է Սարգիս պապը, ջերմօրէն նախանձախնդիր իր անձնական ու ընտանեկան պատուին: Վա՛յ անոր, որ կը յանդդնի բոնանալ այդ պատուին վրայ... Վիրաւորը ահեղ բարկութեան մէջ կ'որոճայ երկար վրէժինդրութեան սուրբ պատգամը, կը սպասէ յարմար վայրկեանին, կը հասցնէ անողոք հակահարուածը եւ սատանայի պէս կ'աներեւոյթանայ...

Ո՞ւր չէր թափառեր Սարգիս պապը: Քանի մը անդամ Խրիմն էր ոտի տակ տուեր, չափչիեր է Ռուսաստանի լայնաստարած ստեղները, անցեր է եւ Կովկաս, շրջեր է Դաղստանի լեռներուն մէջ, պարտեր է Թիւրքաց Հայաստանը, էրզրում, Վան, Մուշ... գացեր է մինչեւ Արարիայի խորքերը եւ վերադարձին բերեր է հետը մէկ-երկու սիրուն նըժոյդներ:

Նորէն — Խրիմ: Կ'ուզէ վերջապէս հանդիստ առնել բայց անակնկալ գէսպէ մը կը ստիպէ վերսկըս-սիլ արկածալից ուղեորութիւնները: Թաթար մը շատոնց աչք էր դրեր իր գեղեցիկ կնոջ եւ մէկ գիշեր դաղստուկ կ'ուզէ մտնել Սարգսի վրանը՝ կինը անարդելու: Սարգիս տեղն ու տեղը կը սպաննէ թաթարը: Ապա ոստիկանութեան հետապնդումներէն խուսափելու համար, կ'առնէ կինն ու երեխաները ու վերստին կը նետուի արտասահման: Նորէն դէպի

Թիւրքահայաստան, Կարին, Երդնկայ, Քեմախ, կը շարունակէ թափառիլ մինչեւ խոր ծերութիւն, միշտ նոր ու նոր արկածներու ետեւէ, ընդհարումներ կ'ունենայ թիւրք իշխանութիւններուն հետ, կը զարնէ քանի մը ենիչքիներ... Մահը կուղայ վերջ տալու իր ալեծուփ կեանքին:

Ահա այսպիսի պատմութիւններով սնուեր է մանուկ Մուրատը, անոր ընականէն սուր միտքը և Հարուստ երեւակայութիւնը:

Սարգսի զաւակները — Յակոր եւ Մկրր — խըզիր են պապենական աւանդութիւնը, վերջ դնելով թափառական զոյտութեան եւ եկեր հաստատուեր են կովտունի մէջ:

Յակորէն — չորս զաւակ : Մէկը — ապագայ հերոսը :

Հայ ընակչութեան մէկ մասը սկիզբէն կը հակառակի «Բօշենց» ընտանիքի տեղաւորուելուն: Բօշաներու փոթորկոս անցեալը, անոնց հայրերու եւ պապերու կատարած սպանութիւններն ու արիւնալից արկածները սարսափ կ'ազգէին հայ գեղջուկներուն: Գիւղը կը բաժնուի երկու մասի: Բայց Յակորի պաշտպանները աւելի ուժեղ լինելով, յադթութիւնը կը մնայ անոնց կողմը:

\* \* \*

Մուրատի ծննդավայրը զուտ հայարնակ գիւղ մըն էր, Սերաստիոյ արեւելեան կողմը, Ալիս գետի ափերուն վրայ: Մօտ 300 տուն ընակիչներ: Գետէն քիչ հեռու, բլրակի մը վրայ սփոռուած են Պալրիսու կոչուած մարգագետինները, ուր օրն ի բուն կ'արածէին կովտունի նշանաւոր ձիերը: Աւելի հեռուն՝ անանցանելի ճահիճներ:

Դէպի հիւսիս կը բարձրանայ Սախառի լեռը իր

արօտատեղիներով, որ ամարանոց մըն էր արջառներու, ոչխարներու համար:

Ուրիշ լեռ մը — Սիւրի — Կովառունցիներու ամարանոցն էր: Վերջապէս, զիւղի արեւելեան եւ հիւսիսային կողմը կը փոռւէին ընդարձակ վարելահողերը:

Կովառունը իր ուխտատեղիներն ալ ունէր: Նըշանաւոր էր Մուրը Կարապետը, ուր Վարդապառին եւ այլ տօներու ատեն կը հաւաքուէին մօտակայդիւղերու բնակիչները իրենց աղօթքի ու մատաղի համար, կը կատարէին ուրախութեան հանդէսներ, պար, գօտեմարտ, եւայլն:

Սերաստիոյ ժողովուրդը սիրահար էր գօտեմարտելու: Զկայ սերաստացի մը, որ մարզուած չինի այդ խաղին մէջ: Եւ բազմաթիւ էին ըմբիշները:

Մուրը Կարապետը հայ-քրիստոնէից ժամադըրավայր էր նաեւ երաշտի տարիներուն, երբ չըջակայ զիւղերէն այր եւ կին, ծեր, մանուկ ու երիտասարդ կուղային տէրտէրներուն հետ թափօր ընելու եւ անձրեւ հայցելու չորցած երկինքէն:

Ուսում չէր առած Մուրատը: Գրեթէ անդրադէտ էր բնականէն օժտուած այդ մեծ դինուրը, որ ոչ միայն հմառութեամբ սուր ու հրացան կը խաղցնէր կոռւի դաշտում, այլ եւ կուսակցական ժողովներու մէջ կը մրցէր մեր ուսումնական երիտասարդներուն հետ տենդային վիճարանութիւններու օրերուն՝ ազգային ու քաղաքական այլ եւ այլ խնդիրներու շուրջ:

Դպրոց, ուրեմն, չէր անցած: Դպրոցի մէջ հազիւ սորված էր այր-բենը միայն: Այդպէս — Անդրանիկը: Այդպէս — շատ շատերը մեր հին, տա-

զանդաւոր գինուորներէն։ Եւ ի՞նչ զարժանք։ Հայ գիւղերու մէջ միակ ուսումնականներն էին տէրտէրն ու տիրացուն եւ իշխողն էր համբաւաւոր Տէր-Թողիկը։

Եօթ-ութ տարեկան Մուրատը կը զրկուի Կով-տունի Տէր-Թողիկեան վարժարանը։ Սակայն չի կրնար տոկալ ծեծի ռեժիմին ու երկար չի մնար հոն։ Ապագայ ուզմիկի հոգին կը խռովի ու կ'ըմբոստանայ խալֆա վարժապետին դէմ, որ ծայրայեղ անդթութեամբ կը վարուէր անմեղ մանուկներուն հետ։ «Եթէ ոյժերս ներէին — կ'ըսէր Մուրատ հետազային — ես այդ խալֆան տեղն ու տեղը կը շամփիրէի»։

Կը հեռանայ դպրոցէն եւ կը մտնէ ծառայութեան մէջ, գիւղացիի մը մօտ, որպէս հօտաղ։

Մանուկ-Մուրատը կը նկարագրեն որպէս աղնիւ ու համեստ տղեկ մը, ներողամիտ դէպի թոյրլերը եւ ըմբոստ ու անողոք՝ հզօրներուն, ճնշողներուն դէմ։ Միանգամայն — լեզուանի ու ճարպիկ։ Այդ յատկութիւններու շնորհիւ, ամենուրեք իր ընկերներու սիրելին եղած է։ Նա ինքը այսպէս կը պատմէր իր առաջին ըմբոստացումները «Ճնշողներուն» դէմ։

«Դիւղի մէջ, կ'ըսէր, քանի մը հարուստի տղաներ կային, որ միշտ արհամարհանքով կը նայէին ինձի եւ իմ հետեւորզներու վրայ։ Երբ մենք մեր եզներն առած կ'երթայինք դէպի ոնւէ արօտատեղ, անոնք անմիջապէս կուզային մեր դիմաց եւ կ'արդիլէին յառաջ երթալ։ Ստիպուած, կը շեղէինք մեր ճամբէն եւ տարբեր ուղղութիւն կ'առնէինք։ Երբ այս տղեղ արարքներու մասին կը հաղորդէի հօրու մեծ եղբայրներուս, անոնք միշտ կը խրատէին,

թէ պէտք է համակերպիլ, քանի որ գործ ունինք հարուստ դրացիներու զաւակներուն հետ... Այսպէս օրերը կ'անցնէին, սակայն այդ տղաները ուխտըւածներու պէս կը շարունակէին իրենց գործը ու կը հետեւէին մեղ...

«Համբերութիւնն ալ չափ ու սահման ունէր. տղաներու վարմունքը այլ եւս անհանգուրժելի կը դառնար: Ուստի, երկար խորհելէ յետոյ որոշեցի կազմակերպել իմ ընկերները եւ լաւ դաս տալ այդ գոռող, հարուստ կոչուած ստահակներուն: Օր մը առաւօտեան իմ կազմակերպած հօտաղներուն հետ քշեցինք եղները գէպի Մուրը կարապետի ուխտատեղին: Ամէնքն ալ, իմ հրահանգիս վրայ երգուեցան եւ ուխտեցին, որ կոռոի պարագային իմ հրամանները պիտի կատարեն: Եւ միաձայն որոշում տուինք, որ ուխտադրուժները պիտի արտաքսուին մեր խումբէն ու պիտի պատժուին, որպէս դաւաճաններ:

«Մէկը բոլորի համար — բոլորը մէկի»...

«Պիտի կոռուինք, մինչեւ որ այդ մեծատան տըղաները մարդավայել վերաբերմունք ցոյց տան գէպի մեղ»:

Ուխտը կը կատարուի: Եւ երբ, ըստ սովորութեան, հակառակորդ խումբը կը յառաջանայ իր եղներով, Մուրատ իր տղաներէն մէկ երկուքը կը զրկէ անոնց մօտ բանակցելու եւ յայտարարելու՝ որ «այսօր մէր եղները պիտի արածին այդ արօտատեղին մէջ եւ ուրիշ ոեւէ մէկին շենք թոյլ տար հոդքելու իր նախիրը»:

Հակառակորդ խումբը կ'արհամարհէ Մուրատի պատգամները եւ կ'ուղէ ծեծել անոր բանազնացները: Այն ատեն Մուրատ իր միւս ընկերներուն հետ

բուռն յարձակում կը գործէ եւ հակառակորդները, յանկարծակիի եկած, փախուստ կուտան: Քիչ յետոյ, աղքատ զեղջուկներու յանդուղն արարքը պատժելու համար, կը կազմակերպուին ու կուգան յարձակուելու Մուրատի խումբին վրայ, բայց վերըստին գլուխները չարդուած, յետ կը մզուին: Եւ զիւղի մէջ այդ առթիւ իրարանցում կ'ընկնի: Հակառակորդները կ'ուզեն վրէժ հանել Մուրատէն ու իր կողմնակիցներէն: Բարի մարդիկ կը միջամտեն ու վէճը կը հարթուի:

Այս դէպքերէն յետոյ, Մուրատ իր հասակակից հօտաղներու պետը կը դառնայ եւ ամէնքը սիրով կը հնազանդին անոր:

Հետազային ընդհարումներ տեղի կ'ունենային նաև հարեւան թուրք գիւղերու հօտաղներուն հետ: Մուրատ իր կազմակերպչական ձիրքով եւ ինքնապաշտպանութեան մէջ մարզուած ընկերներով միշտ յաջողութեամբ յետ կը մէքը յարձակումները:

Օր մըն ալ Կովմունէն քաղաք երթալու ատեն, քանի մը դարանակալ երիտասարդներ առաջը կը կորեն ու կ'ուզեն սպաննել: Մուրատ զրպանի վոքրիկ դանակով այնպիսի արիութեամբ մը կը ճակատի անոնց, որ ամէնքը փախուստի կը մատնէ:

Սիրած զրադմունքներէն մէկն էր՝ որսորդուրիմն: Ալիսի եզերքին փոռուած ճահճճը իր վայրի բաղերով ու սազերով յաճախ ժամանակավայր մըն էր Մուրատի համար: Տնէն դադառուկ կը վերցնէր հօրեզրօր հրացանը եւ որսի կ'երթար:

Իր հասակակիցներուն մէջ ամենաուժեղն էր եւ ամենաճարպիկ ձի նստողը, ինչպէս եւ լաւագոյն

նշանառուն : Սորվեր էր իր հօրեղբօրմէն , որ նշանաւոր որսորդ մ'է եղած :

Ժողովրդական ուխտագնացութեան օրերուն պատանի Մուրատը պարագլուխ մըն էր եւ ամէն տեղ , ուր նա երթար , ուրախութիւնն ու խրախճանները անպակաս կը լինէին :

Վարժ էր եւ պարի ու զօտեմարտի մէջ : Կըուուղներու ասաղն էր , օրիորդներու ծածուկ դուրս դուրանքի առարկան եւ դափնէ պսակները զրեթէ միշտ անոր կ'երթային :

\* \* \*

Դարբիննենք դիւզի ամենէն հարուստն էին : Մուրատ անոնց մշակն էր եւ երրեք ի հարկէ , չէր համարձակեր վայրկեան մը անզամ աչք զնել այդ հարուստ տան սիրուն աղջկանը : Եւ սակայն աղջկը թիթեռնիկի պէս Մուրատի շուրջը կը դառնար եւ ստէպ իր մօրէն ծածուկ խոհանոցին լաւագոյն պատառներէն անոր տոպրակին մէջ կը դնէր :

Մուրատն ալ կը տանջուէր անոր սիրով , առանց սակայն կարենալու բառ մ'խակ փոխանակել անոր հետ : Երկու սիրահարները կը խեղդուէին նաև հապետական ընտանիքի օրէնքներու կապանքներուն տակ :

Կուգան Վարդավառի տօները : Ամէն ոք իր սայլը կը լծէ , ու իր ձին կը նստի — դեպի Հընշտառկապետ վանքը : Մուրատն ալ կ'երթայ , երիտասարդներու սառւար խումբի մը գլուխն անցած : Խինդ ու բերկրանք ուխտավայրին մէջ : Ուխտաւորները ծեր ու երիտասարդ , խումբ-խումբ նստած գետնի վրայ , բացօթեայ , խորովածի ու գինիի շուրջը : Լուսնկայ դիշեր , աստղապարդ երկինք եւ ամե-

Նուրեք ճարճատող կրակներ, երգ ու պար, անուշառոյթ մթնոլոցն : Սիրահարներու մթնոլորաը . . .

Հոն են եւ Դարրինենք : Երկու սիրահարները կը փնտուն զիրար : Մէկը՝ երխտասարդը՝ անձկութեամբ պտըտելով, միւսը՝ աղջիկը՝ սպասելով :

Մուրատ կ'անցնի վրանէ վրան, սայլէ սայլ եւ կը գտնէ վերջապէս սիրած աղջիկը, ծնողներու վրանէն քիչ հեռու : Որոշեր էր այդտեղ արդէն սիրտը բանալ անոր առջեւ : Գիտէր, որ ընտանիքը յօժարակամ պիտի չտար — վճռեր էր փախցնել օրիորդը : Իզիթը կ'արհամարհէ ամէն խոչընդուռ . բաւ է, որ զիտէ ձի նստել, զէնք փաղցնել եւ բազէի պէս ուլանալ լիո ու ձորերու վրայ :

Կամացուկ սահելով աղջկան առջեւէն, հազիւ հաղ կրնայ շնչար անոր ականջին .

«Վաղը քեզ կը սպասեմ Լուսաղբիւրի մօտ . կուգաս, կը խօսինք» :

— Կուգամ, կը սպատասիանէ աղջիկը :

Լուսաղբիւրը, Հրեշտակապետ վանքին հարաւային կողմը, սիրահարներու ժամաղբավայր մըն էր, տօն օրերուն :

Կը հասնի խորհրդաւոր ժամը, Մուրատ անձկանօք կը սպասէ . օրիորդը կ'ուշանայ — ուժեղ է ծնողներու հակողութիւնը — բայց ի վերջոյ կուգայ, սիրտերը կը բացուին, աղջիկը կ'ընդունի սիրած երխտասարդի առաջարկը — փախչի՛լ :

— Ես քո սիրոյն արժանանալ չեմ կարող ուրիշ կերպ, կ'ըսէ Մուրատ, քո եւ իմ մէջ տարբերութիւնը մէծ է, դուն հարուստ, ես աղքատ . . . կը մընայ, որ ուժով առնեմ քեզ . կը սպատաստեմ ձիերը եւ օր մը կ'անհետանանք . . . Երբ յուզուած մտքերը

կը հանգստանան — կը վերադառնանք մեր օջախը, մեր աղքատիկ տնակը :

Եւ մինչ երիտասարդը կ'որոճար փախուստի ծրագիրը, անակնկալ դէպք մը եկաւ ամէն բան տակն ու վրայ ընելու :

Ընթերցողը կը յիշէ, որ մանկութեան օրերուն Մուրատ բազմաթիւ թշնամիներ ունէր թէ հայերու եւ թէ թուրքերու մէջ : Օր մը քաղաք գնալու ատեն քանի մը թուրքեր առջեւը կուգան սպաննելու դիտաւորութեամբ : Թուրք մը կը զարնէ եւ միւսները փախուստի մատնելով կ'ազատուի :

Կուրը կը հասնի քաղաք (Սերաստիա), ոստիկանութիւնը կը թափուի դէպքին վայրը . խուճապու քննութիւն : Կուգան գիւղը՝ ձերբակալելու մարդասպանը : Բայց նա չկայ . անհետացերէ Սախառի լեռներուն մէջ : Ծնողներն ալ տեղեկութիւն չունին : Ոստիկանութիւնը կը ձերբակալէ Մուրատի հայրը — Յակորը :

Մուրատ, լսելով այդ, անմիջապէս լեռէն վար կ'իջնէ ու կը յանձնուի ոստիկանութեան, իր հայրը ազատելու համար :

Յակոր կ'ազատուի, Մուրատ կը բահտարկուի : Բայց քանի մը ամիս բանտարկուելէ յետոյ, լինելով տակաւին անչափահաս, ինքն ալ ազատ կ'արձակուի :

Սակայն այլ եւս չի կարող մնալ գիւղին մէջ, հրաժեշտը կուտայ հարազատ օճախէն, կը թաղէ իր առաջին սէրը, պանդիստութեան ցուցը կ'առնէ ու կ'երթայ Պոլիս... հոն, աւելի ազահով, շարունակելու մշակութեան տիսուր արհեստը, որպէս համալ, քի ոնակիր...

II

## ԱՀԱԲԵԿԻԶԸ

Տեսդային օրեր կ. Պոլսոյ մէջ .— Տերրօրական քը-  
ռիչքները եւ լրտեսներու սարսափը .— Խզմիր-  
լեան Պատրիարքի միջամտութիւնը .— Մու-  
րաս՝ հալածական՝ կը ճգէ Պոլիսը :

Le poignard, seul espoir de la terre  
Est ton arme sacre'e\*)

Andre' Chenier

1890 թուականն էր, երբ Մուրաս, 16-17 տարե-  
կան, և կաւ օսմանեան մայրաքաղաքը : Նշանաւոր  
թուական մը հայութեան կեանքին մէջ : Յեղափո-  
խական շարժումները ծայր կուտային Երկրում :  
Երգրումը կուտար ազգանշանը, ժողովրդական ա-  
ռաջին ըմբոստացումով : Պոլսոյ մէջ տեղի կ'ունե-  
նար Գում-Գափուի ցոյցը : Ապա եւ հայ թերթեր,  
զրականութիւն, Ազգային ժողով, հաւաքոյթներ,  
հայկական դատ — այդ բոլորը թեւեր կուտան  
Մուրասի երեւակայութեան եւ առաջ կը բերեն հայ-  
րենասէր «Համալ»ին մէջ ահազին յեղաշրջում :  
Նա կը սկսի հետաքրքրուիլ թերթերով ու գըր-

\*) «Քո սուրբ զէնքն է դաշոյնը,  
Աշխարհի միակ յոյցը :

ԱՆՏՐԵ ՇԷՆԻԿ

քերով : Աւաշ' դ , սակայն , այլրունը միայն սորված էր . . .

Պատահմամբ կը ծանօթանայ Լուսինեան անունով հայ երիտասարդի մը հետ : Վերջինը կը թերազրէ երիտասարդ համալին յաձախել կիրակնօրեայ դպրոց մը , որ բացուած էր Ղալաթիոյ Լուսաւորիչ եկեղեցին կից սրահի մը մէջ :

Առանց վարանելու Մուրաս կը կատարէ Լուսինեանի հրահանգը : Կը սկսի ամենայն եռանդով յաձախել դպրոցը և մի քանի ամիսէն կրնայ արդէն թերթ կարդալ :

Դպրոցով միայն չգոհացաւ : Լուսինեանի միջոցով սկսաւ մուտք դործել հայկական այլ և այլ չքչանակներ . ի վերջոյ մտաւ Հնչակեան գաղտնի կազմակերպութեան մէջ :

Գալոց հերոսը գտաւ իր «տարերքը» : Կը կատարէր եռանդով ու անձնուիրութեամբ այլ և այլ գաղտնի յանձնարարութիւններ , թերթեր կը կրէր ամենավտանգաւոր տեղերը , ատրճանակ ու դաշոյն կը փոխազրէր :

1893 թուականին , — կ'ըսէ մեր ընկեր Զատիկ — օր մը հայոց պատրիարք Աշրուեան , սորկամիտ , չսիրուած , անժողովրդական մարդ մը , թոյլ տուարիրեն՝ հրապարակաւ անարդելու հայ յեղափոխականները , «ստահակ» ու «սրիկայ» անուանելով զանոնք : Ատոր վրայ , Հնչ . կուսակցութեան Պոլսոյ մարմինը որոշեց հրահանգել բոլոր թաղերու աւագերէց քահանաներուն , որ պատարագի արարողութեան մէջ չյիշեն Աշրուեանի անունը , և սպառնաց պատժել անսասատողները : Այդ դէպքը մեծ յուզում առաջ բերաւ Պոլսոյ մէջ . Ղալաթիոյ Ս . Լուսաւորիչ եկեղեցին հաւաքուեցան բոլոր գաւառացիները

բողոքելու եւ թոյլ չտալու պատրիարքին յիշատակումը :

Եկեղեցին զաւիթը լեցուն էր մեծ բազմութեամբ եւ երկաթէ զոները փակուած էին սստիկանութեան ձեռքով ու կը դտնուէին անոր հոկողութեան ներքոյ :

Ուշ մնացած հայրենակից մը, եկեղեցի մանելու պահուն, արդիլուեցաւ եւ գիմազրութեան համար ծեծուեցաւ սստիկանի մը կողմէն : Այդ պահուն Սերաստացի Մուրատը, որ բազմութեան մէջն էր, զուռը բացաւ, զուրս նետուեցաւ եւ սստիկանի ձեռքէն հայ մարդը ազատելով ներս բերաւ. սստիկանին ալ մէկ երկու հատ զարկաւ :

Ներսի հայրենակիցները, ենթազրելով, որ սստիկանութիւնը չպիտի ուզի տանել այդ նախատինքը եւ քիչ վերջ աւելի մեծ թուռվ ալ պիտի զայ ձերբակալելու Մուրատը, անմիջապէս միասին եկան եւ ինը հատ թրքական ոսկի հաւաքելով, յանձնեցին Մուրատին, որ ետեւի դուռնէն զուրս ելլելով փախաւ, առաջնորդութեամբ մէկ հայրենակիցի, որ չնչակեան կուսակցութեան կողմէ պաշտօն ունէր վտանգուածներուն ապաստան տալու :

Ստոյդ է, որ Մուրատ Պոլսոյ մէջ տերրօրական գործողութիւններ ալ կատարեր է . . . Հայ միջավայրը — լեցուն լրտեսներով ու մատնիչներով . . .

Ոժանց ըսելով, լրտեսները կը ճանչնային ահարեկիչ Մուրատը, զիտէին, որ նա գաղտնի կոմիտէի անդամ է, բայց սիրտ չէին ըներ մօտենալ անոր : Միւս կողմէն սուլթանի կառավարութիւնը, կրկնապատկելով լրտեսներու թիւը խստիւ հրամայած էր բոնել տերրօրիստը :

Դիւրին բան չէր, սակայն : Երբ սստիկանապե-

տի հրամանով վաշտ մը զինուորներ ու ոստիկաններ կուգան զինքը ձերբակալելու, կտրիճը զոյդ ատըր-մանակները ձեռքին փողոց կը նետուի ու կը սլանայ դէղի Ղալաթիոյ եկեղեցին։ Կ'աղաստանի հոն, որպէս բերդի մը մէջ եւ փակել կուտայ պարիսպի գոները։ Կը բանտարկէ իրեն հետ եւ եկեղեցիի մէջ գտնուող սարսափահար հայրենակիցները։

Խուժան ու ոստիկաններ վայրկեան մը կ'ուզեն մօտենալ ու ջարդել ժամի դոները, բայց Մուրատ վերէն ատրճանակի սպառնալիքով կը ցըռէ դանոնք։

Թէսլիմ, թէսլիմ, գեալուր, կ'աղաղակեն ոստիկանները, եթէ ոչ արխւն պիտի հոսի։

Ահարեկիչը կը պատասխանէ, որ ինքը կը յանձնուի միայն «եւրոպական գեսպաններուն»։

Ոստիկանները կատղած կը վազեն դուռը ջարդելու։ Գնդակ մը վերէն — եւ մէկը արիւնաթաթախ գետին կը զլորուի, ծանր վիրաւոր։ Ու նորէն կը ցըռին պաշարողները։

Գիշերը հասնելով, խուժանը կը հեռանայ։ Քանի մը ոստիկաններ կը մնան հսկելու համար։

Մուրատ պահապաններ կը դնէ հոս ու հոն եւ կը քնանայ։ Գիշերը խաղաղ կ'անցնի։

Առառւն կանուխ Պատրիարքարանի կողմէն քանի մը մարդիկ կուգան համոզելու Մուրատը, որ անձնատուր լինի։ Իրը թէ Մուլթանը ներած է իր յանցանքը։

Երիտասարդը կտրուկ կը մերժէ. «Մուլթանի խոստումին ոչ մի հաւատ չեմ ընծայեր» — կ'ըսէ եւ նորէն կը յայտաբարէ, որ կը յանձնուի միայն դեսպաններուն։

Ի վերջոյ, պատրիարք իշմիրլեանի խնդրանօք

դեսպանները կը միջամտեն, Մուրատ անոնց երաշ-  
խաւորութեամբ նաւ կը նստի — դէպի Եղիսպոս :

\* \* \*

Սերաստացի երիտասարդի այդ առաջին ար-  
կածներու հանդիսատեսներէն մէկը, Լեւոն Մես-  
րոպ — այն ժամանակ Կեզրոնականի աշակերտ —  
այսպէս կը հաղորդէ մեզ իր պատաննեկան յուշերը —

«Պոլսահայութիւնը կ'ապրէր այն ատեն ազգա-  
յին աննախընթաց եռ ու զեռի օրեր : Բարենորպում-  
ներու ծրագիրներ, օտար պետութեանց չահազրու-  
ռութիւնը հայկական դատով, Խզմիրլեան Պատրի-  
արքի կորուլի կեցուածքը, հեռաւոր զնոտաններու  
մէջ տասնեակ տարիներ չարչարուած քաղաքական  
յանցաւորներու ազատ արձակուիլը, ստեղծած էին  
յոյսի, յուզումի եւ լաւագոյն երազներու խանդա-  
վառ շրջանը :

Կեզրոնական Վարժարանը այդ շրջանին ծնաւ  
«Բարգէն Սիւնիներու սերունդը :

Օր մը, Կեզրոնականցիները եկեղեցիի շրջափա-  
կին մէջ կը տեսնէին երիտասարդ դաւասացի մը,  
միջահասակ, թիկնեղ, ծաղկու զէմքով եւ ցաւոս  
մանր աչքերով : Ինչ որ տարօրինակ էր սակայն, եւ  
զպրոցականներու ուշազրութիւնը զրաւող, անոր  
հայդուկի երեւոյթն էր, շրջափակի մը մէջ, ուր  
լրտեսներ, նոյնիսկ ոստիկաններ ազատ մուտք ու-  
նէին :

Դաղանիքը շուտով պարզուեցաւ : Յեղափոխա-  
կան մըն էր, որ զինքը հետապնդող ոստիկանու-  
թեան բոլոր ջանքերը գերեւ հաներ էր չարաթներով  
եւ վերջապէս ապաստանած էր Ղալաթիոյ եկեղե-  
ցին : «Երկարթէ Պատրիարք»ին միջամտութիւնով ո-  
րոշուած էր Պոլիսէն հեռացնել զայն, պայմանաւ,

որ մինչեւ բանակցութեանց լրանալը եկեղեցին  
շրջափակէն դուրս ոտք չղնէ :

Յաջորդ օրը նոր անակնկալ : Կեղրոնականի եւ  
եկեղեցին շէնքերը ոստիկանական շղթայի տակ  
առնուած էին : Մեծ դռան դիմացը, սրճարանի ցած  
աթոռակներու վրայ կը հանդչէին տասնեակ մը լըր-  
տեսներ, իսկ դրան մէջ երիտասարդ հայդուկը,  
մէջքին լայն կարմիր զօտի մը, գլուխը «փափախ» եւ  
այս վերջինին վրայ, ճակտին վերեւ, Հնչակեան  
արծաթեայ զինանշանը . . . : Ոստիկան եւ յեղափո-  
խական դէմ դիմաց, իրարմէ մէկ քանի քայլ հե-  
ռու : Եկեղափոխականը կովտունցի Մուրատն էր :  
Շիշիի դարեջուրի զործարան «Պօմօնթի»ի գիշե-  
րապահը :

Մօտ ամիս մը, թերեւս աւելի մնաց Ղալաթիոյ  
եկեղեցին : Ազգ . Խորհրդարանի սրահը, անդործա-  
ծելի դարձած Ազգ . Աշհմանադրութեան ջնջումով,  
յատկացուած էր իրեն : Շուտով այդ պատմական  
սրահը կը գատնար կեղրոնականցի «մեծ» տղոց ժա-  
մադրավայրը, Հնչակեան յեղափոխականին շուրջ,  
որ ամրող աշակերտութիւնը կապեր էր իր տարօ-  
րինակ հմայքին :

Գաւառոցի այդ պարզ բանուորին մէջ, ընդ-  
հանրապէս սակաւախօս, հանդարտ ու ծանր շար-  
ժումներով, զրեթէ անդրագէտ, կար յեղափոխա-  
կանի մեր ճանչցած մտատիպարէն տարբեր բան մը,  
կոռուպը, վճռական, անվեհեր եւ պաղարիւն մար-  
տիկը : Ֆետայիի տիպարը նորութիւն էր մեզի հա-  
մար :

Եւ Մուրատը կեղրոնականցիներու հերոսն հ-  
ղաւ, հակառակ անոր որ աշակերտութիւնը, մա-  
նաւանդ «մեծ» երը, ընդհանրապէս Դաշնակցական է-

ին։ Բայց ասիկա այն ատենն էր, երբ կուսակցութիւնը գեռ չէր ծնած եւ երխասարդութիւնը կը պաշտէր յեղափոխական գաղափարը առանց պիտակի։

Կեզրոնականի աշակերտութեան ամենալրտսերն էի, շատ պղտիկ թէ տարիքով թէ կազմով։ Ասիկա առանձնաշնորհնալ մը գարձուց զիս Մուրատի մէկ ամսուան արգելափակումի օրերուն։

Ամէն իրիկուն լրասներու վոհմակ մը աշակերտներէն, մանաւանդ վերի կարգերէն տանեակ մը կը կեցնէր Կեզրոնականի քովի փողոցներուն մէջ եւ կը խուզարկէր։ Զերբակալուեցան քանի մը մեծեր։ Խստութիւնը սկսաւ սաստկանալ։ Մուրատ զիս նշանակեց թղթատար, յետոյ իր քարտուղարը։

Գործաւորներ, քարտիէն բանուոր մշեցիներ, սերաստացի եւ վանեցի տղաք մինչեւ հեռաւոր թաղերէն կուզային յեղափոխական արձանագրուելու։ Լայնածաւալ թուղթի մը վրայ կ'արձանագրէր անունները, կեղծանունները եւայլն։ Շուտով պէտք եղաւ երկրորդ եւ երրորդ թուղթերու։ Արձանագրուուղներու թիւը 200-ը անցաւ։ Նոր անդամներուն առաջին պարտականութիւնն էր զէնք մը ունենալ եւ հրաժարիլ ողելից ըմպելիէն, մանաւանդ օղիէն։

Կիրակի օր մը խումբ մը հայրուկներ ներկայացան։ Մէկը զինով էր։

— Դուն ինչո՞ւ եկած ես, հարցուց։

— Հնչակեան գրուելու։

— Եկուր։

Սրահէն դուրս, սանդուխին զլուխը տարաւ մարդը եւ նետեց վար, յետոյ վանտեց միւսներն ալ։

Դարձաւ ինձի։

— Պէճ, երբ մեծնաս, երբեք օղի պիտի չխը-

մես : Ամիչքր յեղափոխականի չի վայլեր , խմողը յեղափոխական չի կրնար ըլլալ :

Իրիկունները իր մօտ կը հաւաքուէին չորս հինգ հայրենակից — Կովտունցիներ : Ամէնքն ալ տարէց մարդիկ : Զիս կը զարմացնէր պատկառանքը , որ անոնք կը տածէին իրենց երիտասարդ բարեկամին հանգէպ : Ետքէն իմացայ որ հին յեղափոխականներ էին ամէնքն ալ :

Այս աննշան պղտիկ յուշերուն հետ մտքիս մէջ է հաստ մը , որ քիչ մնաց ծանր գէպքի մը փոխուէր :

Կեղրոնականի վերի կարգերէն քանի մը տղայ բանարկուած էին Մուրատի հետ յարարերութիւն ունենալու ամբաստանութեամք : Մուրատի դայրոյթը սահման չունէր : Ամէն օր կ'իջնէր եկեղեցիին դուռը եւ լուսանքի տարափ մը կը տեղար դիմացը շարուած լրտեսներուն եւ սսականներուն զլիսին : Ատոնց մէջ օր մը կը տեսնէի մշեցի հայ տղայ մը , Մուշեղ անունով , նախապէս իրեն ծանօթ Հնչակեան մը , որ հիմա իր եւ կեղրոնականցիներուն վրայ կը հսկէր իրրեւ լրտես :

Իրիկուն մը դպրոցէ արձակուրդին սովորականին պէս բարձրացայ խորհրդարանի սրահը իր հը-րահանզնները ստանալու :

— Նստէ՛ , ըստւ , ըսելիք ունիմ :

Այցելուներու մեկնումէն յետոյ , զիս զրկեց որ ստուգեմ թէ կեղրոնականի աշակերտները եւ պաշտօնէութիւնը մեկնած են : Դպրոցին երկու չէնքերը եւ եկեղեցին վակուած էին , օրուան աղմուկին ու եռուզեռին յաջորդած էր Պալաթիոյ ժամուն արեւուտ եւ միսթիկ լուռթիւնը :

Վերապարձիս , Մուրատը դտայ ընդարձակ սրահին մէջ առանձին եւ մտազրադ : Վեր վար կը

չափէր եւ կարմիր լայնածաւալ թաշկինակովը շարունակ կը չփէր իր ճակատը եւ ձեռքերը : Իր յուղումը կամ բարկութիւնը յայտնող նշաններ էին :

— Կ'երթաս, ըստ, Պօղոսէն (սերաստացի նըսպարավաճառ մըն էր եկեղեցին վրայի փողոցը), «պինլիկ» մը գինի կ'առնես, յետոյ երկու մեթրի չափ չուան : Ոչ գինին, ոչ ալ չուանը հոս բերելդ ոչ ոք պիտի տեսնայ, նոյնիսկ բանկալին մարդիկը : Դէ՛, զնա :

Վազեցի : Նպարավաճառին ըսի որ գինին դասարանի մը համար էր, չուանն ալ մանկապարտէզի խաղերուն պիտի գործածուէր : Գինիի խոշոր չիը կրցածիս չափ վար բոնած, անցայ աննշմար բանկալի պատուհաններուն առջեւէն ու մտայ խորհրդարանի սրահը :

Ներսը կանաչ սեղանին գլուխը նստած էր Մուրատ, լայնեզր կարմիր թաշկինակը ձեռքին մէջ : Քիչ մը հեռու լրտես Մուշեղը... որ ձեռքերը միացուցած, պաղատազին, անընդհատ կը կրկնէր .

— Ասծու խաթերն համար, Մուրատ, թօպտ Մուրատ, երթամ, նորէն կուղամ, երթամ...

— Պլէճ, դիր գինին այստեղ, երկու զաւաթ, լաւ, հիմա տուն զնա :

Անցանք քովի սենեակը եւ դուռը կղպեց լրտեսին վրայ :

— Չուանը, հրամայեց կովտունցի հայլուկը : Իրեն յանձնեցի, բայց հարցուցի վախկատ :

— Ի՞նչ պիտի ընես չուանը :

— Պիտի խեղդեմ այս չունը : Դէ՛, զնա հիմա :

Մարսաված իրեն նայեցայ, յետոյ խնդրեցի որ մնամ :

Հաւանեցաւ : Հարցուցի թէ ի՞նչպէս ձեռք ձը-

դած էր Մուշեղը : Պատմեց քանի մը բառով որ եկեղեցին զբան առջեւ հայ լոտեսին հանդիպելէն ի վեր միտքը զբած էր դաս մը տալ հրէշին, որ այնչափ բարիք կը պարտէր իրեն, անձնապէս, եւ զոր Հնչակեան շարքերուն մէջ մտցուցած էր ինք Մուրատը : Կէս օրէն ետքը, տղոց արձակուրդի պահուն, սստիկանները քաշուեր էին փողոցին մուտքերը բռնելու, հայ լրտեսին յանձնելով մեծ Դրան հսկողութիւնը : Մուրատ անակնկալօրէն մօտեցեր էր իր երբեմնի ընկերոջ, բռներ էր դաստակէն ու ստիպեր էր իր սենեակը բարձրանալ : Անոր վրայէն գտեր էր լեցուած ատրճանակ մը, դաշոյն մը, թուղթեր :

Վերադարձանք սրահը : Մուրատ տեղաւորուեցաւ իր աթոռին վրայ, լեցուց գինիի գաւաթները .

— Խմէ՛, ըստ ուրացող Հնչակեանին, խմէ՛, չին Մուշեղին հետ է հիմա գործս, իմ ընկեր Մուշեղին, որ երդում ըրաւ, յեղափոխական գրուեցաւ : Խմէ՛, Հնչակեան Մուշեղ :

Միեւնոյն ժամանակ Մուրատ թուղթերու ծըրար մը դրաւ առջեւս որ քննեմ : Կարդ մը նամակներ էին, յետոյ աղտոտած թուղթի կտորներ եւ տետրակ մը, որուն մէջ խնամով արձանագրուած էին Կեղրոնականցիներու, դաստուներու եւ անձանօթ հայերու անուններ, թուագրուած եւ հայտառ թուրքերէն ծանօթութիւններով :

Միւսը կը դողար ամբողջ մարմինով, կը դաւրէր, կը պաղատէր, կուլար : Փորձեց խտել, չկրցաւ :

— Էս ժամուն սիրուն, Քրիստոսի սիրուն, քէօւէդ ըլլամ, Մուրատ, թօղա, թող երթամ, թող երթամ . . . :

Այս տեսարանը տեւեց կէս ժամ, թերեւս ժամ մը: Մուրատ իր անխօս հանդարտութեան մէջ թաղուած, կը դիտէր զաւաճանին տագնապը: Վերջապէս ստքի ելաւ եւ ինձի կրկին յանձնարարելով որ մեկնիմ, ընկերացաւ մինչեւ դուռը: Այն ատեն ժողվելով բոլոր քաջութիւնս, իրեն յայտնեցի վախս թէ հայ լրտեսին սպանութիւնով պիտի վտանգուէին Կեդրոնականի եւ հեղեղեցիի պաշտօնէութիւնը, թերեւս ինքն ալ: Այդ միջոցին ներս մտան իր կովտունցի բարեկամները, տեղեկացան եւ սկսան համոզել Մուրատը:

Մտանք քովի սրահը: Մուրատ կանաչ սեղանին վրայ դրաւ չուանի կտորը, ու զաւաճանին դառնալով:

— Քեզի, ըստ, հիմա խեղդած պիտի ըլլայի ասով, դիտակդ ալ պատուհանէն պիտի զրկէի թուրքերուն: Ես քու...

Եւ չղթայազերծ կտաղութիւնով, հայհոյանքի եւ հարուածներու տարափի մը տակ, սկսաւ անխայ ծեծել զաւաճանը որ՝ քիթ ու բերանը արիւնլուայ, հազուսաները բզկած, կը զալարէր Մուրատի ստքերուն տակ:

— Ազօթք ըրէ ասոնց, վեր ելիր, առ սա չիշու կորսուէ: Առոր համար, խմելով համար զաւաճանեցիր, չո՛ւն:

Ստիպեց որ հայ լրտեսը վերցնէ դինիի պինդիկը եւ խոսանայ Պոլիսէն հնոանալ անմիջապէս:

Քանի մը օր ետքը իմացանք որ լրտես Մուշեղը սպաննուեր է Բերա «Թալիմհանէի» կողմերը...:

Մուրատի մեկնելու հարցը տեղի տուաւ երկար բանակցութեանց: Թուրք կառավարութիւնը կը պահանջէր որ մեկնի անդէն, սստիկաններու ընկե-

բակցութեամբ, Պատրիարքարանը չէր ընդուներ ոստիկաններու միջամտութիւնը, իսկ Մուրատ բարձակապէս կը մերժէր զուրս ելլել առանց զէնքի: Աստիկանութիւնը վերջապէս տեղի տուաւ:

Առառ մը հայ Փետային Խորհրդարանի սրահը կանչեց իր մտերիմները: Հաւաքուեցան բոլոր թուղթերը, որոնք որոշ հասցէներու բաժնուեցան: Դաշոյն մը խրեց լայն զօտիին մէջ, վորձեց ասրբանակը և գրաւ քայի զրպանը, հրաժեշտ առաւ ամենէն և մեկնեցաւ:

Իրեն կ'ընկերանային Պատրիարքարանի քարտուղարը, յայտնի Տիրան Քէլէկեանը և քահանայ մը: Մինչեւ քարափ, ուրկէ յունական շողենաւ մը առաւ, որոշուած էին Մուրատի անցնելիք փողոցները և այդ փողոցներուն մէջ սստիկանութիւնը զրբեած էր իր լրտեսները, իսկ հայ կուսակցութիւնները իրենց զինուած պահակները:

Շուտով Աթէնքէն ստացայ Մուրատի նամակը: Զէր մոոցած այդ նամակին մէջ դետեղել Աթէնքի մէջ կազմուած Հնչակեան հակալքոլական միութեան մը առմասկները, ծահօթներու բաժնուելու համար:

Երկար ատեն պահած էի այդ թղթեկներէն մի քանին, ինչպէս նաեւ իր նուէրը, պզտիկ զաշոյն մը:

Տարիներ ետքը, Մէծ Պատերապմի օրերուն, Պարսկաստանի մէջ յանկարծ կ'իմանայինք հերոսին անակնկալ փախուստը Անասորուի դժոխքէն: Պարուի և թիֆլիզի թերթերը զրուած մանրամասնութեանց մէջ կը յիշէին Մուրատի բնազդական կասկածը թուրքերէն, որոնք չէին կրցած անուշ լեզուով ծուզակը ձգել զինքը:



Տէ՛ր ՄԵՍՐՈՊ ՔՀՆՅՑ ՄԵՍՐՈՊԵԱՆ  
Նախկին աւագերէց Ղալաքիոյ Ս. Լուսաւորիչ Նկեղեցւոյ : Աղջ :

— «Չեմ վստահիր , չեմ բաժնուիր դէնքէս , ես  
կը ճանչնամ թուրքը» :

Ճիշդ ինչպէս որ ըսած էր տարիներ առաջ,  
Կեդրոնականէն մեկնելու օրերուն . . . »

\* \* \*

Պոլսոյ գէպէկը ուրիշ վկայ մըն ալ — այն ժամանակուայ մեր հայրենասէր քահանաներէն մէկը, Տէր Մեսրոպ Տ. Մեսրոպեան — այսպէս կը պատմէ իրողութիւնները մեզի յանձնած իր յուշերուն մէջ —

«Պաշտօնիս բերմամբ, իրրեւ Ղալաթիոյ եկեղեցւոյ Աւագերէց, առիթը ունեցայ ճանչնալու եւքիչ մը ատեն գործակցելու կովտունցի հերոսին :

Իր ազգականներէն շատերը Ղալաթիա կը բնակէին եւ գրեթէ ամէնուն խոստովանահայրն էի : Մուրատը ճանչնալէս առաջ, անոնցմէ շատերը ճանչցած եմ իրրեւ անձնուէր յեղափոխականներ : Գրեթէ ամէնքն ալ Հնչակեաններ էին : Յեղափոխական շարժումին սկիզբը արդէն Պոլսոյ մէջ տիրող կուսակցութիւնն էր Հնչակեաննութիւնը :

Մուրատ իր հայրենի գիւղին՝ կովտունի մէջ պատանի հասակէն եղած էր ըմբոստ թրքական տիրապետութեան դէմ : Շարունակ կոուի մէջ էր գրացի թուրքերուն հետ : Մայրը ստիպուեցաւ Պոլիս դրկել զինքը՝ իր ազգականին՝ Գրալեան Խաչիկ Աղայի մօտ : Այդ միջոցներուն Խաչիկ Աղայի զաւակը, յեղափոխական Գրիգոր Գրալեան, ամուսնացած եւ հինգ զաւակաց տէր, կը հետապնդուէր կառավարութեան կողմէ, եւ ի վերջոյ աքսորի ճամրուն սպաննուեցաւ :

Օր մը Գրալեանները ինծի բերին կովտունէն նոր և կած իրենց երիտասարդ ազգականը՝ Մուրատ : Գրեթէ զեռ պատանի մը, միջահասակ, գիրուկ, վառվուն դէմքով : Շուտով իր շուրջը ստեղծեց համակրանքի մթնոլորտ մը : Հակառակ գրեթէ անուս ըլլալուն եւ հակառակ իր երիտասարդ տարիքին,

մեծ ու վորք մասնաւոր պատկառանք ունեին իրմէ :  
Իր շուրջ խմբուեցան շուտով Սերաստացի , մանա-  
ւանդ Կովառնցի յեղափոխականներ :

Պապը Ալիի ցոյցին վերջ , կառավարութիւնը իր  
հալածանքները սաստկացուց : Կը հալածէր մասնա-  
ւորապէս Պոլիս հաստատուած զաւառացի հայու-  
թիւնը : Աստիկաններով եւ լրակներով չընազատ-  
ուած էին Ղալաթիոյ , Բերայի եւ Գում-Գափուի ե-  
կեղեցիները :

Հակառակ այդ հսկողութեան , Հնչակեան վա-  
րիչները կ'որոշեն խմբալին ապաստանիլ եկեղեցի-  
ները եւ որոշ ապահովութիւններ ձեռք չբերած չհե-  
ռանալ : Ղալաթիոյ Ս . Լուսաւորիչ եկեղեցին ա-  
պաստանողներու թիւն էր մօտ 450 : Օրուան պատ-  
րիարքն էր Իգմիրլեան :

Եղածը խսդադ ցոյց մըն էր՝ տեղի ունեցած  
սարսավեներուն վրայ օտար տէրութեանց ուշազը-  
րութիւնը եւ միջամտութիւնը հրաւիրելու համար :  
Արդարեւ , քանի մը անզամ հինգ տէրութեանց հիւ-  
պատսանները այցելեցին վերոյիշեալ եկեղեցիները :  
Իսկ Անդլիական գեսպանը գրեթէ ամենօրեայ այ-  
ցելութեան եւ բանակցութեան մէջ էր Իգմիրլեան  
Պատրիարքին հետ , որուն թարգմանն էր Ղալաթիոյ  
կեղը . Վարժարանի տնօրէն Պ . Մոստիչեան :

Մեր մեծագոյն մտահոգութիւնն էր այդ մեծ  
բաշմութիւնը շարաթներով , զիշեր եւ ցերեկ պահել  
Ս . Լուսաւորիչի նեղ շրջափակին մէջ , առաջքը առ-  
նել անկարգութեանց եւ մանաւանդ կերակրել :  
Պատրիարքին կողմէ Բերայի եկեղեցին հսկողու-  
թիւնը յանձնուեցաւ Եղնիկ Եպիսկոպոսի : Ապահունիք ,  
իսկ Ղալաթիոյ եկեղեցինը վիճակուեցաւ ինձի :

Այդ օրերուն էր , որ երիտասարդ յեղափոխա-

կանը՝ Մուրաստ, ի յայտ բերաւ կազմակերպելու իր կարողութիւնը։ Բնարուեցաւ Տնօրէն Առոհուրդ մը իր նախագահութեան տակ, որ զինուորական կարգապահութիւն հաստատեց այդ բազմութեան մէջ և իր ձեռքն առաւ սնունդի բաշխման գործը։

Կառավարութեան կողմէ զրկուած լրտեսներ յաճախ կը սպրդէին եկեղեցւոյ շրջափակէն ներս, տեղի տալով բազմաթիւ «դէպքերու»։ Մուրաստ կարգադրութեամբ ասոնք մանրակրկիտ քննութենէ անցնելէ ետքը, կը զատապարտուէին ծեծի ու բանտարկութեան։

Վերջապէս, օր մը հինգ տէրութեանց դեսպանները այցելեցին Ղալաթիոյ եկեղեցին, որ այդ առթիւ ծածկուեցաւ սուզի սեւ վարագոյրներով։ Դեսպաններուն եւ Պատրիարքին կողմէ եկած ներկայացուցիչները յորդորեցին ներկաները հանդարարէն ցրուիլ։ Մեկնիլ վափաքովները գեսպաններու անունով կնքուած քառթեր ստացան, որով իրենց առաջավութիւնը իրբեւ թէ երաշխաւորուած էր։

Մհեմամսնութիւնը մեկնեցաւ, մնացին մօտ 72 հոգի, որոնք մերժեցին մեկնիլ ու ցոյցը զարքեցը նել, պահանջելով խոստացուած բարենորոգումներու գործադրութիւնը։ Այդ 72 հոգիին մէջն էր Մուրաստ։

Ան արդէն ժողովրդական դէմք մը դարձած էր։ Պոլսոյ ամէն թաղերէն կուղային զինքը տեսնելու Հակառակ անոր, որ չափազանց համեստ էր, կովտունցի հերոսը, եւ հակառակ իր զինուորական խրստառութեան ու լուակեաց ըլլալուն, զրաւիչ բառ մը կամ ժողիտ մը ունէր ամենուն համար ալ, որ չուտով իրեն կը կապէր նոյնիսկ անձանօթներու համակրութիւնը։

Մուրատ եւ իր ընկերները Պատրիարքին կար-  
դադրութեամբ որոշուեցաւ հեռացնել արտասահ-  
ման։ Սկսան երկար բանակցութիւններ։ Կառավա-  
րութիւնը կը պնդէր անոնց զինաթափ ըլլալուն վը-  
րայ։ Մուրատ բացարձակապէս կը մերժէր զէնքեր-  
նին յանձնել, սպառնալով եկեղեցիին չըջափակէն  
գուրս դալ եւ իրենց զէնքերը յանձնել սպաննուելէ  
վերջ։

Վերջապէս, գանուեցաւ միջոցը։ Մուրատի ըն-  
կերները, օրական մէկ երկու հոգի, յանձնեցինք Ղա-  
լաթիոյ քարափը կեցած օտար շողենաւերու։ Մու-  
րատ մեկնեցաւ ամենուն ապահով գուրս դալէն վեր-  
ջը։

Քիչ յետոյ, Երկաթէ Պատրիարքը աքսորուեցաւ  
Երուսաղէմ։ Զերբակալուեցանք Եղնիկ Եպսկ. եւ  
ես։ Անիկա դատապարտուելով ցկեանս՝ իսկ ես  
հինդ տարուան ըերդարգելութեան»։

## III

## ՄՈՒՐԱՏ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Եզիպտոս-Արէնք-Թիֆլիզ — Գուեմարտ մը վրացի բմբիշին հետ — Թիֆլիզէն-կարս — Լօնիի ձորերում — Մուրատ կը մտնէ ՀՅ. Դաշնակցութեան մէջ — Քրիստափորի եւ «Փոքորիկի» յանձնակատար — կարսի շրջանում :

Հերոսի մը կեանքին մէջ (եւ հերոս մըն էր Անրաստացին, բառի հնադարեան, դասական իմաստով) ամենէն ուշագրաւ եւ յուղիչ վայրկեանն այն է՝ երբ նա արագ, անակնկալ թուիչքով մէկէն ի մէկ մութէն կ'անցնի դէպի լոյս, դէպի իր հոչակի եւ վառքի արշալոյսը... Մինչ այն՝ կորած, անձայն, անյայտ՝ նա թափով մը կը զատուի յանկարծ մութ, անանուն չնչաւորներու զանգուածէն... Պատմութիւնը կ'առնէ զայն իր գիրկը եւ կը քալեցընէ դէպի ճակատագրի նախորոշած հանգրուանները, ուր երէկուան անյայտ երազովը կը զառնայ, ի վերջոյ, ազգային Դիւցաղնավէպի կեղրոնական դէմքերէն մին...

Այդպիսի վայրկեան մըն էր Մուրատի կեանքում իր Պոլսոյ գործունէութիւնը :

Այդ օրերէն՝ իր անունն անցաւ բերնէ բերան ժողովուրդին մէջ եւ դարձաւ անոր սիրելի անուններէն մէկը :

Եզիպտոսի մէջ քանի մը ամիս մնալէ վերջ, կը

մեկնի Յունաստան, Աթէնք, մէկ երկու ամիս ալ հոն կ'ապրի, կը զիտէ նախանձով յոյն ժողովուրդի համեմատաբար չէն, բարդաւաճ վիճակը, անոր հսկայական յառաջդիմութիւնը՝ անկախութիւնը նուաճելէ ի վեր, սիրով կը ճմլի, անդրադառնալով իր սեփական հայրենիքի ստրուկ, յետամը նաց վիճակին եւ այդ բոլոր ազաւորութիւններն ու յուշերը աւելի եւս կը խթանեն գինքը գէպի յեղափոխական դործունէութիւն։ Զի համբերեր եւ զէյթունցի ընկերոջ մը հետ (Կարապետ Միհան) կ'անցնի կովկաս, ուր կ'երթայ գինտուելու աւելի ուժեղ հայրենասիրական կաղմակերպութիւն մը եւ միանդամայն մօտէն դիտելու Թիւրքահայաստանի անցուգարձը։

Կը խորհի, որ հայոց ազաւութիւնը կ. Պոլսէն չէ որ պիտի դայ, այլ վանէն ու Սասունէն։

Կովկաս — իրեն համար բոլորովին անձանօթ միջավայր մը։ Թիֆլիս է։ Նիւթական հոգսերէն մզուած, կը դիմէ էնֆիտանէնի ծխախոտի գործարանը, ուր համեստ օրապահիկ մը կը նշանակեն իրեն, օրական 60 կոպէկ։

Արկածները անպակաս էին մեր երիտասարդի դիմուն — հոդ ալ արկածի մը բոնուեցաւ։ Իր պաշտօնն էր՝ ծխախոտի հակերը դարսել։ Նոյն գործը կը կատարէր եւ վրացի բանուոր մը, որ շատոնց կը ծառայէր գործարանին մէջ։ Կ'աշխատէր հայ երիտասարդին չափ, բայց կը ստանար անոր ոռնիկին եւ ուսպատիկը, 1 ոռորդի 80 կոպէկ։ Այս անարդարութիւնը կը զարմացնէր Մուրասլը, որ դեռ վրացին ալ աւելի լաւ կ'աշխատէր, արագաշարժ էր, ուժով ու ճարպիկ։ Բայց եկուր տես, որ վրացին զարձեալ կը նախանձէր հայ տղային, կը նախանձէր



ՄՈՒՐԱՏ, 20-21 ՏԱՐԵԿԱՆ

Յեղափոխական միրտութելին յետոյ իր առաջին նկարը :

անոր ոյժին ու ճարպիկութեան — զոր զոհունակութեամբ կը դիտէին և զործարանի տէրսը — և ամէն կերպ կը ջանար զուրս մղել Մուրատը զործարանէն ու ինքն ստանձնել անոր աշխատանքն եւս : Շարունակ կը բամբասէ, կը չարախօսէ հայ տղայի մասին գրասենեակին մէջ : Օր մըն ալ վրացին չնչին առիթով, կը յարձակի Մուրատին վրայ և կ'ուզէ իր ոյժի գերազանցութիւնը ցուցնել անոր, զայն գետին տապալելով : Մուրատ, թէեւ ունէր պաշտպաններ զործարանի բարձր պաշտօնեաներուն մէջ, սակայն մինչ այն՝ համբերութեամբ տոկացեր կը վրացիի քմահաճ արարքներուն : Բայց հակառակորդի այդ անակնկալ յարձակումին վրայ՝ իր համբերութեան բաժակը կը լեցուի : Հանդարտութեամբ կ'ըսէ վրացին . «Եթէ զուն կ'ուզես ոյժդ ցուցնել, կ'ելնենք զործարանէն, կը մտնենք պարտէզր և կը զօտեմարտինք» :

Վրացին կը համաձայնի և զօտեմարտը տեղի կ'ունենայ մօտակայ պարտէզին մէջ : Գործարանատէրը, էնֆիէճեան, իր գրասենեակի պատուհանէն կը դիտէ տեսարանը : Վրացի իլիան մարզուած ըմբիշ մըն էր, ճարպիկ մէկը : Երկու ախոյեանները կը բոնուին և երկար իրար կը տանին ու կը բերին : Կոխը, երթալով կը տաքնայ : Էնֆիաճեան կը կանչէ զործարանի բոլոր աշխատաւորները, որ տեսնան երկու ցուլերու զօտեմարտը : Մուրատը, որ, ինչպէս տեսանք, մանուկ հասակէն նոյնպէս մարզուած էր ըմբչամարտի արհեստին մէջ, ի գերեւ կը հանէ հակառակորդի բոլոր փորձերը՝ զինքը զգետնելու ճարպիկ խաղերով, հնարքներով : Ու ինքը երկար տարուրերումներէ յետոյ, կը հաւաքէ իր բոլոր ոյժերը և յանկարծ վար կը զարնէ հա-

կառակորդը կռնակի վրայ ու կը չոքի անոր կուրծ-քին :

Գործարանի զբասենեալէն ձայն մը կը կոչէ ,  
«բա՛ւ է , բաւ է , Մուրատ»...

Նոր միայն կը հասկնան երկու ըմբիշները , որ  
մենամարտի հանդիսատես վկաներ կային... կը  
բաժնուին ու կը փախչին :

Վրացին , յաղթուած , չի կրնար տանիլ այդ  
անպատուութիւնը եւ կը թողնէ գործարանը , կը  
հեռանայ : Սերաստացի ըմբիշը , յաղթական կը  
բռնէ անոր տեղը : Գրասենեակի բոլոր ծառայողնե-  
րը կուզան , կը չնորհաւորեն զինքը : Գործարանա-  
տէրն ալ վարձատրեց հայ մարտիկի քաջութիւնը ,  
եռապատկելով անոր ռոճիկը :

Սակայն , այդ բոլոր յաջողութիւնները շատ չէ-  
ին հետաքրքրեր ու չին յուզեր Մուրատը : Ան ու-  
րիշ բաղձանքներով ու նազատակով եկած էր Կով-  
կաս :

Օր մը յանկարծ կը ձգէ թիֆլիսը եւ կը բռնէ  
Լոռիի ճամբան : Կ'ուղղուի դէպի հայկական դաւա-  
ռը , դէպի ոռուս-թրքական սահմանագլուխ :

Երկաթուղի չկար : Կառքի համար ալ զբամ  
չունէր : Կ'երթայ ոտքով : Եօթը օր թափառելէ  
վերջ , կը հասնի կարս : Հոդ կը ծանօթանայ քանի  
մը մարզոց հետ , որոնք զինքը կը ներկայացնեն Հ.  
Յ . Դաշնակցութեան կոմիտէի անդամներուն : Ան-  
կեղծօրէն կ'ըսէ անոնց . «Ես մինչեւ օրս եղած եմ  
Հնչակեան . բայց կը տեսնամ աւելի ուժեղ կազմա-  
կերպութիւն մը , կը յարխմ անոր , կ'ուզեմ անդա-  
մազրուիլ : Պայմանով՝ որ առաջին զինատար  
խումբին հետ երկիր անցնիմ»...

Կոմիտէն կ'ընդունի : Այդ օրերուն արդէն «Դաշ-

նակցութեան» խումբ մը կը պատրաստուէր երկիր անցնիլ՝ զէնք փոխադրելու համար։ Կը միանայ առնոր եւ ինքն ալ հրացաններ շալակած, կ'անցնի սահմանը։ Կ'երթան մինչեւ Գոմաձոր։ Այնտեղէն ուրիշ խումբ մը պիտի փոխադրելը զէնքերը Սասուն։ Մուրատ կ'ուղէ միանալ այդ երկրորդ խումբին, Սասուն անցնելու համար։ Զեն թոյլատրեր, գուցէ բաւականաչափ չէին վստահէր, նոր զինուոր մըն էր Դաշնակցութեան շարքերուն մէջ...

Կը վերադառնայ ընկերներուն հետ կարս, յուսալով, որ յաջորդ խումբին հետ պիտի կարողանայ մեկնիլ, վերջապէս, դէպի իր երազներու վայրը — Սասուն։ Զէնքի փոխադրութիւնը, զինատար յեղափոխականի պաշտօնը, անշուշտ, նուիրական եւ անհրաժեշտ առաքելութիւն մըն էր, բայց սերաստացի ըմբիշը ծարաւ էր աւելի մէծ ու զժուարին սիրազործութիւններու, նա կ'ուղէր արդէն չափուիլ թշնամուն հետ կոռուի զաշտին մէջ։

Առաջին խումբը կը վերադառնայ կարս, երկրորդը չոււասով կը ճամբուի դէպի Գոմաձոր։ Եւ երրառաջնորդի խնդիր կը ծագի, ամէնքը միարերան կը յայտնին, որ այդ երկրորդ խումբը պէտք է առաջնորդէ Մուրատը։

Վերջինը կը ստանձնէ խմբավետութեան ծանր պաշտօնն ու միանդամայն Բասենի պահեստներու հոկողութիւնը, յայտարարելով կարսի կոմիտէին, որ իր բուռն փափաքն է անցնիլ Սասուն, հայդուկներու մօտ։

Երկրէն արդէն կը խնդրէին նոր ոյժեր։ Կը հըրահանդէին, որ խումբ մը ուղղակի Սասուն ճամբրուի Ալաշկերտի ու Ախլաթի վրայով։

Կը սկսուի տենդային աշխատանքը։ Մուրատ,

վաստահ, որ այս անգամ Սասուն պիտի մեկնի, գիշեր-ցերերեկ դործի վրայ է: Կը տեսնէ անհրաժեշտ պատրաստութիւնները, շինել կուտայ իր ջրաման-ներն ու տոպրակները: Կը մնայ ամենէն ծանրն ու կարեւորագոյնը... Կը պակսին փամփուշտն ու հը-րացանները: Այդ հոգսն ալ խոչոր մասով մը կը ծանրանայ Մուրասին վրայ: Արդէն Կարսի շրջանին մէջ հանրածանօթ մարդ մըն էր: Մէկ տարի հոն ազրելով, նա իր համեստ, հեղահամբոյր բնաւո-րութեամբ ու թովիչ լեզուով, ամէնքի հետ բարե-կամացեր էր: Շրջանի հայութիւնը զիտէր, որ նա տուն ու տեղ թողած, ազդային դատին նուիրուած մէկն էր, բացարձակապէս վասահելի: ուստի չէր զլանար իր աջակցութիւնը: Բերդի հայ զինուորնե-րուն կը մնար հայթայթել փամփուշտ ու հրացան: իսկ հայ կանայք չապիկ ու վարտիկ, զուլպայ ու ձեռնոց կը պատրաստէին:

Խումբը կ'երթայ, այնուամենայնիւ, առանց Մուրասի եւ ճամբան կոուի բոնուելով, ազմուկ կը փրթի թուրք ու սուս իշխանութիւններու միջեւ: Կարսի մէջ հսկողութիւնը կը սաստկանայ: Մուրաս ուստական ժանդարմերիայի խիստ հսկողութեան տակ է: Օր մըն ալ կը ձերբակալուի, հարցաքննու-թեան կ'ենթարկուի. սակայն մեղադրանքի ուեւէ չօշափիլի փաստ չգտնուելով, աղաս կ'արձակուի:

Այնուհետեւ կը ձգէ Կարսը, կ'անցնի սուստ-կան Բասեն: Պահ մը աղաս կը մնայ ժանդարմական հետապնդումներէն: Ու կը սկսի անդուլ քարոզչա-կան աշխատանք: Կը մտնէ զեղջկական տնակները, կ'արձարծէ ազդային դատը, կը կազմակերպէ մար-տական խումբեր:

1898-ի սկիզբներուն Սասունէն նամակ կ'ըս-

տացուի Դաշնակցութեան Բիւրոյի մէջ, Սերոբը  
ստորագրութեամբ։ Նէմրութի հրոսակապետը դէնք  
ու ռազմամթերք կ'ուղէ։ Եւ Արեւելեան Բիւրօն կը  
հրահանգէ Կարսի կոմիտէին կազմակերպել 100 հո-  
գիէ բաղկացած զինատար խումբ մը, Սասուն ճամ-  
րըւելու համար։ Մուրատ նորէն թեւաւորուեցաւ։  
Բայց այս անդամ եւս Կարսի կոմիտէն չտուաւ ա-  
նոր Սասուն երթալու արտօնութիւնը, ի նկատ առ-  
նելով, որ Մուրատ Կարսայ շրջանին մէջ անհրա-  
ժեշտ ոյժ մըն էր՝ ոչ միայն ազատազրական պրո-  
պագանդ մղելու եւ խմբեր կազմակերպելու, այլ  
եւ լրտեսներ ու դաւաճաններ կոտորելու համար։

\* \* \*

Կը հասնին Քրիստափորի, «Փոթորիկ»ի օրե-  
րը։ Հայ հարուստները պէտք է վերջապէս, բանան  
իրենց զրամարկղը աղատադրական գործին հա-  
մար։ ապա թէ ոչ «զոռով» պիտի առնուի... Այդ-  
պէս էր կազմակերպութեան վճիռը։ Եւ սկսուեցաւ  
Դաշնակցութեան ամենէն ծանր ու գժուարին գոր-  
ծերէն մէկը։ Հարկ էր երկաթի անողոք հարուած-  
ներով զգացնել հայ ունեւոր դասակարգին իր աղ-  
դային պարտականութիւնը...»

Մուրատ Թիֆլիզ է եւ իր բուռն մասնակցու-  
թիւնը կը բերէ այդ գործին եւս։

Քրիստափորի հրահանգով եւ «Փոթորիկ»ի աղ-  
դարարազրերը դրագանին մէջ կը ներկայանայ Թիֆ-  
լիզի հայ կրեսոսներուն, որոնցմէ մէկ քանիսի քա-  
րացած սիրտերը կը զրաւէ իր անոյշ լեզուով ու  
կ'առնէ խոշոր գումարներ։

## IV

## ՍԱՍՈՒՆ

Մուրաստ՝ իր երազներու վայրին մէջ .— Սասնոյ պատմական լեզեննը .— Կոխներ եւ նահանջ .— Նորէն դեպի Կովկաս :

«Փոթորիկ»ի գործը աւարտելէ յետոյ, Մուրաստ կ'որոշէ ամէն դնով երկիր մտնել : Արդէն իսկ ահա-զանդի ձայները վերստին կը հնչէին Սասունէն : Թուրք կառավարութիւնը վճռեր էր իսպառ ոչըն-չացնել հայդուկներու բոյնը, թառած բարձր լեռ-նաստանին մէջ, եւ ատոր համար եռանդով պատ-րաստութիւններ կը տեսնէր : Բնդհարումը անխու-սափելի էր : Նամակներ կուղային Կովկաս, Արեւել-եան Բիւրոյին, նոր ոյժեր կը խնդրէին սասունցիք, կոռուող խումբեր, նմանապէս դէնք ու ուզգմամթերք :

1903թ. Մայիսին կը մեկնի Թորգոմի խումբը : Եւ Մուրաստ կը միանայ անոր, որպէս պարզ զին-ուոր : Ինչպէս միշտ, այդ խումբն եւս բազմաթիւ արկածներու հանդիպեցաւ իր երկար ճամբուն, քա-նի մը անդամ կոռուի բոնուեցաւ :

Վերջապէս, Մուրաստ կը հասնի Սասուն : Հոն են Հրայր, Վահան Տողրամանեան, Անդրանիկ, Մակար, Գէորգ Զաւուշ, Մէյտօ, Մշեցի Մմրատ, Շէնըկցի Մանուկ, Սեպուհ, Քեռի, Վաղարշակ, Կայծակ-Առաքել, Տրապիզոնցի Աւո եւայլն :

Սասնոյ պատմական լեզէոնն էր, որու նման-

ներ քիչ ենք ունեցեր մեր ազատազբական շարժման պատմութեան մէջ :

1895—96-ի համբառեան մեծ ջարդերէն ետք՝ վայրկեան մը թուաց, թէ կոռուպներու սերունդը մարեցաւ : Շատեր կը կարծէին, թէ 1896-ին Վասպուրականի կոփուներուն մէջ հայկական շարժումը իր վերջին փամփուշտներն արձակեց եւ թաղուեցան երեք հայ կուսակցութեանց նահատակներու — Պետօներու, Մարտիկներու եւ Աւետիսեաններու — արեան մէջ : Ս. Բարթողիմէոս առաքեալին վանքի մօտերը կատարուած նախճիրը կը թուէր թէ Հայ Յեղափոխութեան մահազգի զօղանչն էր...

Այդպէս չեղաւ, սակայն : Ծառին ճիւղերը փշրուեր էին եւ աարուեր անօրինակ խորշակէն, բայց կը մնար մշտադալար արմատը, որ չուտով նոր ծիլեր արձակեց ...

«Արմատք հին՝ նոր ճիւղ, հին ճիւղք՝ նոր ծաղիկ ընծայեն բնութեան, Հայոց Աշխարհիկ» :

(Հ. Ալիշան)

Եւ նոր ճիւղերէն մեծազոյնը Տարօնի այդ ընտիր փաղանդն էր, որու անդամներէն մէկ քանիսը չին, կոփուած ուղմիկներէն էին :

Հերոսներու նոր ցանքս մըն էր — Շիլերեան բարբառով՝ Heroensaat — որ կուգար չափով մը չտկելու աւերածը, չտկելու մանաւանդ Աղբիւր-Սերորի գառնազին կորուսար :

Հերոսներու նոր ցանքս մըն էր, զրեթէ ամէնքը արտակարգ խառնուածքի տէր, լի կորովով ու զաղափարով, մարմնացած անձնուիրութիւն եւ անվեհեր քաջութիւն : Ուժեղ՝ բազուկով եւ ուժեղ՝ ի-

մացականութեամբ : Կարծէք այդ խորհրդաւոր լեռնաստանի հին լեզենդական դիւցաղուններն էին, որ մէկէն ի մէկ լոյս աշխարհ եկան հայրենիքի ցաւոտ երկունքի օրերուն . . .

Քաղաքական քիչ մ'աւելի նպաստաւոր պայմաններու մէջ՝ անոնք պիտի կարենային լուծել ազգային կնճիռը եւ պիտի պսակուէին համաշխարհային հոչակի գալնէ պսակներով, նման հելլէն Դիւցաղնավէպի մեծ դէմքերուն՝ Բոցարիսներուն ու Միասուլիսներուն : Բայց ոռւսական դիւտնազիտութեան վայրագ թաթը փակեց բոլոր ճամրաները այդ կնճոփ լուծման առջեւ եւ հայկական արծուաբոյնը ի վերոյա քարուքանդ եղաւ անհաւասար կոռուի մէջ . . .

Սասնոյ փաղա՛նզը . . . Մտքի եւ մարմնի ընտրանին էր Թուրքահայ գաւառի, որ կ'անձնաւորէր ցեղի առնական յատկութիւնները, անոր խիզձը, պատիւն ու պարծանքը :

Հրայր, Զաւուշ, Կայծակ, Վահան, Աւո, Մանուկ, Անդրանիկ, Վաղարշակ, Մուրատ, Սեպուհ, Գալէ, Մակար — եւ տասնեակ ուրիշներ . . .

Տարերային ոյժ մը խլեր էր զանոնք իրենց հայրենի օճախներէն, ծնողներէն ու սիրելիներէն, իւլացուցեր էր անոնց մէջ բոլոր աշխարհիկ վայելքներու տենչը եւ կատաղօրէն նետեր էր զանոնք դահավիժուող յորդանքին մէջ . . .

Կարծրացած, զաժա՞ն հողիներ, որոնց մէջ յաւիտենօրէն վառուած կը մնայ վրէժի անշէջ կանթեզը : Ի՞նչ ահաւոր վրէժխնդրութիւն ամէն կարգի ոսոխներու հանդէպ՝ թէ արտաքին եւ թէ ներքին : Ի՞նչ նրբենի, սարսուցուցիչ անդթութեամբ կը



Վերը, ձախուն աչ՝ Սեպոնէ, Անդրամնիկ, Մոհրամ:

պատժեն անոնք Սերոբի Հայ մատնիչները, սրա-  
խողիսող ընելով ամրողջ ընտանիքներ...

Եւ ո՞րքան ցնցող է տեսարանը, երբ Սասնոյ  
վրիժառու ողբիները անտառի մէջ կը շրջապատեն եւ  
կը սպաննեն ամեհի Խալիլը — յիտ երկար ու տան-  
ջալի հարցաքննութենէ...

\* \* \*

Դաժան հողիներ — այո՛: Եւ դաժան էին ամե-  
նէն առաջ նոյնիսկ սեփական անձի նկատմամբ: Աղ-  
գերու յեղափոխութեան պատմութիւնը գուցէ չէ  
տուեր աւելի ինքնամերժ եւ խստաբարոյ, աւելի  
կարծր, սպարապական նկարագիրներ ... Գիտէին ա-

նոնք ոչ միայն կարծրանալ հանդէս թշնամու, խեղ-  
դել դութի, խղճահարութեան ամէն մի նշոյլ, այլ  
եւ գիտէին անզգայ դարձնել իրենց նեարդերը ան-  
զամ սեփական ցաւերու համար, անզամ ֆիզիքա-  
կան ցաւերու...

Ընկերներէն մէկը այս ուշադրաւ դէպքը կը



ԳԵՐԻԴ ԶԱՎՈՒՇ

պատմէ Կոտորի Հաջիի մասին, որ Սասնոյ կոխնե-  
րէն յետոյ, Մուրատի, Անդրանիկի եւ այլ ընկեր-  
ներուն հետ անցեր էր Պարսկաստան.

«Կոխներու ատեն թրքական գնդակ մը պատ-  
ռեր էր անոր ցուցամատը եւ վերի մասը տարեր էր :  
Վէրքը վաղուց լաւացեր էր, բայց ոսկորը դուրս

ինկած, հոս, հոն հանդիպելուն, սաստիկ կը ցաւէր: Տարան զինքը Խոյեցի Եղիազարի քով, որ Ամերիկային եկած, բժշկութեամբ կը պարապէր: Բժժիշկը յայտնեց, որ միսը պէտք է ճեղքուի և դուրս ընկած սոկորը տակէն սղոցուի ու ապա միսը վրան բերելով կարուի: Կոտոյի Հաջին քլօրօֆօրմ եւ նը-



Հ Բ Ա Յ Բ

ման բաներ չէր հասկնար: Պինդ մը նստաւ աթոռին վրայ, գրպանէն հանեց մեծկակ կարմիր թաշկինակ մը եւ քանի մը անդամ ծալելով բերանը կոխեց ու ձեռքը երկնցուց զարմացած բժշկին. «իշտէ զործիկ սկսէ»:

Եւ ամբողջ զործողութեան ժամանակ մեր Հային ու վ մ'իսկ չըրաւ, թէ եւ, յայտնի բան է, կտրը տելու եւ մանաւանդ սղոցելու ատեն ահոելի ցաւեր կը զգար...

իրենց ամբողջ էռթիւնը, սէրն ու գուրզուրանքը կեղրոնացուցեր էին իրենց մահառիթ զործիքներուն վրայ. կը պաշտէին սուրն ու հրացանը, կը դինովնային վատօղի հոտով...\*) :

Զաւուշ, Աւօ, Մուրատ, Քեռի, Անդրանիկ, Աէլդօ, Գալէ, Մակար...

Ի՞նչ համեմատութիւն ուրիշ ազգերու, անգամ արեւմտեան մեծ ազգերու ուղմիկներուն հետ...

Գիւղի պարզ, անուս մարդիկ՝ անոնք կրցան իրենց անազատ միջավայրի դժնդակ պայմաններում, ինքնակրթութեամբ, կեանքի զպրոցին մէջ, իսոլ-

\*) Աչքիս առջեւն է — եւ միշտ ալ կը մնայ — Տրապիզոնցի Աւօն : 1906 թուի ամառային մի օր, Ա. Ահարոնեանի հետ Թիֆլիսի մէջ այցի կ'երթայինք հիւանդ Սեպուհին եւ Սասնոյ այլ ուղմիկներուն, որոնք առժամեայ ընակութիւն հաստատեր էին Մանթաշեանի քարւանսարային մէջ : Հիւանդի անկողնին շուրջ համախմբուած կը զրուցէինք : Եւ մինչ Մուրատ, ըստ սովորութեան ուրախ, զուարթ, կը կատակարանէր, խնդացնելով ընկերները, մեր ուշադրութիւնը կը գրաւէր մէկ ուրիշը — նոյն Սասնոյ կորիւններէն — տարօրինակ երիտասարդ մը, որ երեք չէր խնդար, այլ լուր ու մունջ կ'երթեւեկէր սենեակին մէջ, ձեռքին բոհած մերկ, շողշողուն դաշոյն մը, զոր կը սրէր անզադար եւ արտակարդ եռանդով : Նա ընաւ չէր մասնակցեր մեր զրոյցին, պատասխան անզամ շտուաւ մեր բարեւին, երբ ներս մտանք, չնայեց անզամ մեղի վրայ, այլ զլուխը կախ, աչքերը յառած իր զործիքին, վագրանման շարժումներով յետ ու առաջ կը քալէր եւ

արկածներու ճամբուն վրայ, սորվիլ կռուի արուեստը, բոլոր ռազմական յատկութիւններն ու հընարքները, որոնք կը վաստկուին բարձր ազգերու մօտ, տարիներու ընթացքին, sportsman-ական եւ դինուորական վարժարաններու մէջ:

Նոյն ինքն ըմբուտներու պարագլուխը պարզ, անձայն, անյայտ զինուոր մըն էր 1897-ին, Խանասորի արշաւանքի օրերուն, Վազգէնի հրամանատարութեան տակ, բայց քանի մը տարի յետոյ, դարձաւ հայոց Անդրանիկը, Աերորի արժանաւոր յաջորդը...

կը սրէր դաշոյնը, կը զննէր, կարծես թէ կը փայփայէր զարհուրելի գործիքը, որպէս ծնող մը կը փայփայէ իր սիրասուն զաւակը: Եւ մեր երկարատև այցի ընթացքին խօսք մը չլսեցինք անոր բերնէն, ժպիտ մը չտեսանք, հետաքրքրութեան նշոյլ մ'անդամ չնշմարեցինք դէմքին վրայ՝ հիւրերու եւ զըրոյցներու հանդէպ — այնպէս հրապուրուած ու կլանուած էր իր աշխատանքով եւ գուցէ նաև զալոց կոփիւներու տեսիլներով...

Տրապիզոնցի Աւետիսն էր, սակաւախօս եւ ամօթիած, արագավազ եւ խիզախ, որ կը մըցէր Մուրատի հետ Սքիլէսեան մարզանքներու մէջ (կարծեմ, անրաժան երրորդութիւն մը կը կազմէր Մուրատի ու Աևզուհի հետ): «Բարժախարդ» Աւօն էր — պարտքի եւ անձնազոհութեան մեր սքանչելի զինուորներէն — որ ատկէ ուղիղ 10 տարի յետոյ, 1916-ի ամառը, հողին յանձնեցինք նոյն Թիֆլիսում, Խոջիվանքի գերեզմանատան մէջ, ուր կը հանդչին Դուման, Ռուսում, Քեռի, Զաւարեան:

Ի՞նչ դիւթական ոյժ մըն էր հայրենիքի սէրը, որ այդ կոպիտ, անտաշ, գեղջուկ տիսպարներու մէջ կը զարգացնէր այդ սքանչելի յատկութիւնները, կը մշակէր գաղափարային այն կուռ դիսցիպլինը, կարգավահութիւնը, այն սրտաշարժ հնագանդութիւնը հեղինակաւոր ընկերներու հանդէպ, այն խոր յարդանքը դէպի մեծերը, դէպի առաջնորդը, հրամանատարը, առաքինութիւններ՝ որոնցմով կը պարձին աւելի բարձր ժողովուրդներ . . .

Մեր հին, թափառական ընկերներէն, Տրապիցոնյա Մալլաս, որ պատասխանատու պաշտօններով տասնեակ տարիներ ապրեր է Վասպուրականում, թուրքաբարսկական սահմաններուն վրայ եւ Անդրկովկասում, աեղ մը կը նկարագրէ Սասնոյ այդ պատմական բոյլին վերապրող դէմքերը, երբ, 1904ի կոիւներէն յետոյ, անոնք Անդրանիկի առաջնորդութեամբ անցան Սասունէն Վասպուրական եւ անկից Փարսկահայաստան<sup>\*)</sup> :

«Երկու զինուրբով գացի դիմաւորելու . . . Մենաւորի կէս ճամբրուն, քարվանսարայի մը մէջ կը հանդստանային անոնք, երբ ես հասայ: Յուրա էր, բուխերիկը կը վառէր եւ խումբ մը մարդիկ, շրջապատած կրակը, կը տաքնային: Անդրանիկը իր զինակից ընկերներով . . .

Իրիկուան մութով քաղաք մտանք (Խոյ) իմ անշուք բնակարանը . . . որ «Դաշնակցութեան» տունն էր:

«Ես երբեք այլ եւս իմ յեղափոխական կեանքի մէջ չհանդիպեցայ այդպիսի սքանչելի խմբի մը:

<sup>\*)</sup>Տես «Հայրենիք» Ամսագիր, Մարտ, 1927 թ.

Տիտաններ էին իմ աչքիս, մէկը միւսէն ոչ պակաս։  
Զարմանալի ներդաշնակութիւն կար իրենց մէջ,  
հոգատարութիւն իրարու հանդէպ եւ զուրդուրանք։  
Կեղբոնական դէմքը Անդրանիկն էր . . . Մեծ ըն-  
կեր մը, իր կտրիճներով հետաքրքրուող։ Եւ պէտք  
է ըսել, որ ինքն էր նաև բոլոր կատակներուն թե-  
րագրողը։ Հանդիսատ նստած, աջէն ձախէն կը խօսէ-  
ինք։ Մէկ ալ աչք կ'ընէ մէկուն, որ միւսին խիմէ . . .  
Եւ ահա կը սկսէր կիկլոպեան ամենի մենամարտ  
մը։ Իսկ ես կը ցատկէի պատուհանիս մէջ տեղաւոր-  
ուելու . . . պատապարուելու համար պատահական  
հարուածէ մը, որ զիս մինչեւ հօթներորդ երկինքը  
կրնար հասցնել։

«Այդ խումբին մէջ էր մեր աննման ժողովրդա-  
կան հերոսը, Սերաստացի Մուրատը, լեցուն ու  
կայտառ, խոհուն դէմքով, ոյժի ու խելքի մարդը,  
որ իմ վրաս մեր Վահագն ասունծու տպաւորութիւ-  
նը կը ձգէր։

Հոն էր եւ Կայծակ Առաքելը կամ Աղան, մշտա-  
շարժ սնդիկի պէս բան մը, խմբի ամենէն հին յե-  
ղափոխականը, որ իր զործունէութիւնը սկսեր էր  
Երզնկացի Քեռիին հետ, գեռ 90-ական թուականնե-  
րէն ալ առաջ։

Ճքախումբին զարդերէն էր Սեպուհը, Բարերզ-  
ցի Արշակը, որ ինձի կը յիշեցնէր Ողիսականի Կիկ-  
լոսը . . . Հին վաստակաւոր մը, որ Հայաստանի  
համբաներուն վրայ մաշեց իր երիտասարդութիւ-  
նը . . . Եղածներուն մէջ Սեպուհը ամենէն զրոց-  
րրոցն էր . . . նոյնիսկ ոտանաւոր կը զրէր եւ բաւա-  
կան յաջող։

Մշեցի Սէյտօ-Պօղոսը, ոչ նուազ յայտնի, նոյն  
խումբին մէջն էր։ Սովորական, նորմալ կեանքին

մէջ անհետաքրքիր Աչյուն կոռւի պահուն կտրիմ  
մ'էր բասիս ամենալայն խմաստովը : Անոր զնդակ-  
ները կարծես զնդացիրէ կուզային, այդպէս կը վը-  
կայէին իր ընկերները : Վերջէն եղերականօրէն զոհ  
զնաց քիւրդ-հայկական համերաշխ գործունէու-  
թեան :

Հոն էր Բարձախսըզ Աւօն, այդ մարմնացեալ  
համեստութիւնը, որ միայն յեղափոխական գործը  
գիտէր եւ իր պարտականութիւնը... իսկ ժառքին  
բաժնեկից չէր, ըսենք, չէր ալ ժնառեր :

Խմբի «անփան գաթէ»-ն էր Մշեցի Ամբատը,  
արծաթէ երկար քեութիկով մը զարգարած կուրծ-  
քը : Կարծեմ, խմբի ամենակրտսերն էր ու իր ըն-  
կերներու մասնաւոր ուշադրութեան առարկան :  
Կարիմ զինուոր մը, որ Սասունի բոլոր կոխներուն  
մասնակցելէն վերջը, Հանրապետութեան օրով ալ  
իր հերոսական բաժինն ունեցաւ, ովիսէն վիրաւոր-  
ուելով, որու հետեւանքով մարմնի մէկ մասը ան-  
դամալուծուեցաւ : Վերջէն, Գետրուարեան յեղա-  
փոխութեան շրջանին, Սմբատ նորէն գործի գլուխ  
էր իր մշեցիներով :

Եկող զինուորներու մէջ յայտնիներն էին՝  
Մնջօն, Հաջի Գևոսն, Ասլանը, Զառապ Արշակը,  
բայց մանաւանդ Կոտոյի Հաջին» :

\* \* \*

Մեռան ամէ՞նքը... Այսօր Տարօնի շքեղ, պատ-  
մական լեզունէն կը մնան միայն երկուքը — անոնք  
ալ երկրէն աքորական, բայց շրջապատուած ամե-  
րիկան մէր երախտաւոր զազութի գուրզուրան-  
քով :

Վերադառնանք Մուրատին :

Հասնելով իր երազավայր — Լեռնաստանը, Պոլսոյ նախկին ահարեկիչը ծաւալեց արտակարգ հուանդ ու զործունէութիւն։ Սիրուեցաւ Սամոյ ժողովուրդէն ու իր նոր ընկերներէն, զարձաւ շուտով կազմակերպութեան սխներէն մէկը, որպէս ուղամիկ եւ քարոզիչ։ Կ'ուսումնասիրէր երկրի ամէն մի անկիւնը, անոր բարձունքները, ձորերն ու կիրճերը։

Միեւնոյն ժամանակ իր ջերմ, անկեղծ յորդորներով մեծապէս կը նալաստէր ընկերներու համեմաշխութեան։

1904-ի ապստամբութենէն առաջ, ընկերներէն ոմանք կ'ուզեն խմբապետ նշանակել զինքը, բայց Մուրատ կը մերժէ, եւ կը յանձնաբարէ խմբապետութեան պաշտօնը տալ այն ընկերոջ, որը Սերորի մահէն յետոյ, առաջնորդել է հայ ըմբոստներու փաղանդը։

«Անդրանիկն է այդ առաջնորդը — կ'ըսէ Մուրատ — եւ եթէ անդամ նա մեռած լինի, իր զիակը մեր դրօշակին հետ պէտք է տարուի մեր առջեւէն — զէպի կոիւ ու ազատութիւն»։

Ամէնքը չէին սիրեր Անդրանիկը, որ զժզոհութիւն կը յարուցանէր իր փոքր ինչ կոշտ, անհարթ ընաւորութեամբ։ Բայց ի վերջոյ ամէնքը համակերպեցին Մուրատի, Վահանի յորդորներուն եւ Անդրանիկ եղաւ պարագլուխ։

Մուրատ ընտրուեցաւ Զինուորական Խորհուրդի անդամ, բայց երբեք չէր միջամտեր ընդհանուր հրամանատարի որոշումներուն, փափկանկատութեամբ խնայելով անոր խիստ շեշտուած ինքնասիրութիւնը։

Ինքն ալ անդործ չէր մնար։ Վերահաս վտանգի հանդէպ պէտք էր լարել բոլոր ոյժերը։ Թուրքերը

Հիմնական պատրաստութիւններ կը տեսնէին արշաւելու հայկական միջնաբերդին վրայ : Մուրատ իշաւ Մշոյ դաշտը, քանի մը ամիս մնաց հոն եւ մըսնելով բոլոր հայ զիւղերը, կը հնչեցնէր ահազանգը, կը յորդորէր ամենուն զինուիլ մօտալուտ վրանդը զիմագրաւելու, ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու համար : Փողովուրդը սիրով կ'ունկընդրէր Մուրատին, անոր բերնով կազմակերպութիւնն է, որ կը խօսէր : Գիւղացիներէն շատերը կը ծախէին իրենց ունեցած եղն ու դոմէչը՝ զէնք զնելու համար :

Միաժամանակ Մուրատ գաղտուկ կը մարդէր երիտասարդութիւնը հրացանաձղութեան մէջ :

Այդպէս, անձկալի սպասումի մէջ, անցաւ ձըմնոր եւ եկաւ 1904-ի գարունը : Փոթորիկը հասաւ...

Թրքական ուժերը ամէն կողմէ, անդամ հեռաւոր Տիգրանակերտէն, անընդհատ կուղան, կը համախմբուին Սասունի շուրջ : Կը կարուի ամէն հաղորդակցութիւն լեռնավայրի ու դաշտի միջեւ : Կը սկսուին անվերջ խուզարկութիւններ հարիւրաւոր զիւղերու մէջ : Կը զբզուն հայերու դէմ խլամ խուժանը : Ամէն միջոց ի գործ կը զրուի հայութիւնը զինաթափ ընելու եւ ահարեկելու :

Միւս կողմէն, սակայն, թշնամին կը ջանայ հանգստացնել Եւրոպայի հանրային կարծիքը : Նա եկեր էր 1894-95-ի կիսատ թողած իր գործը շարունակելու, եկեր էր Սասունյ եւ ամրող Տարօնի հայութիւնը ոչնչացնելու եւ խիստ մտահոգ էր Եւրոպայի մէջ տեղի ունեցող շարժումներէն : Վախ ունէր, անշուշտ, նաև Սասունցոց երկարաւել դիմագրութենէն : Ուստի յառաջ կը շարժուէր մեծ ու-

ժերով, զանդաղաքայլ եւ զգուշութեամբ։ Կը իուսափէր զահաղէժ ժեսթերէ, զանդուածային ջարդերէ, անդամ Մշոյ զաշտի վրայ, ուր համեմատարար դիւրին էր այդ։ Նա կ'ուզէր ցուցնել աշխարհին, որ ինքը եկեր էր Սասոյ հայոց ապստամբները, «խոռվարաբները» պատժելու... իսկ այդ արդէն իր իրաւունքն էր, ատոր դէմ ոչ ոք կարող էր բողոքել։

Երբ թուրք զօրքը, երկար պատրաստութիւններէ վերջ, բարձրացաւ Սասուն տասնեակ լեռնային թնդանօթներով, նա այնտեղ եւս երկար տանն չէր դիմեր զինուորական գործողութիւններու, չէր ուզեր նախայարձակի դեր ստանձնել, այլ կամացուկ կը պատրաստէր իր դիւրին յաղթանակի դետինը, — կը զրզուէր քիւրտ աշխիքթները հայոց դէմ։ Եւ ատոր մէջ անդամ մը եւս յաջողեցաւ։ «Դաշնակցութեան» բոլոր ճիզերը՝ քիւրտը սիրաշահելու և չկոքացնելու՝ ապարդիւն անցան։

Քրտական դաւերը մեզի դէմ ծայր տուին զանազան կողմէր։ Տափրկայ մէջ անոնք փորձեցին իրենց ծուզակն առնել Անդրանիկը եւ սպաննել զայն։ Դաւաղրութիւնը բացուեցաւ եւ քիւրտերը պատժըւեցին մերիններուն ձեռքով։

Աւելի ծանր եղաւ իր հետեւանքներով Տալաւէ Գոմի գաւաղրութիւնը։ Պատըկանցի քիւրտերը խորհուրդ ըրին եւ որոշեցին յարձակիլ իրենց շրջանին մէջ զտնուող եօթը տուն հայերուն վրայ, զրաւել անոնց զոյքերը եւ զիրենք ալ զերի պահել։ Հայոսէր քիւրտ մը կը մատնէ այդ զաւը մեր ընկերներուն։ Շէնիք, Սեմալ զիւզերը կը յուզուին։ Մուրատ այդ միջոցին կը զտնուէր Սեմալի մէջ։ Ժողով կը զումարեն եւ խորհրդակցութենէ ետք, Սերաս-

տացի հայդուկապետը, հետոն առնելով Գոմերցի իսօն, Մոկունքցի խսրայէլը եւ ուրիշ զինուորներ, կ'երթայ գիշերով փոխադրելու արդ եօթը տուն անօդնական, վտանգուած հայերը:

Զատկի առաջին օրն էր, Մարտ 27-ը (1904 թ.): Դեռ Մուրատ ճամբայ չելած, լուր կուգայ, թէ քիւրտերը յարձակուեր են Տալաւէի վրայ, թալներ են Միրոի տունը, տղան տարեր եւ մնացած հայերն ալ բանտարկեր են իրենց տուները:

Մուրատ բազմաթիւ ընկերներով կ'ուղղուի դէպի Տալաւէ. կը վառեն քիւրտերու տները, կ'առնեն իրենց հետ բռւռ մը լքուած հայերը, կը քաշուին Կէլիէկընման, ուր գիրք կը բռնեն: Ահազանգը կը հնչէ քիւրտերու մէջ եւ մօտ 200 պատերազմիկներ կ'արշաւեն հայոց գիրքին վրայ:

Ու կը սկսի արիւնահեղ ճակատամարտ մը, Մարտ 30-ին:

Շէնիքցի, Սիմալցի հայեր օգնութեան կը հասնին Մուրատի խումբին: Կոիւր տեւեց աղօթարանի բացումէն մինչեւ կէսօր: Վերջացաւ քիւրտերու չարաչար պարտութեամբ: Հոդ անօրինակ յանդկնութիւն ու արիութիւն ցոյց տուին՝ Սերաստացին, միւս միւս Փէտայիները եւ ինքը Սասնոյ ժողովուրդը:

Յամառ գիմադրութիւն ցուցնելէ յետոյ թշնամին սկսեց նահանջել: Այդ նկատելով, Մուրատ կը հրամայէ դադրեցնել կոիւր՝ փամփուշտը խնայելու համար: «Այս գեռ սկիզբն է» — կ'ըսէր: Բայց հէնց այդ վայրկեանին, թշնամու կողմէն արձակած գընդպակ մը գետին կը փոէ խմբի լաւագոյն զինուորներէն մէկը, հայդուկ իսօն: Մուրատ կը կատղի եւ ընկերոջ գիտկին վրայ երդում կ'ընէ վրէժ առնելու:

Առաջին դրույթն անցած, կը հետապնդէ նահանջող թշնամին եւ լաձկան կոչուած քիւրդ ցեղի բնակավայրին մէջ կոփուր վերստին կը բորբոքուի. տղաք կը կոսորեն քանի մը տասնեակ քիւրդ ու թուրք եւ կ'աւերեն քանի մը դիւզեր:

Ապա, ընկերով դիակն առած, կը վերադառնան խմբով Շէնիկ, ուր կը սպասեն նոր գէպքերու: Ժողով կը գումարեն Սեմալի մէջ: Հոն են Սասնոյ եւ Տաւորիկի բոլոր իշխանները: Եւ հայ մարտական խմբերը զրկուեցան այլ եւ այլ կողմեր, իւրաքանչիւրը իր յատուկ, պատասխանատու պաշտօնով:

Մուրատը պիտի պաշտպանէր Կուրտուկ լեռէն յառաջացող թշնամու ճակատը: Հոդ մէր ամենափափուկ կէտն էր: Այդ տեղէն թշնամին պիտի յառաջանար եւ պիտի կտրէր Կոպէն ու Շուշանամէրը կէն օդնութեան եկող ոյժերու առաջը:

Այդ օրերը Մուրատ ունեցաւ քանի մը ընդհարումներ եւ խլեց թշնամիէն բազմաթիւ զոհեր:

Հայ մարտիկներու առաջին եւ ուժեղ հակարուածը մտահոդ ըրաւ թուրք կառավարութիւնը եւ նա դիմեց իր սովորական խարդախութիւններուն, որպէսզի յաջողի ըստ կարելոյն քիչ զոհերով հասնիլ իր նպատակին — կործանել Սասունը:

1904-ի Մարտ ամսու վերջերուն Բիթլիսի վալիին թելազրութեամբ Սասուն կուգայ Առաքել վարդապետը՝ տղայոց հետ բանակցելու համար: Հետը կը բերէր Օրմանեան Պատրիարքի կոնդակին հետ սուլթանի մէկ հրովարտակը, որով Համիտ կը խոստանար ներում շնորհել Փետայիններուն, եթէ անոնք յանձնեն զէնքերը եւ անձնատուր լինին: Հակառակ պարագային թուրք կառավարութիւնը կը սպառնար

զօրքով ու թնդանօթներով յարձակում գործել Սասունի վրայ:

Մուրատ, որ զինուորական խորհուրդի անդամ էր, կտրուկ կերպով յայտարարեց, թէ ոեւէ յեղափոխական չի կրնար այդպիսի ստորևացուցիչ պայմաններ ընդունիլ. «մենք պատրաստ ենք կեանքերնիս զոհել այս լեռներուն վրայ եւ ողջ չյանձնուիլ մեր գարաւոր սոսիին»...

Շուտով թուրք բանակը, որ արդէն իսկ թնդանօթներով շրջապատած էր Սասունը, սկսեց ոմբակոծել հայդուկներու դիրքերը:

Ողջ լեռնավայրը կը գողար թնդանօթներու հարուածներուն տակ: Լեռները կ'արձագանդէին հրազդէններու անընդհատ որոտին, որ ականջ կը խլացնէր: Դիակները կ'իյնային երկուստեք, լանջերու վրայ, կը գլորուէին դէպի մթին անդունդները: Մուրատ իր պաշտպանած ճակատին վրայ, զնդակներու տարափին տակ, անդադար դիրքէ դիրք կ'արշաւէր: Ֆէտայիներու շեշտակի զնդակները չէին թոյլ տար թշնամուն առաջ անցնիլ: Դիմադրութիւնը յաջող էր, քանի դեռ փամփուշտ կար հայոց մօտ: Բայց երբ պաշարը սպառեցաւ, կացութիւնը տազնապալի էր: Անհնարին էր դիմադրել 15-20 հազարանոց թուրքական բանակին, որուն միացած էր մօտաւորապէս նոյն քանակով քրդական խաժարմուժ մը:

Կը քաշուին կամաց-կամաց դէպի բարձունքները, դէպի Անտոք, տանելով իրենց հետ ժողովուրդը:

Թուրք զօրքը թնդանօթներով մին միւսի ետեւէ պաշարեց բոլոր բարձունքները, մերայինք դիմադրեցին կատաղարար մինչեւ ուղմամթերքի սպառ-

ուիլը, ու այնուհետեւ ստիպուած եղան իջեցնել հա-  
զարաւոր ժողովուրդը դէպի դաշտ, անխուսափելի  
կոտորածէն ազատելու համար: Իջան, շարունակ  
պատերազմելով թշնամուն հետ, որ ողողեր էր ամ-  
րող լեռնավայրը: Շատ կոխներ մղեցին նաև գաշ-  
տին վրայ, ուր քիչ մը սնունդ ու փամփուշտ գտան,  
շատ կորուստներ պատճառեցին թշնամուն: Ցիշենք  
կուրավայի կոխւը, որու նկարագրութիւնը կը կար-  
դանք «Դրօչակ»ի մէջ:

Օր մը, Յուլիս 17-ին (1904թ.) լուր կը հասնի,  
թէ թուրք զօրքը մտեր է Կուրավա գիւղը եւ սկսեր է  
բոնի պահանջներ ընել: Տաճիկ զինուորներէն մէկը  
կը փորձէ բռնաբարել հայ կին մը: Վերջինը, ահա-  
րեկած, ճիչ մը կ'արձակէ ու կը փախչի: Ֆէտայի-  
ները, Անդրանիկ, Մուրատ, Առաքել եւայլն, իրենց  
տասնեակ ընկերներով տեղ մը պահուըտած, կը զի-  
տեն անցուգարձը: Խումբը չորս մասի կը բաժնուի:  
Զինուոր մը կը մօտենայ այն դրան, ուր Առաքելի  
տասնեակը կը գտնուէր. զռան արանքներէն ան կը  
նկատէ ներս եղողները եւ ձայն կուտայ միւս զին-  
ուորներուն. «Կէլին, պուրտա Փէտայի վար»: Շու-  
տով տունը կը պաշարուի: Դուրսը գտնուող մեր  
խմբակները, նախ քան յարձակուիլը, քիչ մ'ալ կը  
սպասեն, որ զօրքերը աւելի հաւաքուին, որպէսզի  
իրենց գնդակներն ալ առատ հունձ ընեն:

Յանկարծ, երեք կողմերէ մերինները կը տեղան  
գնդակներու տարափը: Թուրքերը կ'ընկնին դիակ  
դիակի վրայ: Խուճապը կը սկսի: Մի մասը հազիւ  
կը կարողանայ գիւղի աթարներու կոյտերուն ե-  
տեւ ու զերեզմանոցին մէջ զիրք բռնել: Մուրատ  
խումբ մը ընկերներով վրէ՛ժ ազադակելով, կ'ար-  
շաւեն դէպի զերեզմանատուն... Երկու կողմէն ալ

կը սկսի կատաղի կոխւ մը , դրեթէ կուրծք կուրծքի : Օգնութեան կը հասնին Մըրատ , իսօ , Պօղոս , Աստուր : Թուրք զինուորներուն զիակներով կը ծածկրւի գերեղմանատունը : Ողջ մնացողները մի կերպ կը փախչին , զօրավարին հետ :

Պէտք էր սակայն վերստին կորսնցնել Փէտայիւներու հետքը , վասնդի շուտով գէպքի վայրը պիտի հասնէին թուրք օգնական զօրքերը : Մուրատ կ'երթայ Անդրանիկի հրահանգով իմաց տալու բոլոր դիրքերու Փէտայիներուն , որ ամէնքը կազմ ու պատրաստ սպասեն սուլիչի ձայնին , հաւաքուելու համար Մուրատ գետի ափերը : Որոշուած ժամուն հոն էին ամէնքը եւ զիշերային լուսթեան մէջ խումբն անցաւ գետը ու հեռացաւ :

Զենք ծանրանար գէպքերու վրայ . մնացածը յայտնի է : Մերայինք արդէն երբեք յաւակնութիւն չին ունեցեր յաղթելու թուրքին Ֆիզիքապէս , այնքան անհաւասար մենամարտին մէջ , այլ իրենց յոյսը դրեր էին դրսի միջամտութեան վրայ : Արդարեւ , Անդլիոյ եւ Թրանսայի հիւպատոսները , իրենց կառավարութիւններու հրահանգով , եկեր էին Մուշ , Հսկելու թուրք զօրքի շարժումներուն վրայ : Աւելի լուրջ ձեռնարկներու համար , կը սպասէին ուռւ հիւպատոսին , որ սակայն չէր գար , միշտ կը ձգձը-դէր... եկաւ չառ ուշ : Խուսաստանը այս անդամալ , ինչպէս 10 տարի առաջ , Լորանօվի օրերուն , նենդ , դաւադիր ընթացք մ'ունէր հայկական ողբերդութեան մէջ :

Այնուամենայնիւ , թուրքերու երազը այդ անդամ եւս չիրագործուեցաւ : Սասունը եւ թըրքահայաստանը , ճիշդ է , կորուստներ ունեցան 1903-904-ի թուրականներուն եւս , բայց

ոտքի էին . Հայ զանգուածը ամենուրեք — անդամ Սասնոյ մէջ եւ Մշոյ դաշտին վրայ — կը վերապրէր մասնակի կոտորածներէն եւ այդ իրողութիւնը խոչոր չափով մը կը պարտինք արեւմբուեան ժողովրդական շարժումներուն ի նպաստ հայոց , մանաւորապէս այն բուռն ազիտացիային , որ սկսեր էին «Պրօ Արմէնիա»ի շուրջը համախմբուած մեր Փրանսացի բարեկամները , որոնք կ'արծարծէին հայկական դատը Խորհրդարանի ու հրապարակային բազմամարդ ժողովներուն մէջ եւ կը ստիպէին Դէլկասսէի նախարարութիւններ ընելով Ելվարզի վարիչներուն եւ նոր հիւպատոսներ նշանակելով Թրքահայստանի առանձնապէս վտանգուած վայրերու մէջ :

Հայոց հարցը վերստին ու սուր կերպով դրուեցաւ արեւմտեան պետութիւններու եւ հանրային կարծիքի առջեւ , Սասնոյ դէպքերու առթիւ , բայց Հայաստանի ճակատագրավ շահագրգուած գլխաւոր պետութիւնը — ցարական Ռուսաստանը — անդամ մը եւս չուզեց միանալ այդ արեւմտեան համերգին . անոր հաշուին կուզար հայութեան տկարացումը . . .

Պէտք է ըսել , սակայն , որ անդամ Ռուսաստանը , ազգուած Եւրոպայի եւ մանաւանդ իր դաշնակից Ֆրանսայի հայասիրական շարժումներէն , չէր խրախուսեր այլ եւս ընդհանուր կոտորած մը Հայաստանի մէջ :

\* \* \*

Անցան Սասնոյ եւ Թրքահայաստանի փոթորկալից օրերը : Համիս , անշուշտ , կը շարունակէր որո-

73



ՄՈՒՐԱՏ, ԱՆԴՐԱՆԻԿ, ՍԵՊՈՒՀ ԵՒ ԱՅԼ, ԲԱԿԵՐՆԵՐ, ԳԱՐԱԿԱՍՏԱՆ, 1904

ճայ հայութեան իսպառ բնաջնջումի ծրագիրը, բայց խոշոր դէպքեր տեղի չունեցան մինչեւ Օսմանեան յեղաշրջումի թուականը — 1908:

Խոչոր դէպք մը տեղի չունեցաւ անգամ 1905-ի Երլարզի ոռումքային պայթումէն յետոյ, որ պատրաստուած էր Համիտի համար: Հ. Յ. Դաշնակցութիւնը ինամքով պատրաստեր էր Եւրոպայի հանրային կարծիքը, որուն աչալուրջ հսկողութիւնը կը կաշկանդէր դահճին թաթը...

Ողջ էր տակաւին թրքահայաստանը, թէեւ աւերուած ու արիւնած, կենդանի էր հայոց հայրենիքը. եւ հետզհետէ կը չէննար, կը յառաջդիմէր, կը բարգաւաճէր, կը մոռնար Համիտեան օրերու աղէաները, եւ պիտի զօրանար աստիճանաբար, եթէ չհասնէր համաշխարհային պատերազմը, որ մէկէն ի մէկ անջատեց թուրքիան Եւրոպային ու նիւթեց հայոց պատմութեան մեծագոյն աղէտը.... Ողջ էին Մասունն ու Սասոյ փաղանգը: Զկային անոր մտաւորական առաջնորդները, Հրայր ու Վահան, սպաննուեր էին կոռուի մէջ կամ կոռուէն ետքը: Անդրանիկ, Մուրատ եւ իրենց զինակից ընկերները անցեր էին Պարսկաստանի վրայով — Կովկաս: Անդրանիկը Ժընեւ գնաց հանգստանալու Արեւմտեան Բիւրոյի մօտ, մնաց հոն մէկ ու կէս տարի եւ երկարօրէն գրեց իր 15-ամեայ հայդուկային գործունէութեան յուշերը: Իսկ Մուրատ ու իր անրաժան ընկերները, Սեպուհ, Կայձակ ու Աւօ, մնացին Կովկասի մէջ, ուր անոնց համար չուտով բացուեցաւ կոռուի ու զոհարերութեան նոր շրջան մը, նոր փոթորկոտ ասպարէզ մը — այս անգամ Ռուսահայոց բեմին վրայ — հայ-թաթարական մէկ ու կէս տարուան պատերազմը:

## ՄՈՒՐԱՏ ԵՒ ԱՆԴՐԱՆԻԿ

Հակոտնեայ քնաւորութիւններ .— Կարգապահու-  
թեան տիպարը եւ յաւիտենական ըմբոստը .—  
Մուրատ՝ քար-արական խունապի եւ Միհ-  
րանական հերձուածի օրերուն .— Անդ-  
րանիկի սայրաբումները եւ Մու-  
րատի վիշտը :

**Շատերն են համեմատեր հայ յեղափոխական  
շարժման երկու նշանաւոր դէմքերը — այնքա՞ն նր-  
ման եւ այնքա՞ն տարբեր միանգամայն :**

Թող թոյլ արուեի մեզ՝ փոքրիկ զուզահեռ մը  
գծել երկուքի միջնւ : Երկուքն ալ մեռած են, պատ-  
մութեան դիրէն անցած, եւ հաւասար իրաւունք ու-  
նին քննադատական ազատ ու չիտակ խօսքին վրայ :  
Արիութեան ու անձնազոհութեան տեսակէտով՝ եր-  
կուքը հաւասարապէս արժանի են յետնորդներու  
շատագովութեան եւ խորունկ երախտազիտութեան :  
Մէկը միւսէն նուազ արի չէր, ոչ ալ նուազ խիզախ  
ու անվախ :

Մէկը՝ աւելի տարիքուտ, փորձուած ուսում-  
վար, բնազրով ուազմազէտ. միւսը՝ Մուրատ՝ օժ-  
տրւած ֆիզիքական անսովոր ոյժով ու ճարպիկու-  
թեամբ, աւելի դիտակ իր զինուորական ու քաղա-  
քացիական պարտաւորութիւններուն, գուցէ նաև  
աւելի ժարզուած չարքաշ կեանքի դառնութիւննե-  
րուն մէջ : Երկուքն ալ պարզ, գեղջկական տիպար-



ՇԱՆԹԻ ԽՈՒՄԲԸ

ներ, անդէտ, անուս, բայց ուժեղ՝ իրենց բնածին իմացականութեամբ ու մարտական խառնուածքով, ինքնատիպ եւ պերճախօս, հմայիչ՝ զբոյցի մէջ: Ուրիշ, աւելի երջանիկ պարագաներու մէջ, գըպ-րոց, համալսարան անցնելով, ուսում ու գիտութիւն ճաշակելով, երկուքն ալ, անտարակոյս, պիտի դառնային փայլուն, առաջնակարգ զործիչներ, հը-ռեաոր, գրող, հրապարակախօս...

Բնաւորութեամբ — հակոտնեաներ: Որքան մէ-կը կոչ էր, գոռող ու անհամբոյր, ինքնապաշտ եւ ցուցասէր, ըմբոստ հանդէպ ամէն տեսակ կազմակերպական շրջանակներու եւ օրէնքներու, — նոյնքան միւսը՝ Մուրատ՝ ընկերասէր էր եւ կարգապահ, բացսիրտ եւ անկեղծ, քաղցրարարոյ եւ համեստ, սին ցոյցերէ խուսափող, ընդհանրապէս քաշուած, efface':

Սասնոյ դէսպէքերէն երկու տարի յետոյ, 1906-ի ամառը, երբ ամբողջ Ռուսահայոստանի հետ Զանգեզուրը վառուեր էր թուրք-հայկական բախումներու հրդեհով եւ թիֆլիսի մէջ կը ստացուէին շարունակ զգայացունց լուրեր մասնաւորապէս Ղափանէն, արիւնահեղ կոիւներու, թրքական խուճապներու եւ Սերաստացի հայզուկի յաղթական թը-ռիչքներու մասին, երբ «Մուրատ» անունը բերնէ բերան կ'անցնէր մեր հայկական շրջաններու մէջ, անպարտելի հերոսի լուսապսակով շրջապատուած ժողովրդական թեւաւոր երեւակայութեան մէջ — ինչպէս մեր միւս ռազմիկներու անունները — օրմը, Ահարոնեանի հետ նստած «Յառաջ»ի խմբագր-րատունը, ուրախութեամբ կ'արձանագրէինք հայոց յաղթութեան լուրերը, մէկ ալ յանկարծ դուռը բախեցին եւ ներս մտաւ մէջահասակ, յաղթակազմ

զինուոր մը, հայդուկի զգեստով, փոքր ինչ անվաստահ քայլերով, անոյշ ժպիտ մը դէմքին եւ բարեւտալով խոնարհագին կանգ առաւ պատի առջեւ, թեւմբը կախ, որպէս զասարանի պատճուած աշակերտ մը . . .

Ինքը Մուրատն էր :

Բարեւ ու ջերմ ողջագուրումներ . . .

Աթոռ չառաւ, մինչեւ որ չհրաւիրեցինք նստելու :

Մեծ էր մանաւանդ իմ ուրախութիւնը, նոր էի եկեր Ժրնեւէն եւ զեռ չէի անսած համբաւաւոր խմբապետը :

Ու սկսեցի աղահօրէն հարց ու փորձ ընել Զանդեղուրի կոիւներու եւ իր ունեցած յաջողութիւններու մասին։ Պէտք էր այդ՝ ոչ միայն մեր ջերմ հետաքրքրութիւնը զոհացնելու համար, այլ եւ կուսակցութեան օրգանին եւ իմ անձնական յուշագրքին համար :

Բայց իմ խնդրանքն ու յորդորները ապարդիւն անցան. չէր պատասխաներ, իր մասին չէր ուզեր խօսիլ :

— Դէ՛ս, Մուրատ ջան, պատմէ՛ նայինք.

— Ե՞ւ Մ'քայէլ . . . ըշտէ զարկինք, փախան . . .

Եւ ունցաւ ուրիշ նիւթի :

Երկուրդ անգամը հանդիսացայ իրեն 1911-ի ամսուր, Պոլսոյ մէջ, «Դաշնակցութեան» Ընդհանուր Ժողովին, կրկնեցի նոյն խնդրանքը, երբ ժողովի աշխատանքները աւարտելով, կը մեկնէր դէպի իր ծննդավայրը՝ Սերաստիա։ Ապա երրորդ եւ վերջին անգամը՝ 1916ին, Թիֆլիսի մէջ, իր տանջալի թափառումներէն յետոյ, երբ արտասահման մեկնելու առիթով, կուտայի իրեն մնաս բարովի վերջին համ-

բոյրը... Նորէն խնդրեցի, որ Անդրանիկի պէս գրի առնէ կամ թելագրէ մէկուն իր արկածալից կեանքի յուշերը: Եւ ամէն անդամ նոյն պատասխանը կուտար ամօթիսած տղայի մը պէս.

ԷՇ, Մ'քայէլ... էտի կարեւոր չէ:

Անդրանիկ, ընդհակառակը, բուռն ցանկութիւն ունէր պատմութեան յանձնելու իր գլխով անցած բոլոր դէպքերը եւ երր 1904-ի վերջերուն Ժընեւ եկաւ, իր առաջին հոգսն եղաւ «Դրօշակ»ի խմբագըրատանը իր ընդարձակ յիշատակարանը կաղմել, առաւ մէր երիտասարդ ընկերներէն մէկը, ամիսներով թելագրեց անոր ու զրել տուաւ իր բոլոր կոփւներն ու արկածները:

Չենք ըսեր, ի հարկէ, թէ գէշ բան ըրաւ — երանի թէ մէր բոլոր ուազմիկներն ու մտաւորական առաջնորդները ունենային նոյն մտահոգութիւնը — արժէքաւոր է Անդրանիկի յիշատակարանը, թէեւ առհասարակ իր պատմութիւններու մէջ նա ձգտումն ունի ցուցնելու, որ ոչ մի կարեւոր դէպք տեղի չի ունեցեր առանց իր մասնակցութեան. կը սիրէ զինքը անցքերու կեղրոն դարձնել, յաճախ ի վնաս ուրիշներու, իր անձը հոչակել, ուրիշները նսեմացնելով, անդամ մեռածները...

Անդրանիկ հակասութեան ոգին էր մարմնացած (esprit de contradiction), յամառ, ինքնազլուխ, խիստ անհատական: Քիչ կը պատահէր, որ ընկերներու այս կամ այն խնդրանքն ու առաջարկը ընդունէր առանց երկար ու բարակ հակածառութիւններու, «նադ ու տուզ»ներու: Յաճախ, ծանր վայրկեաններու մէջ, կը թողուր գործը, կը հեռանար խոռվկան երեխայի պէս եւ կը ստիպէր ընկերները նորէն ու նորէն դիմել ու խնդրել: Սկզբունքա-



Ա Ն Դ Ր Ա Ն Ի Կ

յին տարածայնութիւնները չատ քիչ տեղ կը բռնէին այդ սիստեմատիկ հակածառութեանց մէջ։ Զինքը զեկավարողը — քմայքն էր, վաղուց արմատացած սովորութիւնը՝ չճանչնալ ոեւէ հեղինակութիւն եւ գործել աղատ, ինքնազլուխ։

Ահա թէ ինչու շարունակ կը քննազատէր ու կը մեղադրէր :

Ստոյգ է, միւս կողմէն, որ Անդրանիկ գուրդուրանք ունէր դէպի իր զուրածք — հակառակ իր չոր, բռնապետական ձեւերուն — կը խնամէր զանոնք քնքոյց հօր պէս : Կը սիրէր նաեւ հայ աշխատաւոր ժողովուլիքը, սրտանց ատելով անոր բոլոր թշնամիները, նաեւ հայ կարծրացած, անպարտաճանաչ մեծատունները . . .

Տրամադրութեան մարդ էր գերազանցապէս . երր քէֆը տեղն էր — հազուազիւտ բան մը — ջերմ, մտերժական շրջանի մէջ, Անդրանիկ պարզապէս հմայիչ էր իր իմաստալից, համեղ զրոյցներով, անոյց ծիծագով, հնչուն, զրբնական քրքիչներով ու կատակներով :

Զէր սիրեր տոհասարակ մտաւորականները, ինչպէս եւ քիչ-չատ ուժեղ, հմայքոտ զինուորական պարագլուխները . . .

Հայ անուանի խմբապետներուն մէջ Եւերեմն ու Գումանը, իրենւ բախտաւոր բացառութիւններ, կապտեր էին զժուարահաճ Անդրանիկի ուշքն ու միտքը, մանաւանդ առաջինը : Եւ նա եռանդով կ'ուսումնասիրէր Պարսից ազատազրական շարժման մեծանուն Հրամանատարին կեանքն ու զործը . . .

Կ'ուսումնասիրէր, կ'ըսեն, միւս կողմէն, Նապոլէօնի կեանքն ու գործունէութիւնը, որու մէջ, թերեւս կը զտնէր իրեն հետ նմանութեան զծեր :

Առհասարակ, մանաւանդ, 1915-ի կամաւորական արշաւներու մէջ ունեցած շարք մը յաջողութիւններէն վերջ — որոնց չնորհիւ ստացաւ ցարի կառավարութիւնէն Գէորգեան բարձր շքանշանը — մեծամոլութեան տենդ մը պաշարեր էր հոչակաւոր

Հայողուկի հոգին... Տեսդ մը՝ որ օրին մէկը պիտի  
մզէր այդ մեծատաղանդ Զինուորը — ազգային  
բախտորոշ պատերազմի ընթացքին — ընդդէմ իր  
գերազոյն Հրամանատարի (Զօրավար Նազարեէց-  
եանի) և ուրիշ անզամ մըն ալ՝ ընդդէմ իր երկրի  
օրինաւոր Կառավարութեան :

Հայ ցեղն էր որ կը խօսէր անոր մէջ, Հայ ցեղը՝  
իր չքեզ, զօրաւոր յատկութիւններով, բայց չկա-  
մութեան ու ամբարիչտ գոռոզութեան պոռթկում-  
ներով...

Որքա՞ն կը վնասեն այդ բացասական երեւոյթ-  
ները հերոսի մը անձին, հմայքին ու հոչակին...

Եւ որքա՞ն, ընդհակառակը, համեստութեան,  
խոնարհութեան առաքինութիւնները, առանց որոնց  
չկայ իսկական մեծութիւն, կը զեղեցկացնեն ու  
կը խոչորցնեն ռազմիկ գէմք մը — Եփրեմ մը, Աւ-  
րոր մը, Դուման մը, Մուրատ մը...

Զինուորական հանճարը մեծ բան մըն է, բայց  
ան բաւական չէ. պատմութիւնը — խստապահնջ  
եւ անողոք — կ'ուղէ արձանագրել նաեւ մարդը,  
ընաւորութիւնը, նկարագիրը:

Մարածախտ Ֆօշ այսօր իրապէս կը պաշտուի  
իր Փրանսական հայրենիքին մէջ—աւելի քան մարդ-  
կութիւնը պաշտեր է մինչեւ օրս Կեսարներն ու Նա-  
պոլէօնները — վասնզի նա, Մարածախտ Ֆօշ, ռազ-  
մագիստական իր հանճարին հետ — որու առջեւ ողջ  
աշխարհը կը խոնարհի երկիւղածութեամբ, հիա-  
ցումով — կը միացնէր եւ սքանչելի նկարագիր մը,  
մարդու, քաղաքացիի լաւագոյն յատկութիւնները  
եւ ամենէն առաջ՝ չնաշխարհիկ համեստութիւն մը:

Մուրատ զերծ էր իր զինակցի այդ բացասական

Հակումներէն եւ այդ իսկ պատճառով աւելի սիրուած ու գուրզուրուած էր իր ընկերներէն :

Մէկը փայլուն ուազմիկն էր, միւսը՝ նաև լաւ քաղաքացի :

Սերաստիոյ մեծ զաւակը նմանապէս հեղարարոյ գառնուկ մը չէր. ան ալ ունէր երբեմնապէս կրքի ուժեղ պոոթկումներ եւ վազրի խօլ ոստիւններ :

“Bold and meek” — կ’ըսէ տեղ մը Շէքսպիրը իր հերոսներէն մէկուն մասին: Յանդուզն եւ միանգամայն հեզ, խոնարի — այդ երկու հակազիր հակումներու խմոր մըն էր կովառունցին: Տեղ կար՝ գառնուկ մըն էր, տեղ կար՝ վազր: Այդպէս էր Պոլսոյ փողոցներուն մէջ, երբ հայ ցեցերը կ’ահարնեկը, այդպէս էր նաև Սասնոյ ու Ղափանի բարձունքներուն վրայ, երբ թաթարական հորդաները կը հետապնդէր, այդպէս էր երբեմն նոյնիսկ խազաղ ատեն՝ կուսակցութեան ներքին պայքարներու կրկէսին մէջ:

Բայց անդամ կատաղութեան վայրկեաններուն նա գիտէր առհասարակ պահպանել քաղաքացիին վայել հաւասարակշիռը, չէր մեղանչեր կարդապահութեան ու վայելչութեան օրէնքներուն դէմ:

... «Առնական եւ զգաստ՝ այդ զարմանալի Սերաստացին» — կը զրէ Ահարոննեան «Անդրանիկ» խորագրով իր յօդուածին մէջ\* ) ...

«Ես չեմ յիշում — կը չարունակէ հայ Ազատամարտի եւ հայ հերոսներու երգիչը — չեմ յիշում մեր յեղափոխական մարտիկներից մէջ-

\* ) «Հայրենիք» Ամսաղիր, Դեկտեմբեր 1927թ.

կը, որ այնքան խորունկ ու ամբողջական արպատառութիւն թողած լինի վրաս, որքան Սերաստացի Մուրատը: Այս վայրկեանիս իսկ, երբ զբում եմ այս տողերը, Մուրատը աչքիս առջեւն է իր բրոնզէ, ձուլածոյ կազմուածքով, իր խորը, անհանգիստ, կրակ աչքերով, այդ թաւ ութանձը սեւ յօնքերով, առնական պարանոցի վրայ մի զարմանալի գլուխ, որ համակ ոյժ էր եւ շիտակութիւն: Խիտ ու շատ սեւ մաղերը, որ սկսում էին ճակատի կէսից եւ ցցւում վեր զարնան բոյսերի թափով, նրան տալիս էին առիւծի տեսք: Իր բազուկները խորտակիչ էին. նա սիրում էր զապել ամենակատաղի ձին. Մուրատի հեծած երիվարը ուրիշ ոչ ոք կարող էր սանձահարել: Իր քայլուածքը հաստատուն էր ու աշխոյժ. երբ նա քայլում էր, թւում էր թէ մի աշխարհ է շարժւում:

«Եւ ի՞նչ հմայիչ, ի՞նչ խոհուն էր Մուրատի զրոյցը. անփառասէր խանուածք, բաց միտք, յըտակ իմացականութիւն — Մուրատ կարող էր վէճի նստել ամէն մի հրապարակախօսի, ամէն մի հասարակագէտի, գրագէտի հետ, միշտ աւելացնելով մի անոյշ ժպտով, թէ «դէ մենք ժողովրդի մարդ ենք, անդէտ ոամիկ ենք, աւել-պակաս կը ներէք... . . . Ա՛հ, Մուրատը... Հայ ժողովուրդը իր կորուստների եւ կսկիծի անսահմանութեան մէջ յաճախ ժամանակ չունի գլուխը օրհնութիւնով հակելու իր լաւագոյն զաւակների վրայ»...

Միհրանական շարժումներու ատեն, 1906-ի յուլումնալից օրերուն, երբ խորունկ պառակտում մը կը սպառնար հինաւուրց կազմակերպութեան շարքերուն, Մուրատ հոգով Միհրանի հետ էր (նմանապէս, գրեթէ բոլոր արեւմտահայ խմբա-

պետները) եւ մնալով հանդերձ կուսակցութեան մէջ, կատաղօրէն կը թափահարէր իր սուրը կարդ մը հայ եւ շարք մը ընկերվարական եւ անջատական երիտասարդութեան դէմ, որոնք կը ողահանջէին «Դաշնակցութեան» կովկասեան հատուածէն՝ յահճանել թրքահայոց գատը իրենց իսկ՝ թրքահայերուն եւ զբաղիլ բացառապէս կովկասահայութեան ճակատագրով, համերաշխարար ողջ Ռուսաստանի ընկերովարական հոսանքներուն հետ:

Եւ, լաւ կը յիշեմ, Հ. Յ. Դաշնակցութեան Վիեննայի Ընդհանուր Ժողովին մէջ, 1907-ի անմռուանալի գարնան օրերուն, ներկայութեամբ Անդրանիկի, Սեպուհի ու Վարդանի, Սաքի, Ռոստոմի, Զաւարեանի, Զարդարեանի ու Զաւրեանի, Վանայ Իշխանի, Ակնունիի, Ահարոնեանի, Համօ Օհանջանեանի, Շահխաթունեանի եւ բազմաթիւ ուրիշներու, Մուրաստ կ'որոտար «Դաշնակցութեան» հակամիհրանական վարիչներուն դէմ և կը սպառնար արիւնհեղութիւններ, եթէ, կ'ըսէր, անոնք գուրս չքշեն շարքերէն զուտ ընկերվարական, անջատողական տարրերը: Դժբախտ Եղիշէ Թոփչեանն էր, որ անմիջապէս եւ խսորէն պատասխանեց Մուրատին և ինքն առաջինն ընկաւ Միհրանի եղրօր գնդակներուն տակ, Տրապիզոն-էրզրում ճամբուն վրայ, Վիեննայի ժողովին երկու տարի յետոյ: Մուրատ այդ միջոցներուն նետուեցաւ իրօք ծայրայեղութեանց մէջ, ըրաւ քանի մը ձախող քայլեր, սայթումներ:

Բայց սերաստացի Հայդուկը, լինելով հանդերձ Միհրանին գաղափարակից — սկզբունքային խնդրի մէջ — հեռու կը մնար ուսւ ոստիկանական գործակալէն, չէր ծափահարեր միհրանական

սանձարձակութիւններուն։ Հակառակ իր որոտագին ճառերուն, նա ինքը երբեք ոււէ գործօն քայլ մը չըրաւ կովկասահայ ընկերվարական երիտասարդութեան դէմ, Դաշնակցականի մը մաղին չըրպաւ։ Մոհականութեան եւ շինարար կարգապահութեան զգացումն էր, որ ի վերջոյ յաղթող հանդիսացաւ մեր ողջախոհ ընկերոջ, ինչպէս եւ միւս արեւմտահայ խմբապետներու մէջ։ Անոնք տեսան, որ Առաքելեաններու եւ Դաշնակցութեան ուրիշ մոլի հակառակորդներու ջանքերով իսկ, նախկին զաղափարական խմբապետը, Միհրան, սայթաքումէսայթաքում նետուեր էր ցարական դաւադիր ոստիկանութեան մանկերուն մէջ, դարձեր էր պարզ, մատնիչ, դաւաճան մը։ Երես գարձուցին միհրանական պղտոր հերձուածէն եւ Միհրանի, Շիսալիի ու այլ համախոհներու սպանութենէն յետոյ եւս, մնացին ամէնքն ալ կուսակցութեան շարքերուն մէջ... Հ. Յ. Դաշնակցութիւնը այդպիսով ազատեցաւ ծանր պառակտումի վտանգէ մը, — պառակտում՝ որ այնքան կը բարձար եւ կը ձգտէր իրականացնել բուն թշնամին, ցարական կառավարութիւնը...

Մոհականութեան եւ զգաստութեան այդ առողջ հակաշարժումի մէջ իր դերն ունեցաւ, անտարակոյո, Մուրասար։ Շուտ համոզուեցաւ, որ ընկերվարական երիտասարդութիւնը նոյնքան ջերմօրէն փարած էր հայկական դատին եւ նոյնքան անձնուէր սպասաւոր էր թուրքահայոց ազատութեան գործին, որքան ամենէն մոլեռանդ ազգայնականները։ Այսպէս կոչուած անջատականներն ալ, բացառութեամբ հանդուցեալ կեւոն Աթարէկեանի եւ իր քանի մը ըն-

կերներուն, վերադարձան Մայր-Կուսակցութեան  
գիրկը :

Ամէնքը մնացին իրենց գիրքերուն վրայ : Անդ-  
րանիկը միայն պիտի հեռանար մեծ պատերազմի  
վերջերուն — զուտ անձնական պատճառներով, ո-  
րսնցմով զրադիլը հեռու կը տանէր մեղի — եւ պիտի  
նեսուէր կուսակցութեան հակառակորդներու գիր-  
կր, այն տարրերու՝ որոնք միշտ ալ ամբաստաներ ու  
անարգեր են հայ ուազմիկները, որպէս բախտախըն-  
դիր աւազակներ, եւ ազգը կործանողներ . . .\*)

\* \* \*

Այդպէս էին երկու հակոտնեաները — Անդրա-  
նիկ եւ Մուրատ : Մէկը շարունակ կը փնտոէր ծափ  
ու ովսաննաներ եւ երրեք չէր յագենար : Միւսը կը  
մնար ստուերին մէջ, հեռու մանր անձնականութե-  
նէ եւ հպարտ՝ որ իր համեստ ոյժերով կը սպասա-  
ւորէր զազափարական մեծ զործին :

Մէկուն ներկայութիւնը ժողովներու մէջ ջղայ-  
նացած վիճակի մէջ կը պահէր ընկերները . գիտէին,

\*) Ճշմարիտ սրբազնութիւն մըն էր . . . Այդ  
տարրերը, որոնք կեղծ, անազան խանդավառու-  
թեամբ 1916-էն ի վեր գրկարաց ընդունեցին եւ  
«իւրացուցին» Սամնոյ կոյիւներու Հրամանատարը —  
սոսկ ի հեծուկս «Դաշնակցութեան — այսօր այն  
աստիճան անտարրեր են դէպի հերոսի յիշատակը,  
որ չեն խսկ խորհիր քիչ-շատ վայելուչ արձան կանդ-  
նեցնել անոր գերեզմանին վրայ, — բան մը, որ կը  
պահանջէ ամենաչնչին զոհողութիւն միայն մեր  
պարիզահայ բուրժուազիայի կողմէն . . .

որ Անդրանիկը՝ յաճախ մուայլ, քմայքոտ՝ ունէ «Ժեսթ» մը պիտի ընէ եւ բան մը պիտի «Փըրթի»... Միւսը, Մուրատ, երբ ներս կը մտնէր ժողովասրահը՝ աշխոյժ, ժպտուն, բարեհամրոյր՝ անմիջապէս հաճելի, հանդստացուցիչ մթնոլորտ մը կը ստեղծէր :

Անորանիկ կը սիրէր թատրոնական դիրքեր րոնել, խոժոս, շանթահարող նայուածք առնել, մանաւանդ բազմամարդ ժողովներու մէջ — բան մը, որ յայտնի չափով անհրաժեշտ է մեզի պէս յետամնաց եւ անիշխանական ժողովուրդի մէջ՝ զանդուածներու վրայ ազգելու եւ չարքերը երկիւզի ու հնագանդութեան մէջ պահելու համար : Բայց, տարարախտարար, խիստ կը չափազանցնէր ու կը չարաշահէր :

Օր մը, Թիֆլիսի մէջ, զինուած ներս մտաւ Ազգային Բիւրոյի սրահը, երբ հայ ժողովուրդի ընտրեալները, չուրջ 25 հոդի, Սպեհնդիարեանի նախագահութեան տակ, կը խորհրդակցէին հրատապ խնդիրներու մասին :

Աթոռ մ'առաւ, ընդհատեց խոկոյն վիճարանութիւնները եւ ինքն իրեն ձայն տալով, սկսեց խօսիլ : Կը խօսէր ամէն բանի մասին, բայց ոչ ընաւ օրակարդի խնդիրներու : Կը քննադատէր եւ մէկ առ մէկ կը ծաղրէր բոլոր ներկանները : Կը խօսէր անվերջ, հակառակ նախադահի պաղատազին յորդորներուն՝ որ չխանդարէ խորհրդակցութիւնը... Եւ խօսեցաւ մօտ երկու ժամ : Ու ժողովը ցրուեցաւ, իր ժամանակը ապարդիւն կորսնցնելէ յետոյ :

Օր մըն ալ — կը բերեմ այս մէկ քանի յուշերը իմ անձնական դիտողութիւններու շրջանէն — անդ-

բանիկեան շարժուձեւերը մեծ յուզմունք յարուցին վլադիկաւկազի հայ հասարակութեան մէջ:

Այդ վերջինը, փափաքելով պատուել ազգային հերոսը հանդիսաւոր ճաշկերոյթով, հրաւիրեց զինքը կիսլօվօդսկէն Վլադիկաւկազ (1916 թ. Օգոստոս): Ես չթագցուցի իմ մտահոգութիւնը եւ հակառակեցայ, երբ եկան խորհուրդ հարցնելու: Մակայն, հակառակ իմ յորդորներուն՝ որ հանդիսածքեն Հրամանատարը եւ հեռուէն դիտեն անոր դործերը՝ Վլադիկաւկազի մեր հայրենակիցները որոշեցին, այնուամենայնիւ եանչել Անդրանիկը. այնքա՞ն բուն էր անոնց փափաքը, տեսնել անուանի զօրավարը եւ անոր ի պատիւ ցոյց մը սարքել, յաչուատար ժողովուրդներու — ուսւ, օս, չչչէն, ինզուշեւայլն:

Եւ հայոց ցոյցը եղաւ արտակարդ, փառաւոր: Քիչ եմ տեսած ժողովուրդի մը հիացմունքի ու երախտագիտութեան այդքան բուն արտայատութիւններ հանդէս իր ազգային հերոսի: Լօրիս-Մելիքովի հիմնած գեղանի Վլադիկաւկազը, որ ունէր ստուար ու բարեկեցիկ հայ գաղութ մը, այդ օրը կը պարզէր անօրինակ տեսարան մը: Քաղաքի գրեթէ բոլոր ինքնաշարժերը զրաւուած էին հայերու կողմէ եւ մին միւսի ետեւէ կեղրունական փողոցներով կը սլանային գէսի երկաթուղու կայարանը: Իսկ ժողովուրդը արգէն ուաքով զացեր էր: Գրեթէ ամբողջ զաղութը խոնուած էր հոն, կայարանը. ծերերէն մինչեւ մանուկները, ամէնքը զացեր էին դիմաւորելու հայ եւ օտար մամուլի մէջ բաղմիցս հոչակուած, Գէորգեան չքանչանով պատուրւած հայ զօրավարը: Տեղական ուսւ թերթերը ներբողալից յօդուածներ հասարակեցին անոր մասին:

Ամբողջ քաղաքը ստքի էր . ամէնքը կ'ուղէին տեսնել Անդրանիկը : Վայրկեան մը ինքս ալ խանդավառուելով այդ տեսարանէն , կը զղջայի իմ ըրած ընդդիմութեան համար :

Եւ ահա կուռքը կ'իջնայ վագօնէն , երկու թիկնապահներու ընկերակցութեամբ : Դէմքը խոժոն եւ դաժան , ինչպէս միշտ , նման պարագաներու մէջ : Արեւելեան վեհապետ մըն է , պարսից Շահ մը , չինական մանդարին մը : Հանդիսաւոր եւ վեհաչուք : Տպաւորութիւնը ահագին է բազմութեան մէջ : Կրօնական լուութիւն մը կը տիրէ , բոլոր գլուխները կը մերկանան , ոմանց աչքերը կը լցուին : Մափեր ու կեցցէ՞ներ . . . Հայ քահանան առաջ կ'անցնի՝ յանուն տեղական հասարակութեան ուղերձ մը կարգալու , բարի գալուստ մաղթելու : Բայց հաղիւ կը կարողանայ քանի մը խօսք հոլովել . . . Անդրանիկ արհամարհոս ժեսթով մը կը ձգէ տէրտէրը իր բախտին ու առաջ կ'անցնի : Դժբախտ քահանան արժանի չէր այդքան անողոք պատժի մը իր ամբողջ համայնքին առջեւ : Ինքն ալ երբեմնի ուղմիկ մըն է , Խանասորի տէրտէրն է — Յակոբ Սառիկեանը :

Պաղ ջուրի շաբառուան մըն էր՝ հանդիսատես եւ ապշահար բազմութեան վրայ : Այնուամենայնիւ , խանդավառութեան ալիքը չիջաւ եւ օդը կը թնդար կեցցէ՝ Անդրանիկը աղաղակներով :

Ապա շարժուեցաւ երկայնաձիգ ու խուռն թափօրը : Անդրանիկ իր թիկնապահներով ամենաչքեղ ինքնաշարժի մէջ եւ չուրջը , ահագին տարածութեան վրայ , ուրիշ ինքնաշարժեր , իսկ ետեւը՝ ժողովուրդը — կ'արշաւէին կեղրոնական մեծ պողոտայէն դէպի քաղաքի մեծագոյն պանդոկը : Հոդանմիջապէս կը ներկայանայ ուսւ կին մը եւ խան-

դավառ ուղերձ կը կարդայ ոռուս ազատամիտ տարրերուն կողմէ : Բարեբախտաբար, դէպքն անցաւ խաղաղ, անարկած : Տիկինը հեռացաւ, առանց նախատական ժեսթ մը առնելու Անդրանիկէն :

Պանդոկի առջեւ խոնուեր էր հետաքրքիրներու ահազին, խայտաբղէտ բաղմութիւն մը, բոլոր ազգերէ ու դասակարգերէ :

Ասոթէօզի, աստուածացումի օրեր էին հերոսի համար : Բախտաւոր են, անչուշտ, անոնք, որոնք կրնան այդպիսի օրերուն պահպանել հոգու, մտքի հաւասարակշիռ, ազատ մնալ փառքի մոլորեցուցիչ գինովութիւնէն :

Տարարախտաբար, հայ գործիչը առհասարակ չունի այդ բախտը :

Ցաջորդ օրը հսկայ banquet մը գումարեր էր զրեթէ ամբողջ հայ երկսեռ հասարակութիւնը, նաեւ բաղմաթիւ ոռւսախօս հայեր, որոնց հետաքրքրութիւնն ու ոգեւորութիւնը նոյնքան մեծ էր, որքան միւսներունը : (Կամաւորական շարժման համար ամէնքն ալ բերեր էին իրենց բաժին նիւթական զոհարերութիւնը) :

Տարօրինակ մթնոլորտ մըն էր, երբ ամէնքը տեղաւորուեցան ճաշի սեղանին շուրջը : Բաւական ատեն սրահի մէջ կը տիրէր խորունկ ու ճնշող լը-ոռութիւն մը : Ոչ ոք կը համարձակէր հարց մը տալ, խօսք մը փոխանակել թանկագին հիւրին հետ : Հարիւրաւոր մարդիկ լուռ հիացումով կը դիտէին Անդրանիկը, որ նստեր էր զայրագին, յօնքերը կիտած ու անշարժ նայուածք մը սեւեռած օդին մէջ : Զարագուշակ թուխալ մըն էր, որ կը պատրաստուէր պայթիւ : Տեղտեղ հանդիսականներու շարքերուն մէջ կամացուկ կը փոփոային — առանց սակայն

վայրկեան մ'իսկ հեռացնելու իրենց նայուածքը  
Անդրանիկէն։ Ըուսախօս հայ մը խորունկ հոգեղ-  
մայլութեան մէջ մեղմիւ կը բացականչէր։ «որքա՞ն  
լուրջ է»...

Ճաշկերոյթն այդպէս, բաւական ատեն անցաւ  
անաղմուկ, տեսակ մը թատրոնական լութեան  
մէջ։ Բայց ահա սկսուեցին բաժականառերը։ Տէր-  
տէրը — նոյն Սառիկեան քահանան — հաւաքեց իր  
լուլոր ոյժերը եւ արտակարդ արիութեամբ զին-  
ուած, նոր ճառ մը սկսեց հերոսին առջեւ։ «բարի  
գալուստի» սրտառուչ ճառ մը, հին, Փէտայի տէր-  
տէրին վայել։ Անդրանիկը, քովս նստած, կը զգա-  
յի արդէն, անհամբեր չարժումներ կ'ընէր։ Վախ  
ունէի, թէ նորէն բան մը պիտի փրթէր։ Ունկնդրեց,  
բարերախտարար, մինչեւ վերջ, բայց տէրտէրը ա-  
ւարտելուն պէս, ինքը ոտքի ելաւ։ Ու սկսաւ խօսիլ  
եւ երկար խօսեցաւ։ Ճառին իմաստն այն էր՝ թէ  
Վլադիկավկազի հայութիւնը յանցաւոր էր ու դա-  
տապարտելի, թէ նա չէր կատարեր իր պարտակա-  
նութիւնը ազգային կամաւորական չարժումներու եւ  
աղէտներու ընթացքին։ Սուր ակնարկներ եւ նախա-  
տինքներ էր, որ կը թափէր ներկաներուն վրայ։  
Մեղադրականը չափազանցուած էր եւ անտեղի։  
Վերջապէս, ըսելու ձեւը կայ... Շփոթն ընկաւ սե-  
ղանակիցներու չարքերուն մէջ։ Սառիկեան քահա-  
նան ահաբեկուած նայուածքներ կը նետէր դէպի  
իմ կողմը...

Անդրանիկի մեղադրանքներու տարափը կը  
շարունակուէր։ Հանդիսականներէն մէկ քանիսը  
չկրցան համբերել եւ ցուցարար ձեւով հեռացան սը-  
րահէն։ Ճաշկերոյթը վերջացաւ եւ մարզիկ ցրուե-  
ցան ծանր տպաւորութեան տակ։

Կուզեմ հաւատալ, որ մեր մեծ Ռազմիկի այդ քուզեմն ու ժեսթերը մասամբ բնական էին, ինքնայորպոր, որպէս ներքին վշտի ու ցասման անդիմագրելի բռնկումներ։ Բայց եւ, անտարակոյս, անոնք յաճախ շինծու էին, արուեստական։ Ծափերն ու ովսաննաները այնքան էին ստացուցեր գլուխը, որ ինքզինքը կ'երեւակայէր բարոյախօս եւ խարազան հայոց ազգի……

\* \* \*

1915-էն ի վեր Սասնոյ կոխներու Հրամանատարը, տարարախտարար, ըրաւ շարք մը վրիսումներ, որոնք կը յանդէին գայթակղութեան եւ բաւական վարկարեկեցին իր մեծ անունը։

Պէտք էր տեսնել Մուրատը, անոր հիասթափութիւնն ու վիշտը զեռ 1916ին, երբ նա Սերաստիայէն թիֆլիզ գալով, իմացաւ ընկերներէն նախկին Հրամանատարի վրիսումները։ Սերաստացի կարիճը խորտակուած կ'երեւէր…… ինչպէս անսփոփ տղայ մը իր աւագ սիրած եղբայրը կորսնցնելէ ետք…… «Այդ մարդը մենք կը պաշտէինք, կ'ըսէր, չեմ հասկնար, թէ ինչպէս կրնար այդ աստիճան փոխուիլ»…… Կ'երթար կը հարցապնդէր բոլոր ընկերները Անդրանիկի մասին եւ ամէն կողմէ կը լսէր նոյն ցաւոտ իրողութիւնները, որոնք մզձաւանջիպէս կը ծանրանային իր սրտին վրայ։

Իրօք յուզիչ էին կարգապահութեան եւ երկիւղած հնազանդութեան այդ զգացումները, որ Մուրատի պէս ընտիր զինուորն ու իր կարգին առաջնորդը կը տածէր դէպի երբեմնի Խմբապետը։ Եւ ոչ միայն Մուրատը, այլ եւ բոլոր միւս ընկերները, որոնք կոուեր էին Անդրանիկի Հրամանատարու-

թեան տակ եւ ընդուներ էին անոր զինուորական հեղինակութիւնը Սասնոյ ապստամբութենէն ի վեր : Վերյիշնք Մուրատի թեւաւոր harangue-ը այդ ապստամբութեան նախօրէին, երբ պէտք էր ընտրել առաջնորդ մը եւ իր թեկնածութիւնն ալ ունէր ջերմ պաշտպաններ .

«Անդրանիկն է այդ առաջնորդը, նա՛ է Սերո-  
րի յաջորդը եւ եթէ անգամ նա մեռած լինի, իր  
դիակը մեր գրօշակին հետ պէտք է տարուի մեր առ-  
ջեւէն դէպի կորի եւ աղատութիւն»...

Զինուորական կարգապահութեան զգացումին,  
այդ սքանչելի արծուախմբի մէջ, կ'աւելնար զուտ  
բարոյական գիսցիպլինի զգացումը, խոր պատկա-  
ռանքն ու հիացմունքը դէպի Շեֆը :

Դիտեցէ՞ք վայրկեան մը Սեպուհի այս ժեսթը .

1921 թուականին, օր մը — չեմ յիշեր ինչ ա-  
ռիթով — խմբուած էինք Լոնտոնի մի մատուի մէջ,  
ուր հայ վարդապետը կը պատարագէր տեղւոյն  
գաղութի ներկայութեանը : Հոդ էին նաև Հ. Հ.  
Պատուիրակութեան նախապահը, Ա. Ահարոնեան,  
Արմէն Գարօ, Սեպուհ, Խատիսեան եւ առղերուս  
հեղինակը : Հոդ էր եւ, մեզմէ հեռու, չըջապատ-  
ուած Լոնտոնի մեր երեւելիներով — Անդրանիկը ,  
որու յարարերութիւնները «Դաշնակցութեան» հետ  
առենէ մը ի վեր պաղած էին : Պաղած էին  
յարարերութիւնները նաև Անդրանիկի ու Սե-  
պուհի միջեւ, որը նոր կուզար Կովկասէն, շա-  
տանց չէին ալ հանգիպած իրար, չէին խօսած :  
Սեպուհ խորապէս վրդովուած էր անոր արարքնե-  
րէն եւ կը թուէր թէ երկու ուազմիկները զժառուած  
են ընդմիշտ : Բայց երբ վերջացաւ ժամերգութիւնը  
եւ Անդրանիկը իր չքախումբով ու չքանչաններով,

խրոխտ ու հանդիսաւոր, սկսաւ քայլել զէպի զուռը, Սեպուհը, կարծես հիպնոզուած անոր տեսքէն, որ- լացաւ անոր ընդառաջ եւ բարեւ տուաւ : Միւսը հա- զիւ հաղ պատասխանեց, զժկամօրէն երկնցուց ձեռ- քը եւ, առանց վայրկեան մ'իսկ կանդ առնելու, ա- ռանց բառ մը արտասանելու, գոռոզ ու վէս, շա- րունակեց իր ճամբան . . . Տեսարանը ինձի կը յիշե- ցընէր Վլազիկաւկազի օրերը . . . Անդրանիկի գոռո- զութիւնը արեւելեան միապետի հովեր կ'առնէր, մանաւանդ այն վայրկեաններուն, երբ կը զգար, որ բազմութիւնը կը զիտէր զինքը, իր քայլերն ու ժեռ- թերը :

Սեպուհը, անչուչտ, յանցաւոր էր նախկին հր- բամանատարի աչքին, վասնզի իրեն պէս չէր նետուեր հակայեղափոխական, կղերամիտ ու գա- ղափարազուրկ տարրերու զիրկը, չէր լփեր երես- նամեայ իր Ռևիտը, այն կազմակերպութիւնը, որու զրօշին ծալքերուն տակ կոռուեր եւ նահատակուեր է հայոց աշխարհի քաջերու սերունդը :

Ահա թէ ինչ կը դրէր նոյն Սեպուհը Անդրանի- կին 1906, Մայիս 5 թուակիր մէկ նամակով\*) :

\*) Կը դանենք զայն «Դաշնակցութեան» ար- շխիներուն մէջ : Երկար նամակ մըն է, Սեպուհի ձեռքով զրուած եւ ուղղուած Գանձակէն Ժընեւ, ուր կը գտնուէր այն ատեն Անդրանիկը, որ թրդ- թակցութեան մէջ էր իր նախկին խմբապետներուն հետ եւ կը հրաւիրէր զանոնք «Երկիր» վերապառնա- լու . . . Սասուն : (Հայ-թաթարական ընդհարումները մեզմացեր էին եւ կացութիւնը բաւականաչափ հանդարտեր էր) :

«Եկեղեցի Պարոյք,

«... Բոլոր ընկերներով պատրաստ ենք զոհ բերել մեր կեանքը քո առաջին եւ վերջին հրամաններին։ Ամէն բոպէ սպասում ենք այն ցանկալի բոպէին, որ մէկ էլ լսենք քո ահեղ հրամանները»...

Զինուորական եւ միանդամայն քարոյական այդ գիսցիպինը, այդ խոր պատկառանքը դէպի վաղեմի հրամանատարը, անշուշտ, պատիւ կը բերէ ամենէն առաջ Մուրատին, Սևպուհին եւ Սասնայ միւս կորիւններուն։ Բայց ան կը վկայէ եւ ուրիշ բան մը։ Ան կ'ըսէ մեզի, որ Անդրանիկը ունէր իրօք զինուորական անվիճելի հեղինակութիւն ու գերազանցութիւն բոլորի մէջ, որ նա եղեր է առնուազն primus inter pares, «առաջինը հաւասարներու չարքին»։

Այդ իրողութիւնը կը չեշտէր եւ սքանչելիօրէն կը բացարէր ինքը Մուրատը իր մի հակիրճ պատասխանին մէջ, որ կուտար օր մը Ահարոննեանի մէկ հարցումին։

«Հարցրի մի անգամ Մուրատին — կը զրէ Ահարոննեան\* — թէ ինչո՞վ է Անդրանիկ չեֆ, երբ ինքն ու իր միւս ընկերները նրանից ոչնչով պակաս չեն։

Հարցու հաճելի չեղաւ նրան։

— Զա՞նըմ, ի՞նչ կը հարցնես, ասաց, նա դիմաւոր է, չէ՞ մէկը պէտք է դիմաւոր լինէր, որ միւսները հնազանդէին. է՛հ, ըշտէ ան յարժար եղաւ... Հա՛յտէ, քէլ էթանք պարափնք, վերջացրեց նա, վարպետորէն խոյս տալով իմ հարցի պատաս-

---

\*.) Նոյն «Հայրենիք» Ամսագրի իր յօդուածին մէջ։

խանից : Զգիտեմ , գուցէ ինքն եւս այս մասին մտածած չէր :

**Օձիքը չթողի :**

— Ինչո՞ւ , սակայն , Անդրանիկը յարմար եղաւ եւ ոչ մի ուրիշը ձեզնից , կրկնեցի հարցու : Նա ոչ ձեզնից աւելի քաջ է եւ ոչ . . .

— Զա'նըմ , հա'մ քաջ է , հա'մ խելացի , ընդհատեց ինձ Մուրատ , ժպտալով . ամա զիտնաս , բանը քաջութեան մէջ չի , Անդրանիկ «աչք ունի» , մենք չունինք :

Ժպտալու հերթն իմն էր . արտայայտութիւնն ինձ համար պարզ չէր :

— Զէ՛ , ինչո՞ւ կը ժպտաս , եա՛ , ճշմարիտ կ'ըսեմ , Անդրանիկ աչք ունի . վէպ զրելու համար չէ , տնաշչն — էտիկ քո բանն է . հա՛ , սար ու ձորով կ'անցնինք խմբով , հրացաննիս ուսերիս , ու ամէն մէկս իր ճամբան կը քալէ , իսկ Անդրանիկ ամէնքիս ճամբան . մենք անհոգ կ'երթանք , ան կը տեսնի , կը զիտի , կը պրապտի ամէն քար ու զար , ամէն ժայռ ու բլրակ , մացառ ու պուրակ : Ոչինչ չի վրիսկի նրա տեսողութիւնից : Եւ ինչ որ մի անդամ տեսաւ , էլ երբեք չի մոռանայ : Թէ նոյն ճամբով յետ զալու լինինք կոռուով ու նահանջելով , նա հրաշալի զիտէ , թէ մինչեւ ո՞ւր պիտի քաշուինք , այսինչ բլրին , քարին , սարին , ժայռին , գարին հանդիպելու համար : Յետոյ նա զիտէ աննման դիրք բռնել թշնամու դէմ , եւ մի անդամ , որ նա մեր տեղերը որոշեց կոռուից առաջ , այն ժայռի տակ , այս բլրի ետեւ , այն պուրակի ծոցում , ապա մենք վստահ ենք , որ դա լաւագոյնն է : Արգարեւ , նա երբեք չի սիալում : ամբողջ օրը կոիւ կ'անենք եւ մեր դիրքերը միշտ լաւագոյնը կը մնան : Անդրանիկի հրամանի

տակ կոռուիլը խաղ ու պար է : Աչք ունի , կ'ըսեմ , — վերջացրեց Մուրատ եւ , ըստ սովորութեան , իսկոյն անցաւ մի ուրիշ նիւթի» :

Այդպէս — Ահարոնեանը : Այս բառերու մէջ , խմբապետի ձիրքերու այս անվերապահ եւ ներբողալից գնահատութեան մէջ՝ ամբողջ Մուրատը կը տեսնենք իր շիտակ , ազնիւ ու աննախանձ նկարագրով : Երանի՛ , թէ ինքը Խմբապետն ալ լինէր այդքան վեհանձն ու արդարամիտ՝ իր զինակից ընկերներու նկատմամբ . . .

\* \* \*

Յիշատակեցինք Մուրատի խորունկ հիասթափութիւնն ու վիշտը Անդրանիկի վրխումներուն , սայթագումներուն հանդէպ : Արդարեւ : Շապին-Գարահիտարցի մեծ ֆէտային սաստկապէս վնասեց իր հմայքին նաև 1917-ի օրերուն , երբ քանի մը թոթովախօս , աննկարագիր տղաներու հետ միացած , կոռուի ու պառակտումի դրօշը պարզեց իր մայր-կուսակցութեան դէմ , հիմնելով թիֆլիզի մէջ «Հայաստան» թերթը :

Անջատականութեան նոր փորձ մըն էր , որ վիժեցաւ , ինչպէս առաջինը :

Ապա եկան էրզրումի տիտոր օրերը , իր յախուռն ու ձախող թոփչքները , որոնք բան մը չաւելցուցին իր ռազմական հոչակին : Իսկ երբ 1918-ի փոթորկալից , ճակատագրական օրերուն ըմբռուտացաւ հայ բանակի ընդհանուր հրամանատար զօր . Նազարբէզեանի դէմ , եւ ապա , քանի մը ամիս յետոյ , իր զինուորներով արշաւեց էջմիածինէն դէպի Երեւան Հայաստանի կառավարութեան դէմ , գայթակղութիւնը կատարեալ էր : Կարծես անզամ մը եւս պիտի արդարանար նազօլէօնի ծանօթ խօսքը . «մե-

ծութենէն մինչեւ ծիծաղելին — քայլ մըն է մի-  
տին» . . .

Նախկին հմայքոտ հրոսակապետը, Դիլմանի  
փառաւոր յաղթողը, իր անօրինակ մեծամոլութեան  
տեսդին մէջ, ամէն բան բրաւ՝ զինքը վարկաբեկելու  
համար: Վաղաժամ ձգեց երկիրը — որ կը գտնուէր  
նոր արհաւիրքներու նախօրեակին — ու անցաւ ար-  
ոտասահման :

Թող ոչ ոք չտարուի անտեղի կասկածներով, թէ  
մենք կ'ուղենք այս քննադատական ակնարկներով  
նսեմացնել հայոց ազգային հերոսը իր զինակից  
լուրատին առջեւ: Ոչ ոք աւելի սիրած է Անդրանի-  
կը, քան մենք: Ոչ ոքի աւելի կոկիծ ու սուդ պատ-  
ճառեց անոր մահը, քան մեզ, իր նախկին ընկեր-  
ներուն: Եւ այս թուոցիկ, համեմատական տեսու-  
թեան մէջ իսկ՝ ուժով շեշտեցինք անոր զինուորա-  
կան մեծութիւնը :

Սակայն, պատմական քննադատութիւնն ալ իր  
որրազան իրաւունքներն ունի: Կը յիշատակենք նա-  
և մեծ Զինուորի նկարազբին խիստ ցցուն, ստուե-  
րոտ կողմերը, որոնք այնքան վնասեցին իր բարի  
անուան եւ այնքան ցաւ տուին մեղի: Պարտաւոր  
ենք ընել այդ՝ ի խրատ եւ յօրինակ այլոց: Պարտա-  
ւոր ենք ընել այդ, որպէսզի ներկայ եւ զալոց մեր  
սերունդները չմոռնան այն տարրական ճշմարտու-  
թիւնը՝ որ զործիչը իրապէս մեծ լինելու եւ մեծա-  
զոյն չափով իր ժողովուրդին ծառայելու համար,  
պէտք է ատանդի ու քաջութեան հետ ունենայ եւ  
անհրաժեշտ քաղաքացիական առաքինութիւնները,  
— բարոյական կարգապահութիւն, համեստութիւն,  
յարզանք դէպի մարդը, դէպի ընկերը, դէպի աղ-  
դային հաստատութիւնները, դէպի հաւաքական,

կազմակերպուած աշխատանքը։ Այդ առաջինութիւններն են, որ ամենէն աւելի կը պակսին մեր վատարախտ ազգին եւ այդ պակտան է, որ այնքան աղէտաւոր դեր կը խաղայ մեր հաւաքական գործանէութեան բոլոր մարդերուն մէջ։

Չորս տարի է անցեր հերոսի մահէն։ Մամուռը շատոնց բուսեր է սիրելի զամբարանին շուրջ եւ Ռազմիկի հողին, որ կը ճախրէ Պէռ Լաշէզի գերեզմանատանը, պիտի ներէ, անշուշտ, որ իր փառքի տիտղոսներուն հետ կ'արձանադրենք այսուեղ նաև քանի մը ստուերները իր ալեծուի կառիկրի։ Պիտի ներէ, վասնզի նա ինքն ալ սիրահար էր քննադատութեան եւ իր հարուստ յուշազրքերուն մէջ շատ բաններ զրեց իր երկու մեծ ընկերներու, հայ ազատազրական շարժման զոյտ հոյակապ գէմքերու մասին — Հրայր, Մերոր — որոնք իրեն պէս պարծանք ներն են հայոց պատմութեան . . .

Ոչ ոք անսխալական է։ Ամէնքն ալ — Սերոր, Հրայր, Մուրաստ, Անդրանիկ — մեր խնկելի զիւցազուններն են, մեր ամենուս պաշտամունքի առորկան, իրենց մարդկային թերութիւններով իւկ . . .

Անդրանիկի անցեալին բարոյական դրամագրութիւնը այնքան փսոչոր է, որ կրնար զեռ երկար ժամանակ զիմազրել քննադատութեան հարուածներուն։ Կուսակցութիւնը, որ նա սոէպ անդիտակցօրէն վատարանեց, երրեք իրեն չպատասխանեց նոյն զէնքերով։ Հին ընկերները անլիչաչար զանուեցան, Եւ երբ հերոսի մահուան զոյթը տարածուեցաւ զաղթաշխարհի մէջ, տպաւորութիւնը զրեթէ նոյնն էր, ինչ որ ըրաւ Գարիբալդիի մահզոյթը իտալիոյ մէջ, ասկէ յիսուն տարի ա-

ուաջ : Ամէնքը սպացին : Դաշնակցութիւնը հոծ զանգուածով քալեց Հայոցուկի դիակառքի ետեւէն : Նախկին զինակիցները, ատեն մը խռոված, գուրութանքով չըջապատեցին Հրամանատարին աճիւնը : Սեպուհն անզամ, որ անխնայ քննազատեր էր հանգուցեալը՝ ի պատասխան անոր յախուռն, անարդար յարձակումներուն, զղջումի ժեսթ մը ըրաւ եւ աղկեառւր ճիչ ժարձակեց իր մեծ Զինակցի դազաղին առջեւ...

Անդրանիկը, իր բոլոր արտասուելի վրիպումներով հանդերձ, կը մնայ դարձեալ հայոց պատմութեան մեծազոյն ուազմիկներէն մին, չըջապատւած լեզենզայի եւ անմահութեան դափնեպսակով, ինչպէս եւ Մուրատը, Սերորն ու Դումանը, Եփրեմն ու Հրայրը, Գէորգն ու Քեոփին, Արամն ու Իշխանը եւ բոլոր հսկաները սրբազան Ռւխտի, որոնք անմարտապերուն պէս յաւիտենօրէն պիտի պապղան հայոց տխուր երկնակամարին վրայ...

## ՀԱՅ—ԹԱԹԱՐԱԿԱՆ

### ԲԱԽՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԷԶ

«Ընդ հուր եւ ընդ արիւն» — Մուրատ Սիմեաց աշխարհում — Ներսէս Արքեպիսկոպոսի յուշերը — 200 ձիաւորներով քարար հօրդաներու դէմ — Թշնամու նահանջը եւ հայ ժողովուրդի երախտազիտուրիւնը Մուրատի հանդէպ — Սուրէն ու հրացանէն յետոյ՝ լեզուի մարզանքներ — Մուրատ Թիֆլիզեան հաւաքոյքներու մէջ եւ Վիեննայի Ընդհանուր ժողովում — Նորէն դէպի երկիր — Մեսրոպ Քահանայի պատմուրիւնը :

Պատմական Արտազ գաւառոի Ա. Թագէի վանքին մէջ, տաճարի և յարակից չէնքերու պատերուն վրայ մատիտու կ կամ երկաթեայ քերիչներով զրուած ևն այլ եւ այլ խորհրդաւոր յիշատակազրութիւններ, որոնք կը ցուցադրեն աւելի քան 700 անուններ Հայ աղատագրական շարժումներու ընթացքին յիշեալ պատմական վանքէն անցած զնացած, ազատան, թաքստոց գտած յեղափոխական զործիչներուն, խմբապետներուն, հայուկներուն եւն.<sup>\*</sup>) : Պարս-

<sup>\*</sup>) Հայկ Աճէմեան, ծանօթ հեղինակը «Հայոց Հայրիկ» խորագրով մէծահատոր աշխատութեան, այցելեր է 1925-ին այդ նշանաւոր վանքը (թուրք-պարսկական սահմանի վրայ) — որ տասնեակ տա-

կաստանէն Վասպուրական եւ ասկից Պարսկաստան երթեւեկող զինատար ու ռազմական խումբեր, մը-տաւորական գործիչներ, սուրհանդակներ, փախըս-տականներ եկեր անցեր են այդ վանքէն եւ իւրա-քանչիւր այցելու ոեւէ ձեւով յիշատակազրեր է պատերուն վրայ իր անունն ու այցելութեան թուա-կանը : Անդրանիկի խումբն ալ, երբ 1904-ին Սա-սունէն անցաւ Վասպուրական, ապա Պարսկաստան, հետեւեցաւ այդ աւանդութեան եւ ահա Մուրատի յիշատակազրութիւնը, մատիտաղիր, պարզ ու ան-պաճոյն .

«Մուրատ Սերաստացի

1904 — Օգոստոս . . . (ամսագիրը չնշուած)

«Անցանի մենի ընդ հուր եւ ընդ ջուր,  
իսկ ես կ'ըսեմ նաեւ ընդ արիւն եւ նորէն կ'եր-  
քանի դէպի հուր եւ արիւն . . . » :\*)

... «Եւ նորէն կ'երքանի դէպի հուր եւ ա-  
րիւն . . .

բներ հանդիսացած էր մեր յեղափոխական շար-  
ժումներու գլխաւոր կայան-ապաստաններէն մէկը  
— եւ գովելի նունդով արտազրեր է այդ բոլոր  
արձանագրութիւնները, մօտ ապաղային հրատա-  
րակելու գիտաւորութեամբ :

\*) Ուրիշ տեղ մըն ալ, կ'ըսէ Աճէմեան — հա-  
րաւակողմի պատին վրայ — արձանագրութիւն մը  
կայ, ուր կը յիշուին անունները Անդրանիկի, Սե-  
պուհի, Մուրատի, Մշեցի Ամբատի եւ ուրիշներու :

Արդարեւ : Նոր կոիմեր կը սպասէին հռչակաւոր Խմբագետին — եւ այս անդամ ոռւսական Հայաստանի մէջ : Նոր, արիւնոտ խոյանքներ՝ որոնք պիտի անմահացնէին Սեբաստացի Ռազմիկին լիշտակը նաեւ ոռւսահայ ժողովուրդի սրտին մէջ —

— Հայ-Թաքարական կոիւները (1905-906) :

1905 թուականին լայնածաւալ Ռուսաստանը, Ֆինլանդիայէն մինչեւ Լեհաստան ու Կովկաս, կը ծփար աննախընթաց ալեկոծութեան մէջ : Հարիւր միլիոնաւոր ժողովուրդին աղասագրական շարժումն էր ընդդէմ ցարերու միահեծան իշխանութեան, որ ծայր տուեր էր դեռ 1901 թուականին վիթխարի գործադուլներով, ժողովրդական ցոյցերով ու տերրորական փորձերով եւ հասեր էր իր դագաթնակէտին ուսւա-ճապօնական պատերազմի վերջերուն, ուրկէ հսկայ կայսրութիւնը դուրս կ'ելլէր մեծաշուաչ պարտութեամբ մը :

Յեղափոխական խմորումներով տարուած էին նաեւ Կովկասի երկու ամենէն առաջադէմ ժողովուրդները, հայը եւ վրացին : Թէ Վրաստանը եւ թէ ոռւսական Հայաստանը թատերաբեմ էին ժողովրդական մեծ շարժումներու, նոյնիսկ արիւնահեղ ճակատամարտներու : Դէպքերու բերմամբ, հայ ժողովուրդը առաջինն էր, որ պարզեց զանդուածային ապստամբութեան դրօշը — դեռ 1903 թուականին — ի պատասխան ցարի նշանաւոր հրովարտակին, որով ոռւս կառավարութիւնը կը յափշտակէր հայոց ազգային-եկեղեցական գոյքերը :

Անդրկովկասը իր հայերով ու վրացիներով դարձեր էր կառավարութեան աչքին վտուշը, ամենէն վտանգաւոր յեղափոխական օճախը ողջ ոռւսա-

կան կայսրութեան մէջ։ Եւ ահա, այդ օճախը մարեցնելու, քանդելու համար ոռուս իշխանութիւնները յղացան դժոխային դաւ մը, — Հրահրել ազգամիջեան կոխներ, նետել ազէտ, յետամնաց տարրերը աչքաբաց ու ապատատենչ տարրերուն դէմ . . . Եւ թաթար աւատական ու կղերական դասակարգերու գործակցութեամբ ոտքի հանեց խոլամ խաւրակուռ զանգուածները հայ ժողովուրդի, Հ. Յ. Դաշնակցութեան դէմ, որոնք իրօք երբեք չէին եղած նախայարձակ, ինչպէս եւ Թուրքաց Հայատանի մէջ, այլ ապստամբեր էին ու զէնքի դիմեր՝ պաշտպանելու համար հայ ազգային դարաւոր սեփականութիւնը, հայութեան ամենատարրական իրաւունքները . . .

Եւ մի գեղեցիկ օր, 1905-ի Փետրուար 6-ին, Բագուի մէջ թաթար խուժանը, կազմակերպուած ու զինուած ոռուս ոստիկանութեան, ոռուսական բարձր իշխանութիւններու գործակցութեամբ, մէկէն ի մէկ դաւագրօրէն յարձակեցաւ Հայկական թաղերուն վրայ ու սկսեց կոտորել անհոգ, անզէն ու անպաշտպան հայերը :

Բագուի տուած ազգանշանի վրայ թաթարական զուլումը տարածուեցաւ ամրող Անդրկովկասի մէջ, անցաւ Նախիջեւան, Երեւան, Շուշի, Զանգեզուր եւայլն։ Ամենուրեք թուրք հրոսակներ էին, որ կը գիմէին յարձակողականի, կողոստելով ու կոտորելով, մահ ու արհաւիրք սփոելով հայ դիւզերու եւ քաղաքներու մէջ։

Յանկարծակիի եկած, Հ. Յ. Դաշնակցութիւնը սկիզբները պահ մը չուարած վիճակի մէջ էր եւ անզօր ու ապարդիւն յորդորներ կ'ուղղէր թուրք-մտաւրական, վարիչ տարրերուն։ Բայց երբ տեսաւ, որ

այդ տարրերը յամառօրէն կը չարունակեն ու որոշած են բնաջինջ ընել հայութիւնը իր դարաւոր հայրենիքին մէջ, գիմեցին ինքնազաշաղանութեան :

«Դաշնակցութիւնը» հրապարակ նետեց իր լուսպոյն խմբապետները՝ Դուման, Վարդան, Մուրաստ, Համազասպ, Սաքո, Քեոփ, Դրօ, Սեպուհ, Առաքել, Կորիւն, Խաչիդ, Խեչօ, Աւո, Ստեփան Ստեփանեան, Միխիթար, Մելիք եւայլն, որոնք զային զինելու և ոտքի հանելու կոռուզ երիտասարդութիւնը զաւառներուն մէջ, ընդգէմ այդ նոր զարդուրելի սոսիխին, որ իր կարգախօսները կը ստանար թէ Պետերուրդէն, թէ Կ. Պոլսէն և որ կը պարզէր ամենուրեք «Ճիհատի» կանանչ զրօչը, կը չարժէր համիսլամութեան նշանաբանով . . .

Զանդեզուրի ընդարձակ շրջաններու ինքնապաշտանութեան գործը վարելու համար, հանդիկուեցան Մուրատ, Դրօ և ուրիշ ականաւոր ուազմիկներ : Շատ վայրերու մէջ թուրքերը ճնշող մհծամանութիւն էին ու լաւ զինուած, մինչ հայ զիւղացին զէնք չունէր ու զինավարժ չէր :

Այստեղ պիտի գրենք Մուրատի վարած հայոց հերոսական գիմազրութեան չարք մը գրուազները և ամենին առաջ խօսք պիտի տանք այդ պատմական դէ զքերու հեղինակաւոր վկաներէն մէկուն, Տէր Ներսէս Արքեպ. Մելիք-թանգեանի, որ թաթարական զուլումի օրերուն Սիւնեաց հոչակաւոր Տարեւի վանիքի վանահայր եղած է, մօտիկ գործակից Մուրատի ու իր զինակիցներու և որը մեր խնդրանքով թելազրեր է Աճէմեանին իր յուչերը յատկապէս այս գրքի համար :

Մենք արդէն զիտէինք, որ Զանդեզուրի արհա-



ՏԵՐԱԾԵՍ ԱՐԳԵՊՈՅ. ՄԵԼԻՔԹԱՆԴԵԼՆ

ւիրքներու միջոցին, ժողովրդական ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու հրատապ գործին մէջ առաջնակարգ դեր խաղացեր էր մեր «Վեղարաւոր-Քաղաքացին», ժողովրդանուէր Ներսէս վարդապետ Մելիք-Թանգեանը, որը յեղափոխականին վայել

քաջասրտութեամբ կը մանէր ժողովուրդի մէջ եւ  
մարտահրատէր քարոզներ կը խօսէր երիտասարդու-  
թեան, արծարծելով ինքնապաշտպանութեան գա-  
ղափարը: Գիշեր-ցերեկ կը չըջէր զիւղէ զիւղ, կը  
հաւաքէր գեղջուկ երիտասարդներ, կը յանձնէր  
զանոնք հայկական ինքնապաշտպանութեան ղեկա-  
վարներուն — Քեռիին, Դրօին, Մուրատին, Արշա-  
կին, Կորիւնին, Աղուլեցի Ռաշիդին եւայլն — որոնք  
ամէնքն ալ մօտէն ճանչցեր ու զնահատեր են Զան-  
գեզուրի Ղետնիդ Երէցը: Ներսէս վարդապետի ջան-  
քերով էր, որ Մուրատ երկու հարիւր մարտիկնե-  
րով ելաւ Տաթեւի վանքէն, անցաւ Ղափան եւ ազա-  
տեց երեսուն հայ զիւղ աւերումէ ու կոտորածէ,  
ջախջախիչ հարուածներ տալով թաթար հորդանե-  
րուն:

Իուս իշխանաւորները — կ'ըսէ Ներսէս սրբա-  
զանը — հեղնական ժպիտով կը զիտէին արիւնալի  
գէպքերը եւ փոխանակ զարդեցնելու կոտորա-  
ծը, ցոյց կուտային միայն ձեւական միջամտու-  
թիւն, կ'ընէին անարժէք կարգադրութիւններ, ո-  
րոնց հետեւանքը յաճախ այն կը լինէր, որ աւելի  
կը բորբոքուէր հրդեհը: Այդ իշխանաւորները ջանք  
ու միզ կը թափէին, հրահրելու թուրք խուժանի  
վայրագ հակումները հայոց զէմ:

Բագուի արհաւերքներէն յետոյ, Հին Նախիջե-  
անի թուրք խաներն ալ տուին կոտորածի ահա-  
զանդը: Նախիջեւանի գաւառին մէջ հայերը փոք-  
րաթիւ էին եւ երկչոտ: Սիւնիքի եւ Արցախի մէջ  
(Ղարաբաղ) հայերը թուրքերու համեմատու-  
թեամբ թէեւ փոքրամասնութիւն կը կազմէին, բայց  
անվախ եւ քաջ էին, այնպէս որ թուրքերը ակնա-



U N K R A S

ծութեամբ կը մօտենային այդ շրջաններու հայերուն :

Բնդհաբումներու սկզբնական շրջանին մէջ, հայերու յուսալքումի եւ ահարեկումի պատճառն այն էր, որ տարածուած, ընդհանրացած կարծիքունոյնիով համոզում մըն էր թէ — «Մուռուը միացած է թուրքերուն, թէ հայկական կոտորածներու բուն կաղմակերպիչը ոռուսն է... որ սակայն կը համարուէր քրիստոնեայ Հայութեան պաշտպան։ Սարսափի հոգերանութիւնը տիրեց նաև Ղարաբաղ-Զանդեղուրի հայերուն մէջ։

Զանդեղուրի Հայութիւնը մահուան եւ կեանքի պայքարի պատրաստութեան մէջ էր։ Արհաւիրքը պիտի պայթէր նաև Լեռնահայաստանի մէջ։

Մայիսի խաղաղ գիշեր մը, յանկարծ Տաթեւի վանքի արտաքին զարրասի դուռը կը ծեծեն։ Պահապանը կը բանայ դուռը, ներս կը մանէ սուրհանդակ մը եւ վանահայր Ներսէս վարդապետին<sup>\*</sup>) կը յանձնէ նամակ մը, որ գրած էր Հին Նախիջեւանի նորս գիւղի ուսուցիչը, որ կը յայտնէր —

«Նորս հայաբնակ գիւղին մէջ հաւաքուած շրջակայ 4 հայ գիւղերու ժողովուրդը պաշարուած է մօտակայ թրքական գիւղերու մօտ 20,000 ամբոխի կողմէ։ Այս ամբոխը կը սպասէ Նախիջեւանի խաներու կարգադրութեան՝ յարձակման ձեռնարկելու համար։ Պաշարուած հայութիւնը հաց չունի, զէնք չունի, իսկ թուրք ամբոխը զինուած է։ Օդնութիւն, անմիջական օդնութիւն, այլապէս պա-

<sup>\*</sup>) Այժմ Արքեպիսկոպոս եւ Առաջնորդ Հայոց Առաջապատականի։

շարուած հայեր անպատիւ մահով պիտի բնաջնջը-  
ւին» :

Տաթեւի Վանահայրը, այս նամակն ստանալուն  
պէս, իսկոյն, զիշերանց վանքէն ձիով կը ճանա-  
պարհուի դէպի Գորիս — Զանգեղուրի գաւառական  
կեդրոնը : Եա կ'երթայ Գաւառապետ վրացի Ավա-  
լիանիի մօտ, կը կարգայ նամակը եւ անմիջական  
ճար, օգնութիւն կը ինդրէ : Ավալիանին գործի  
կ'անցնի, կը հրամայէ, որ հաւաքուին միլիցիոներ-  
ները, որոնք բոլորն ալ լեռնական մահմետական  
լեզգիներ էին՝ մօտ 100 ձիւոր : Գաւառապետի հը-  
րամանով կուզայ նաև թուրքերու կազին (կրօնա-  
պետ) : Ամէն ինչ պատրաստուիէ յետոյ, յաջորդ  
օր ճամբայ կ'իյնան գէպի նորս գիւղը : Գաւառապե-  
տին կը միանայ նաև Ներսէս վարդապետը, որը կը  
տեսնէ Ավալիանիի անորոշ ու աստամսոտ տրամա-  
դրութիւնը : Գաւառապետը զգիտէր ի՞նչ ընթացք  
րոնէր : Արդեօք նա ծածուկ հրահանգ ստացած էր  
այդ մասին, յայտնի չէր, սակայն փաստն այն է,  
որ նա առաջին առթիւ իսկ պատրաստակամութիւն  
ցոյց տուաւ՝ պաշարուածներուն օգնութիւն ընե-  
լու : Ավալիանին իրեն հետ կը տանի երկու կրօնա-  
պետները (Ներսէս վարդապետն ու կազին) այն  
նպատակով, որ անոնք քարոզէին, յորդորէին հա-  
րեւան ժողովուրդներուն, որպէսզի հաշտութիւն  
կայացնեն եւ անմեղ արիւն չթափին :

Գորիսէն կ'երթան Սիսիանի Հայ գիւղերը, ո-  
րոնց բնակիչները՝ սարսափահար եւ ընկճուած՝  
Գաւառապետին զիմաւորելու կուզան, իսկ ընդհա-  
կառակն թուրքերը յոխորտանքով, ուրախ, զուարթ  
եւ յաղթական ժպիտով կ'երեւան ամէն տեղ : Հայ  
գիւղացիք կ'աղաւեն, որ Գաւառապետը իրենց

պաշտպան հանդիսանայ եւ թոյլ չտայ , որ գերի մը-  
նան թուրքերու ձեռքը :

Ավալիխանի իւր ուղեկիցներով՝ մէկ օրուայ մէջ  
կը հասնի նորս զիւղը , ուր պաշարուած Հայ զիւ-  
ղացիք , լաց ու կոծով կը թափուին ձիաւորներու  
առջեւ եւ օգնութիւն կը խնդրեն : Ավալիխանին հարկ  
եղած կարգադրութիւնը ընելէ յետոյ , Նորսի գէպքի  
մանրամասնութիւնները կը հազորդէ Հին Նախիջե-  
ւանի Գաւառապետին եւ Երեւանի Նահանգապետին ,  
ապա կը վերադառնայ Գորիս :

Կացութիւնը աւելի եւս վատթարացաւ : Անպաշտ-  
պան , անզէն ժողովուրզը , ջարդի սպառնալիքին  
տակ , զարհուրելի օրեր կ'ասպրէր : Շուշիի եւ այլ  
վայրերու արիւնահեղ ընդհարումներու լուրերը կը  
խորտակէին ժողովուրզի տրամադրութիւնը :

Օր մը իւչ-թափա կոչուած վայրէն՝ երբ չորս  
Հայ բէկեր կ'անցնին , դարանակալ եղած 50 թուր-  
քեր հրացաններու համազարկով գետին կը փոհն  
զանոնք : Այս Հայ բէկերու սպանութեան կը յաջոր-  
դէ Մինքէնդ կոչուած զիւղի 40 տուն Հայոց կոտո-  
րածը : Թուրքերը յանկարծ կը յարձակուին այդ  
մէկուսացած զիւղին վրայ եւ կացիններով , բիրե-  
րով , քարով ու փայտով կը ջարդեն անմեղ եւ ան-  
պաշտպան Հայութիւնը : Լեռներէն կուգան մօտ  
10,000 քոչոր թուրքեր , կը միանան իրենց հաւա-  
տակիցներուն : Այս զարհուրելի կոտորածէն ազատ-  
ուած էին միայն երկու-երեք հոգի :

Այդ օրերուն Աիւնեաց աշխարհն անցած էր Ե-  
րեւանի ընդհանուր նահանգապետ Փրանսացի իշ-  
խան Նապոլէօնը . երբ նա կը տեսնէ Մինքէնդի ա-  
ղեխարչ պատկերը , լեռան ստորոտներու վրայ  
ցանուցիր փոռուած կանանց եւ երեխաներու դիակ-

ները՝ կը ցնցուի, կը սարսափի եւ ապա կատաղութեամբ կը գոռայ Զանդեզուրի դաւառապետ Ավալիանիի վրայ — «Մի՞թէ կարելի է թոյլ տալ այսպիսի գաղանութիւններ, այո՛, պէտք է բոլոր թուրքերը քչուին Սիրիի» :

Այս եւ նման ուրիշ սարսափներ միանդամայն ամբապնդեցին այն համոզումը, որ ուսւ իշխանութիւնը կանդնած է թուրքերու կողքին եւ որ այս բոլոր ոճիրներն անոր թելադրանքով կը կատարուին : Մինքէնդի զուլումը կատարուած էր թուրք ոստիկանապետ՝ պետական պաշտօննեայ Սաղըլ բէկի հրամանով եւ զեկավարութեամբ :

Զանդեզուրի մէջ Հայ գիւղացիութիւնը անել վեճակի մէջ էր : Հարեւանը — թշնամին — զինուած է եւ կը վայելէ պետութեան պաշտպանութիւնը : Պարսկաստանէն անընդհատ դէնք կը բերեն, ճանապարհները բռնած են եւայլն :

Իսկ Հայն անդէն է, ոեւէ հնարաւորութիւն չունի դէնք ձեռք բերելու, խեղճացած, փակուած է իւր տան մէջ, հեռու տեղ չի կրնար երթալ :

Տաթեւի վանահայրը հեռագիր հեռագրի ետեւէ կուտայ թիֆլիս՝ Փոխարքային, Երեւան՝ Նահանգապետին, ուսւաց զօրաց հրամանատարներուն, եւ ամէն տեղ, ուրիէ կարելի էր ոեւէ օդնութիւն յուսալ, ոեւէ սփոփիչ լուր առնել : Կացութիւնը երթալով օրհասական կը դառնար :

«Մի՞ օր, Գորիսում սենեակումս նստած — կը պատմէ Ներսէս Արքեալ . Մելիք-թանգեանը — աչքերս յառած պատուհանին նայում եմ մողոցը, տեսնում եմ մի ձիաւոր, յետեւին կապած խորչին, կամացուկ իջաւ քարւանսարայ : Աղա երեւաց մի երկրորդ ձիաւոր նրա ետեւից, յետոյ մի երրոր-

գը: Այդ բոպէին հասաւ նաև Տաթեւի վանքի մեր սուրհանդակը եւ առաց, որ անգէջապէս ճանապարհուեմ դէպի վանքը, որտեղ մարդիկ են եկել եւ կամենում են ինձ տեսնել: Խսկոյն նստեցի ձին եւ գնացի Տաթեւ:

«Մի օր յետոյ Սիսիանից վանք է մտնում Սերաստացի Մուրատը՝ ձիաւոր 50 հայդուկներով: Յաջորդ օրը նրա ձիաւոր հայդուկների թիւը հասաւ 200-ի: Գիւղերից եկան կամաւոր ուղմիկները: Այս զինական մեծ խումբը, Մուրատի հրամանատարութեամբ մեկնեց դէպի Ղափան, այդ շրջանի 50 հայկական գիւղերի ինքնապաշտպառթեան գործերը վարելու համար: Մուրատի երեւալը եւ հայդուկների ներկայութիւնը այնքան անակնկալ կերպով կատարուեց, որ ժողովուրդը մի բոպէ երազ էր կարծում:

«Մուրատի գալուց յետոյ անցաւ մի ամիս: Սիւնիքի ու Արցախի պատկերը փոխուեց: Հայկական բոլոր գիւղերը կազմակերպուեցին: Ինքնապաշտպանութեան խմբեր կազմուեցին: Գիւղերի միջեւ սկսուեց հաղորդակցութիւն, ճանապարհները բացուեցին: Դէպի Շուշի, Եւլախ, Բաղու, Թիֆլիս եւ այլ վայրեր՝ սկսուեց ազատ երթեւեկ: Հայ ժողովուրդը զինուեց եւ նուիրուեց ինքնապաշտպանութեան գործին: Բոլորը ենթարկուեցին մի կամքի, մի հրամանի եւ Հայ գիւղացու դէմքին փայլեց ժպիտը: Ցիշում եմ, երբ ինքնապաշտպանութեան մի խումբ՝ 100 զինուած մարտիկներ զնում էին հարեւան գիւղին օդնութեան՝ բազմահազար թուրք ամրութին քչելու համար՝ հայ կանայք թափում էին փողոցները եւ յուղուած ձայնով, արցունքը աչքներին, կանչում էին — «Զեր ջանին մատաղ,

ո՞րտեղից եկաք, մի երկու ամիս առաջ գայլիք, ի՞նչ  
կը լինէր . . .» :

«Այս կազմակերպչական եւ ինքնապաշտպանութեան ամբողջ գործերու ընդհանուր դեկավարը կը հանդիսանար Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ իւր անձնուէր գործիչներով, հերոսական խմբապետներով եւ մարտիկ-հայդուկներով։ Ժողովուրդի այդ կազմակերպչական եւ ինքնապաշտպանութեան հրաշալի գործերն ի յայտ եկան միմիայն յեղափոխական ազգու միջոցներով։ Հնչակեաններն էլ, որոնք թէ-եւ քիչ էին, բայց այնուամենայնիւ իրենց բարոյական եւ զինական մասնակցութիւնը ցոյց տուին եւ միացան Հ. Յ. Դաշնակցութեան՝ պաշտպանելու համար Դարարադ-Զանդեալուրի Հայութեան կեանքը, պատիւն ու գոյքը։ Այս միացեալ, եղբայրական կուռ ջանքերու չնորհիւ էր, որ վերահաս բնաջնջումից ազատուեցան Սիւնիք, Շուշին, Նախիջևան, Մեղրին, եւ այն բոլոր վայրերը, որոնց մէջ ծնունդ էին առած Հայ-Թոքական արիւնալի ընդհարումները։

«Այնուհետեւ թուրքական խմբեր էին, որ գալիս էին Տաթեւի վանքը — կը շարունակէ Ներսէս Արքեալ։ Մելիք-Թանգեանը — հաշտութիւն էին խնդրում, իմ միջնորդութեան էին դիմում, անիծում էին իրենց խաններին, որոնք կոտորածներին պատճառ էին եղած, անիծում էին, որ զուր տեղը կոռւեցրին երկու հարեւան ժողովուրդներին։

«Մի օր թուրքերի մեծերից նշանաւոր Խլդիրիմ քէկ Սուլթանովը, ըստ սովորականին եկաւ մօտս եւ սկսեցինք խօսել մեր շրջանի կացութեան ու կատարուած իրազարձութեանց մասին։ Իլդիրիմ Բէկը

սահուն հայերէնով խոստովանեց հետեւեալը, որ  
յիշատակում եմ բառացի.

— «Ճունը քանդուի Դաշնակցութեան, էդ ի՞նչ  
սարսափելի կաղմակերպութիւն է, որին ենթարկը-  
ւեցին բոլոր հայերը։ Այս Հայը մարդի լսող չի,  
միմեանց հակառակ են, բայց արի տես թէ ինչորէ՛ս  
իսկոյն հնազանդուեցին, ինչորէ՛ս Դաշնակցութիւնը  
կարողացաւ գէնքեր բերել։ Ես տեսայ, որ մեր  
թուրքերի եւ քրդերի բանը բուրդ է, շատ վատ է,  
և էլ սկսեցի նրանց կաղմակերպել՝ Դաշնակցական  
կոմիտէի նման, — թուրք-քրդական մի կոմիտէ  
կաղմեցի 7 հոգուց բաղկացած։ Մինչեւ անդամ  
1000 բուրդի էլ փող հաւաքեցինք գէնք գտնելու հա-  
մար, բայց գերախտաբար մեր կոմիտէի անդամ-  
ները փողերը կերան, զէնք չըերին, այժմ եկել եւ  
ինձնից են ուզում փողերը։ Էս Մուրատը ածդահար  
է, մի օրում 30 թուրքական գիւղ քչեց մինչեւ Ա-  
րազը։ Հնչակեանները բօշ են, Փարամազը թողնես  
լաւ կը քարոզի, Սաադիից, Հաֆրզից պարսկերէն  
կտորներ կը բերի, որպէսզի մեր բէկերին համոզի՛  
սիրով ապելու հայերի հետ, բայց մեր նամարդ  
թուրքերը առաջին անդամ հէնց նրա սուրհանդակին  
սպաննեցին»։

«Զանգեզուրի ժողովրդական ինքնապաշտպանու-  
թեան եւ կոիններու մէջ ի յայտ կուզան նաեւ Կո-  
րիւն, Կայծակ Առաքել, Դրօ, Ռաշիդ, Մխիթար,  
Ստեփան Ստեփանեան, Մելիք եւ ուրիշներ։ Այս  
բոլոր գործիչներն ու հայդուկները, իրենց շրջան-  
ներու մէջ սքանչացման արժանի գործեր կատարե-  
ցին»։

Ապա Սրբազնը այսպէս կը խտացնէ իւր տը-  
պաւորութիւնները Մուրատի մասին.

«Սերաստացի Մուրատը մի ցայտուն, բնորոշ  
տիալ էր եւ ժողովրդական հերոս, բառիս լայն ա-  
ռումով։ Նա ապրում էր գիւղերում՝ պարզ, հա-  
մեստ նիստ ու կացով։ Մուրատն ու իւրայինները  
ապրում էին գիւղացու նման, կերակրում էին մա-  
ծունով, հաւկիթով, պանրով, անդամ ցամաք հա-  
ցով։ Նրանք պահանջկոտ չէին, ժողովրդի հետ շատ  
լաւ էին վարում։ Երիտասարդներին հաւաքում  
էին, խմբեր կազմում, երգեր էին սովորեցնում եւ  
հերոսական պատմութիւններով ոգեւորում էին նը-  
րանց։ Բարոյական բարձր զգացումներով տողոր-  
ուած մարդիկ էին այդ հայզուկները։ Նրանք երկար  
ժամանակ ապրեցին Զանգեզուրում, բայց ոչ մի  
անրարոյական դէպքի առիթ չտուին։ Գիւղացիները  
նրանց անունով էին երգւում եւ հիանում նրանց  
բարոյական մաքրութեան վրայ։

«Մուրատը թունդ ազգայնական էր եւ հակա-  
սոցիալիստ. \* ) Բայց զզուանքով էր յիշում Միհրա-

\* ) Հակասոցիալիստ էր Մուրատ (ինչպէս եւ  
մեր միւս քանի մը խմբապետները) առանց հեռա-  
ւոր դադարիար ունենալու սոցիալիզմի (ընկերվա-  
րական վարդապետութեան) մասին։ Մենք արդէն  
յիշատակեր ենք անոր կատաղի պայքարը մեր այս-  
պէս կոչւած անջատական սոցիալիստներու դէմ։  
Այդ պայքարը Մուրատ շարունակեց եւ «Դաշնակ-  
ցութեան» Զորբորդ Ընդհանուր Ժողովին մէջ (Վի-  
եննա, 1907 թ.), մասնաւորապէս մեր երկու, այժմ  
հանգուցեալ, ընկերներու դէմ — Եղիշէ Թոփչեանի  
եւ Ա. Շահիսաթունեանի։ Բայց երբ ժողովը Զա-  
ւարեանի, Ռոստոմի կողմնակցութեամբ հանեց ըն-

նին : Մի օր նա տեսաւ Տաթեւի վանքի ընթերցարանում , սեղանի վրայ Թիֆլիսում տպուած մի ինչ որ սոցիալիստական շաբաթաթերթ : Բորբոքուեց եւ խօսքն ինձ ուղղելով ասաց — «Ծօ՛ , Վարդապետ , դո՞ւն ալ սոցիալիստ եղեր ես . . . . »

«Մուրատը ազնիւ վերաբերմունք ունէր նաև դէպի թուրքերը . ոչ մէկին չէր դիպչում , չէր վնասում մինչեւ որ առիթ շտային՝ իրենք թուրքերը : Մուրատը եւ իր օգնականները ո՛չ մի տեղ յարձակողական կոխւ չեն սկսել , — մեր կոխւները եղան միշտ պաշտպանողական : Յարձակողականի ձեռնարկում էին այն ժամանակ միայն , երբ վտանգը մեծ էր լինում : Մուրատը կոխւների ժամանակ բնա՛ւ չէր թոյլատրում , որ իւր ժարտիկները թուրք կին կամ երեխայ սպաննէին : Նա մեծահոգի էր թշնամու անմեղ կանանց եւ երեխանների հանդէպ :

«Սերաստացին հիանալի նշանառու էր : Մաղրագիւղում , օ հայդուկներով , քարերի ետեւը մտած ,

կերպարութեան նպաստաւոր որոշում , երբ Մուրատը հասկցաւ , որ Թոփչեաններն ու Շահիաթունեանները նոյնքան ջերմ հայրենասէր են , պատրաստ իրենց զլուխը դնելու հայ ժողովուրդի ու հայկական գտափ համար , երբ նա իմացաւ , որ կուսակցութեան հիմնադիր յառաջամարտիկներէն՝ Քրիստոփոր Միքայէլեանն ալ , յարած էր նոյն համամարդկային , ժողովրդանուէր վարդապետութեան (շփոթելու չէ բոլշեւիզմի հետ) — այն ատեն սիրով համակերպեցաւ , իր ուազմիկ ընկերներուն հետ , կուսակցութեան մեծամասնութեան որոշումին :

Մ . Վ .

Նախիչեւանի ճանապարհի վրայ, ամբողջ մի օր կատաղի կոիւ մղեց թուրք քոչորների ահազին բազմութեան դէմ եւ թոյլ չտուեց թշնամուն 1000 քայլից իրենց կողմն անցնիլ: Նա կարողացաւ ճիշդ նշանառութեամբ քոչորների խուժանը ցրիւ տալ եւ յաջորդ օրը ստիպեց նրանց թողնել արօտատեղիները ու հեռանալ դէպի ուրիշ լեռներ:

«Մուրատի անուան ու գործերի հմայքը այնքան տարածուեցաւ Զանգեզուրի մէջ, որ Հայ ժողովուրդը մինչև այժմ էլ երախտազիսութեամբ կը լիչ այդ սքանչելի հերոսին եւ կը խոնարհուի նրա պաշտելի յիշատակի առջեւ»:

\* \* \*

**Այսպէս — Մելիք Թանգեան սրբազանը:**

Բերենք այժմ քանի մը մանրամասներ, որ արձանագրուած են 1905 թ. «Դրօշակ»ի մէջ, ականատես մէկ ընկերոջ կողմէ.

«Գեօմրի հայ զիւղը վտանգուած էր: Թուրքերը կը պատրաստուիին յարձակուելու: Մուրատ իր խուժրով ու երեք վալաղով անցաւ Գեօմրի: Շուտով զիւղը պաշարուեցաւ դինուած հրոսակներու ահազին բազմութեամբ, որոնք յափշտակեցին հայոց ոչխարներու հօտը: Ինքը՝ թուրք ոստիկանապետը, Շախտուար րէկ, կը զեկավարէր իր ցեղակիցներու շարժումը, կը նշանակէր յարձակման ժամը եւայլն:

Մուրատ իր խմբով եւ զիւղի երիտասարդներուն օդնութեամբ զրոհ տուաւ խուժանին դէմ, անմիջապէս փախուստի մատնեց, յետ խլելով ոչխարներու հօտը:

Ծանր վտանգի տակ էր մանաւանդ Մաղրա հայ զիւղը, համեմատաբար հարուստ ու բազմամարդ

(100 տուն հայ) : Շրջապատող թուրքերը շարունակ սպառնալիքներ կը տեղային այդ գիւղին վրայ : Կը սպառնային բնաջինջ ընել ամէնքը, այր, կին, երեխայ : Ակսեցին իրենց զործը զբացի հայ գիւղէն — Շաղատէն : Տարան նախիրը : Մազրեցիք սակայն հակայարձակով յետ բերին աւարը : Շուտով վերըստին ահազանդ : Կը պատրաստուէր ուժեղ զրոհ մը Մազրա եւ Շաղատ գիւղերուն վրայ : Ահաւոր զաւադրութիւն մըն էր, որուն կը մասնակցէին բազմաթիւ թուրք ցեղեր իրենց պարագլուխներով, Ուսուրլու, Միրզախանլու, Ամազալլար, Ալվերգելար, Ղազախլար, Մոլլա-Միհամլու, Հաջալլու, Զարրայիլու, Արիքլու եւայլն, միացած յայտնի աւազակապեաներու հետ՝ Մուրթուզա Քելրալայի Գիրի Օղլի, Ազա Սամազ Օղլի, Աւզուլազիմ Ալմուրազ Օղլի եւայլն :

Յարձակեցան միաժամանակ Շաղատի ու Մազրայի վրայ, քչեցին 7-800 զոմէշներ, եղ ու ոչխար : Ու կոփւը սկսուեցաւ : Յունիս 25-ն էր : Մուրատ իր խումբով անցաւ մեր գիւղը եւ տեղւոյն նորակոչ զինուորներով զբաւեց յարմար գիրքեր : Ու նախ հրամայեց իր զինուորներուն մէջտեղէն վերցնել վրանդաւոր աւազակապեաները : Ամենէն սարսափելին Մուրթուզան էր : Մուրատ ինքը նշան կ'առնէ, ձայն տալով . «Ճղե՛րք, այն ճերմակ ձիաւորին նայեցէք»... Ու ահազին տարածութենէն կը գլորէ Մուրթուզան : Ուրիշ կամաւոր մը, Գասպար կը սպաննէ Մուրթուզայի ընկերը : Աւազակապետին երկու միւս ընկերներն եւս կը գլորուին հայոց գընդակներուն տակ, որմէ յետոյ ահազին խուժանը փախուստի կը գիմէ :

Հաւարը նորէն կուղայ Շաղատէն : Տղաք օդ-

նութեան կը հասնին, նոր ու բուռն հրացանաձգութիւն երկուստեք: Մուրատ իր փորձուած մարտիկներով կը մտնի թշնամու ետեւը եւ կը սկսի կանոնաւոր ջարդ: Փախած թուրքերու օրաները կ'ընկնին մերիններուն ձեռքը: Կատղած Մազրեցիք անխնայ հրացանի կը բռննն իրենց հանդիպած բոլոր թուրքերը... Աւա՛զ, Մինքենդի բարբարոս ջարդը, ուր թուրք հրոսակները գաղանարար կոտորեր էին հայ կիներն ու անդամ ծծեր երեխաները, վառեր էր տեղ-տեղ արիւնոտ վրէժինդրութեան ծարաւը նաև հայոց մէջ...

Այդ ջարդը աննկարագրելի սոսկում պատճառեց չըջանի թուրք ազգարնակչութեան: Արձագանդներն ալ տարածուեցին աւելի հեռուն, հասան նաև Բագուի թուրք զեկավարներուն, որոնք նիւթեր էին այդ անմիտ ու գարշելի պատերազմը երկու հարեւան, գարերով խաղաղ ժողովուրդներուն մէջ...»

Թշնամին յետ նահանջեց, Հայ-Թաթարական պատերազմը վերջացաւ: Մուրատները հեռացան ուղազմազաշէն՝ անդամ մը եւս արիւութեան ու անձնուրացութեան սքանչելի ապացոյցներ տալէ յետոյ: Ժողովուրդը, ողջ հայութիւնը երախտազիտութեան ցոյցեր ըրաւ, գրողները պանծացուցին անոնց անունը, գաղափարական երիտասարդութիւնը պաշտամունքով չըջապատեց զանոնք, գաղափարական աղջիկները ծաղիկներով եւ ընծաներով դիմաւորեցին հայ քաջերը...

Մուրատի քոյլը ցոյց տուաւ մեզ, ի շարս այլ ընտանեկան յիշատակներու, քանի մը ոսկէ, արծաթէ մետալներ, հերոսին նուիրուած հայ օրիորդներու կողմէ, Զանգեզուրի կոիւներէն յետոյ, մետալներ, որոնց վրայ փորագրուած են սիրոյ եւ

յարգանքի բառեր, երբեմն ստանաւորով։ Մէկուն  
վրայ կը կարդանք.

«Գնա՞ բլբուլ  
Մեր աշխարհից։

.....  
Սիրելի Մուրատին  
ԱրԱՔՍԻՑ

Մէկ ուրիշին վրայ փորագրուած է։

«Ուր որ գնաս.  
Սիրսս քեզ հետ  
Քանի աշխարհում  
Կեանք ունեմ»։

Նուէր Մուրատին՝ ԱՐՄԵՆՈՒՀՈՒՑՈՒՑ

«Փառքը տիսուր է առանց սէրի»...

Helas! Combien la gloire est  
triste sans l'amour! — *յիշենք բանաստեղ-*

*ծի խօսքը*։

\* \* \*

Անցան փոթորկի ու զարհուրանքի օրերը, եկաւ  
խաղաղ աշխատանքի շրջանը։ Մուրատ նորէն դա-  
դար չունէր։ Սուրը դադրեր էր շաշելէ — կարզը  
այժմ լեզուի մարզանքներուն էր։

Պէտք էր յազթահարել «ներքին թշնամին»։ Պէտք  
էր մաքրել կաղմակերպութեան շարքերը վտանգա-  
ւոր տարրերէ, որոնք կ'ուզէին շեղել «Դաշնակցու-  
թեան» գործունէութիւնը իր աւանդական ճամբա-  
յէն, լքել թիւրքահայ դատը, թողնել այն թիւրքա-  
հայերուն եւ նուիրուիլ սոսկ կովկասեան, համա-

ուռւսական ճակատին՝ ընկերվարութեան դրօշին տակ : Այդ ուղղութեամբ ամենէն յամառ աշխատող-ներէն էր Սերաստացին : Ներքին պառակտիչները ա-նոնք էին, որ համախմբուած էին հանգուցեալ լե-ւոն Աթարէկեանի շուրջ : Բայց պահ մը Մուրատի աշքին պառակտիչներ ու յանցաւորներ էին բոլոր անոնք — զրեթէ ամբողջ մեր ընկերվարական երի-տասարդութիւնը — որ կ'ուզէին թիւրքահայ զա-տին միացնել կովկասահայ ժողովուրդի զատը եւ մղել զայն համակովկասեան եւ համառուսական բոլոր զիմաղրական ոյժերու հետ թեւ թեւի : Բնա-կանարար, անոր համար մեծագոյն վտանգը Աթա-րէկեաններն էին եւ անոնց զէմ կը քարոզէր կոռուիլ բոլոր միջոցներով, անզամ պարզ ահարեկումով (տերրօր ... մէկ քանի պարագլուխներուն դէմ) :

Նախորդ էջերու մէջ խօսեցինք արդէն Միհրա-նականութեան եւ անոր առթիւ յառաջացած բուռն ողայքարներու մասին :

1906 թուականն էր, Ռուսական առաջին Յե-ղափոխութեան մեղրալուսնի օրերը, երբ լեզուները քիչ-շատ ազատ թոփչք էին առեր եւ զրեթէ ամէն օր Թիֆլիսի այլ եւ այլ անկերներու մէջ տեղի կ'ու-նենային ընկերական բազմամարդ վիճարանական ժողովներ, մասնաւորապէս ծրագրային ու տակտի-կային խնդիրներու շուրջ : Մուրատ հոգ էր միշտ, այդ վիճարանական մարզանքներու կրկէսներուն մէջ եւ ուշի ուշով կը հետեւէր իր համալսարանա-կան ընկերներու բանախօսութիւններուն ու ճառե-րուն : Ստէպ ինքն ալ խօսք կ'առնէր, երբեմն կ'ու-նենար բռնկումներ անջատական ընկերներու գէմ, բայց աւելի յաճախ կը գոտեմարտէր քաղցրու-թեամբ, անոյշ ժպիտով, կատակներով, կը վիճէր



ԱՐՄԵՆ ԳԱՐԵ, ՄՈՒԻՐԱՏ, ԱՀԱՐՈՒՆՅԱՆ, ՎԱՐԴԱԿԵԱՆ, ՍԵՊՈՒՀ, ՎԱՀԱԳԻՆ,  
ՆԿԱՐՈՒԽԱՇ 1906-ԻՆ, ԺԵՆՆԻԻ ՄԵԶ

երբեմն եւ ծրագրային խնդիրներու մասին, աշխատելով բայ կարելույն իւրացնել ուսումնական ընկերներու բարբառը, ստէոլ ապլօմբով կը նետէր օտար անուններ եւ խրթին, օտար բառեր — Մարքս, Էնգելս, պրինցիպ, տակտիկա, Փօրմուլա, արգումենտացիա, թեզիս եւայլն — որոնց նպատակն էր յաճախ աշխոյժ տրամադրութիւն ստեղծել սրահի մէջ եւ այդ վայրկեաններուն չարաձնի, խելօք աշքերը կը սեւեռէր դէպի «տեսարան» յորջորջուած ընկերներու կողմը ... եւ որովհետեւ անկարող էինք զսպել մեր ծիծառը, նա մէկէն ի մէկ կ'ընդհատէր իր ձառը եւ կօկեանութեամբ կը նստէր տեղը —

— «Մ'քայէլը կը խնդայ, ալ չեմ խօսիր» :

Քրքիջ ու ազմուկ որահին մէջ եւ ձայներ. «Մուրա՛տ, չարունակէ՛» ...

Եւ Մուրատ վերստին կը բարձրանար ժպտալով, համակրանքի ցոյցերուն մէջ ու կը չարունակէր իր «արգումենտացիան», առանց մոռնալու իր սիրած նախարանը. — «Դէ, մէնք ուսում չունինք, ժողովուրդի տղէտ զաւակ ենք, աւել-պակաս՝ կը ներէք» ... Ու նորէն ծափեր : Եւ այս վայրկեանիս աչքերուս առջևեն է ֆէղայի-ճառախօսի թիկնեղ մարմինը, անոր պարդ, համակրելի կերպարանքը ուազմական դիրքի մէջ, ցուլի պէս խոյացած, իր «թեզիսները» պաշտպանելու առեն՝ նոյնքան համոզուած ու մոլեռանդ, որքան ազատ եւ համարձակ :

Այդպէս չարունակեց եւ վեհնայի ժողովին մէջ :

Վերջացաւ այդ երկարատեւ զաղափարային գոտեմարտն ալ : Վերջացաւ կազմակերպութեան ամբողջութեան յաղթանակով՝ ընդդէմ աջակող-

մեան Միհրանականներու եւ Զախարոսյան Աթարէկեաններու անջատական փորձերուն :

Մուրատ արդէն կը տաղտկանար... Նա չէր կարող հոգեկան անդորքութիւն գտնել անվերջ բանավէճերուն մէջ : Իր ուշքն ու միտքը սահմանի միւս կողմն էր, ուր կը պատրաստուէին ծանրակշիռ անցքեր (օսմաննեան յեղաշրջումի թուականն էր) :

Վիեննայէն վերադառնալով, քանի մը ամիս յետոյ, ձգեց նաև Կովկասը : Ուղղուեցաւ զէպի Պարսկաստան, անկից Երկիր անցնելու համար :

Փոքրիկ վկայութիւն մըն ալ ունինք մեր ձեռքը՝ հայդուկի այդ ատենուան աշխատանքի ու ապրումներու մասին :

Մեր նախկին խմբագետներէն մէկը, Մակուեցի Մեսրոպ (այժմ քահանայ) հետեւեալ գրութիւնն ուղղած է մեզի<sup>\*</sup>) :

«Առաջին անգամ Մուրատին հանդիպած եմ 1908-ին, Թաւրիզի մէջ, Յունուարին էր կարծեմ : Կուսակցական որոշում էր, որ նոյն թուի գարնան Մուրատը քանի մը ընկերներով անցնէր Երկիր՝ Վան, փոխարինելու համար Դաւոի գաւաճանութեամբ ձերբակալուած ընկերներուն եւ կուսակցական ըրջաններու մէջ տիրող ընկճուած եւ յուսա-

<sup>\*</sup>) Երբ 1904-ին Անդրանիկ, Մուրատ եւ ընկերներ կուգային Վասպուրականէն Մակուի Ս. Թագէի վանքը, Մակուեցի Մեսրոպ Աւետիսեանը Երկիր (Վասպուրական) կ'անցնէր Վարդան Շահպաղի խումբին հետ՝ զինական եւ կաղմակերպական աշխատանքներու համար : Մ. Վ.

համարամադրութիւնը վերականգնելու համար։ Օր մը, ընկերական հաւաքոյթ-ժամանցի ատեն, խօսակցութիւն բացուեցաւ Վանի գէպքերու եւ Դաւօի գաւաճանութեան մասին։ Մուրատը սաստիկ բորբոքուեցաւ եւ մեղադրական խօսքեր ուղղեց Շամի (Վասպուրականի) Կեղը. Կոմիտէի կազմի մէջ գտնուած քանի մը ընկերներու հասցէին, պնդելով, որ՝ «ստեղծուած ծանր կացութեան մէջ բաժին ունին նաև այդ նոյն կոմիտէի քանի մը պատասխանատու ընկերները, որոնց անխոհեմ եւ անստակա ընթացքի պատճառով կատարուեցան այդ ախուր դէպքերը՝ Դաւօի գաւաճանութիւն, ձերբակալութիւններ եւ կուսակցական ուազմամթերքի գըրաւում։ Տարիներու չարաշար աշխատանքով, մեր ընկերներու կեանքի զնով ամբարուած ահազին զինամթերքը կարձ ժամանակի մէջ քամուն տուին»։

Այս հարցերու մասին խօսած ատեն Մուրատը այնքան կը յուզուէր, այնքան ցաւ կը զգար, որ մինչեւ իսկ սպառնական խօսքեր ուղղեց Կեղը. Կոմիտէի անզամներու հասցէին։

«Հէնց այդ հաւաքոյթին մէջ, ընկերները որոշեցին, որ ես միւս օրն իսկ մեկնէի Զուլֆա կամ Ս. Ստեփաննոս Նախավկայի վանքը՝ Մուրատի իմրի համար՝ Արաքսի ուսուական ափը սպասող զէնքերը Սալմաստ փոխազրելու համար։ Յաջորդ օրը ես ճամբար ընկայ զէպի Զուլֆա, ուր կուսակցական գործով եկած էր Նժղեհը։ Մուրատը յանձնեց ինձ նամակ մը՝ Նժղեհին տալու համար։ Հասայ Զուլֆա, տեսնուեցայ Նժղեհին հետ, որը յայտնեց թիէ արդէն զէնքերը փոխազրուած են պարսկական ափը։ Զէնքերը ստացած էր Սալմաստի մեր ընկերներէն Սարգիս Սարուխանեանը։ Այդ նոյն օրը Սալ-

մաստին Եկատ նաեւ Մոկացի Մկրտիչը՝ փոխադրութեան գործի համար։ Անվնաս կերպով զէնքերը փոխադրեցինք Սալմաստ եւ յանձնեցինք տեղւոյն գործերու վարիչ ընկ. Սամսոն Թաղէռոսեանին։ Այսպէս ուրեմն, Մուրատի հետ զէպի երկիր մեկնող խմբի զէնքերը պատրաստ էին, բայց Մուրատ կուսակցական այլ եւ այլ գործերով ստիպուած եղաւ մինչեւ 1908-ի աշունը մնալ Առաջատականի գաւառները։

Երկրորդ անգամ անոր հանդիպեցայ 1908-ի Յուլիսի վերջերուն, Խոյի մէջ, ուր ստացուած էր Օսմանեան Սահմանադրութեան հոչակման լուրը։ Այս առթիւ Հ. Յ. Դաշնակցութեան Խոյի մարմինը, կուսակցութեան տանը մէջ կազմակերպած էր հաւաքոյթ-ինչոյք մը, որուն հրաւիրուած էին պարսիկ եւ թուրք յեղափոխականները։ Սեղանի նախագահն ու կեղբոնական դէմքը Մուրատն էր, որ իւր սահուն թուրքերէնով, ճառերով կը հմայէր սեղանակիցները։ Կարճ ժամանակի մէջ նա իր շուրջը ստեղծեր էր անսահման սէր ու համակրանք։ Ճաշկերոյթէն յետոյ պարսիկ եւ թուրք յեղափոխականները գրկախառնուեցան Մուրատի հետ եւ անկէ արցունքով բաժնուեցան։ Մուրատի անունը հէքեաթային հերոսներու նման կը յիշուէր պարսիկ յեղափոխականներու կողմէ։

Օսմանեան Սահմանադրութեան հոչակման լուրին զուգադիպեցաւ մէր Վարդավառի տօնը։ Մուրատը զինովցած էր ուրախութենէն։ Խումբ մը ընկերներու գլուխն անցած, ջրամանը ձեռքերնին բըռնած, անոնք տունէ տուն կը մտնէին եւ ջրախաղեր կը սարքէին բակերու մէջ։ Հաճելի էր տեսարանը, երբ զեղջուկ մանուկները ուրախ աղաղակներով կը

յարձակէին Մուրատի վրայ եւ ջրամանները շուռ  
կուտային անոր գլխին ու հազուսաններուն։ Մու-  
րատը կը հրճուէր, կը զգուէր մանուկներու գլուխ-  
ները, կը համբուրէր եւ կը մասնակցէր անոնց խա-  
ղերուն։

Աքանչելի սիրո ունէր այդ Սերաստացին, «ր-  
քան պարզ, մատչելի՝ իսկական ժողովուրդի զա-  
ւակ, ճշմարիտ հերոս։ Խոյի մէջ երեք օր միայն կա-  
րողացայ վայելել Մուրատի ներկայութիւնը։ Կու-  
սակցական պարտականութիւնը ինձ բաժնեց անկէ,  
որմէ յետոյ ես բնաւ չհանդիպեցայ Մուրատին, «ր  
կարծեմ 1908-ի աքրան վերջերուն զնաց Երկիր։

Անցեր է մահէն 12 տարի եւ ևս միշտ պատկտ-  
ուանքով կը յիշեմ այդ անման ուազմիկի անունը։  
Մուրատ, անտարակոյս, Հ. Յ. Դաշնակցութեան  
ուազմիկ սերունդի լաւաշոյն դէմքերէն մէ՛ն է»։

## «ՀԻՒՐԻԷԹ»Ի ՕՐԵՐՈՒՆ

Վերադարձ դէպի ծննդավայր — Կովսունցիներու խանդավառ դիմաւորումը .— Մուրատ՝ սկեպտիկ օսմանեան յեղափոխութեան հանդէպ .— Ռազմիկի մշակութային աշխատանքը Սեբաստիոյ մէջ .— ինքնապաշտպանութեան հոգը եւ անդուլ քարոզչութիւն .— Ականատեսներու վկայութիւններ .— Բալքանեան պատերազմը .— Գաւեր Մուրատի կեանքին դէմ .— Հայդուկի ամուսնութիւնը : Գաղափարական Ազապին :

Եւ ահա 1908 թուականը , Օսմանեան Սահմանադրութեան եւ իթթիհատեան վաղանցուկ «Հիւրիէթ»ի օրերը : Հանուր , չտեսնուած խանդավառութիւն թուրք կայսրութեան մէջ : Խոլամ ու քրիստոնեայ՝ իրաւահաւասար , բոլոր ազգերը ազատ կը ձանչչուէին , ազատ՝ նաեւ «քաղաքական յանցաւրները» . օսմանեան զնդանի գոները բացուեցան , աքսորականները վերադարձան , հայդուկները իջան լեռներէն , մտան հարազատ ժողովուրդի ծոցը եւ նետուեցան ազատ գործունէութեան ասպարէզ :

Մուրատ անցաւ Պիթլիս եւ հոն ալ կարճ ժամանակ կազմակերպական գործերով զբաղեցաւ : «Հիւրիէթ» խանդավառութեան ալիքը հոն ալ հասերէր : Թուրք ու հայ կ'ողջազուրութիւն , ճաշեր ու խրախճանքներ կը սարքէին : Օր մըն ալ միթինկ-սպահանդէս Սեբոր-Ազրիւրի գերեզմանին վրայ , դար-

ձեալ թուրքերու մասնակցութեամբ։ Ճառեր արտասահմացին Մուրատ, Սեպուհ, Սարգիս եւ թուրք նշանաւոր դէմքերէն Այսիդ եւ Հաջի բէյ։ Բժ. Ե. Թուղման այսպէս կը հաղորդէ մեղի Մուրատի համբին համառօտ պարունակութիւնը։

— Պիթլիսցինե՛ր, բսաւ, դուք Սերոր փաշայի առջեւ եւ յեղափոխութեան առջեւ յանցաւոր էք։ Երբ Սերոր Նէմրութի, Գրգուոի, սէզ Միփանի բարձունքներուն, իր զէնքի ընկերներուն հետ կեանքը կուտար հայրենիքի ազատութեան համար, դուք անտարբեր էիք։ Եւ ոչ ալ հաց ու փամփուշտ հասցուցիք, երբ անօթի էր եւ անզէն։ Այսօր եկած էք ձեր յարգանքը մատուցանելու հերոսի յիշատակին, ձեր մեղքը կարող էք քաւել, այս հողակոյտին վրայիր կիսարձանը կանգնեցնելով»...

Անմիջապէս հանգանակութեան ձեռնարկեցին եւ 22 օսմ. ոսկի հաւաքուեցաւ։

Պիթլիսէն Մուրատ անցաւ Տիգրանակերտ։

Այդտեղ եւս քարոզչութեան թափօր մը։ Անոր մասին ընդարձակ տեղեկագիր մը կայ մեր առջեւ, որ արժէ գէթ քաղուածօրէն զետեղել հոս, վասնդի այս բոլոր նիւթերը խիստ հետաքրքրական են թէ Մուրատի կենսազրութեան համար եւ թէ առհասարակ ճանչնալու համար տրամադրութիւններն ու անցուղարձը այն պատմական չքջանին, երբ դարերէ ի վեր առաջին անգամը պանպանձուած լեզուները մէկէն ի մէկ կը բացուէին օսմանեան հայութեան ծոցին, երբ նա կը ճաշակէր ազատութեան գերագոյն բարիքը, քիչ-շատ ազատ ու համարձակ շարժելու իրաւունքը։

Հ. Յ. Դաշնակցութեան կոմիտէ մը կար նաեւ

Հեռաւոր Տիգրանակերտի մէջ, որ եւ կը ղեկավառքէր ժողովրդական շարժումները եւ հայրնսասրբական տենդով համակռւած, կը պատրաստէր ժողովուրդը ինքնապատպանութեան: Հայկական հայրենասիրութիւնը յանցանք չէր այլեւս իշխողներու տէքին: Եւ ոչ ալ հայ յեղափոխական կազմակերպութեան պատրաստութիւնները: Զէ՞ որ Սահմանադրութիւնը գեռ թոյլ, երերուն էր եւ գեռ ուժեղ էին համիտականները, որ պատրաստ էին, առաջին խոկ առթիւ, տապալել նոր ոչժիմը, կոտորելով անոր պաշտպանները, ամենէն առաջ՝ հայերը ... Զէ՞ որ իթթիհատը եղրայրական ձեռք մեկներ էր «Դաշնակցութեան», դաշինք կուր էր անոր հետ՝ ընդհանուր ուժերով պաշտպանելու նոր կարգերը ...

«Տիգրանակերտի 20,000 հայ բնակչութիւնը նահանդի 180,000 հայութեան հետ ելեքտրականացած էր — կը պատմէ Յովհաննէս Երէցեան: Մեր խումբերը խիստ բազմացան: Գաւառներէն, գիւղերէն ալ շարունակ դիմումներ կ'ընէին մեզի՝ Դաշնակցական խումբեր կազմելու: Վարդուկս մեզ մօտ էր: Բայց նա չուտով կարին մեկնեցաւ. երկար տարիներ մայրը չէր տեսած, կ'ուզէր անոր կարօտն առնել (եւ ի՞նչ ողբերգութիւն. իր կարին հասնելէն քանի մը օր առաջ, մայրը կը մեռնի, որդու կենդանութեան ուրախառիթ լուրի յուզումէն ցնցուելով . . .):

Ժողովրդական շարժումը լաւագէս ղեկավարելու եւ շարքերու հետաքրքրութեանը գոհացում տալու համար մեր տեղական ուժերը անբաւարար էին: Ուստի զրեցինք Պոլսոյ Պատասխանատու Մարմնոյն, որ անպատճառ մեզ մէկ կամ երկու աչքառու գործիչ զրկէ:

1909-ին միայն Պատասխանատու Մարմինը կրցաւ ֆարզինի կողմէն Մուրատն ու Ղեւոնդ Մելոյեանը մեզ զբկել։ Երկու ընկերներ մեր կոմիտէէն (Տիգրան Մեղրիկեան ու Թուլիման Տէր Պօղոսեան), ձիաւոր մինչեւ ֆարզին դիմաւորութեան գացին ընկերներ Մուրատին ու Մելոյեանին, եւ անշուկ զանոնք Տիգրանակերտի պարիսպներէն ներս առաջնորդեցին։

Սկիզբէն մենք չէինք ուզեր որ Հայ ժողովրդի լայն խառներն ու թուրքերը իմանան Մուրատի Տիգրանակերտ մտնելը, բայց ի՞նչ հնար էր . . . Ռումբի մը որէս լուրը պայթեցաւ, թէ Փէտայի Մուրատը Տիգրանակերտ է։ Տաճիկներն ալ լսած էին ու կը փափային թէ «գասապ» Մուրատը քանի մը Հարիւր Ֆէտայիներով Տիգրանակերտ է։ Բնական էր, որ թուրք չրջանակները առանց յուրումի չէին կարող դիտել Սասնոյ Մուրատը, 1905-ի Հայ-թաթարական կոխներուն հերոսը . . .

Տիգրանակերտի մեծատուններէն Մկրտիչ եւ Յարութիւն Եկանեան եղրայրներ Մուրատն ու Մելոյեանը իրենց տունը հիւրասիրեցին։ Իրենց համար մեծ պատիւ կը սեղէին այդ։ Բոլոր Հայ մեծատուններուն Հայրենասիրութիւնն ու հետաքրքրութիւնը չարժեցան այդ պարագային։ Եկանեանի տունը գործառ խորհրդավայր մը՝ առէնքն ալ Մուրատը տեսնելու ու ներշնչուելու կուղային։ Առաջին անգամ մեր ողբացեալ ընկեր Կիրակոս Յովհանէսեանի հետ գացինք երկու հիւրերը տեսնելու ու անոնց հետ մեր գործունէութեան մասին խորհրդակցելու։ Տեսայ որ Մուրատը Եկանեանի մեծ բակին մէջ, խումբ մը Մշեցի ու Սասունցի արախջինաւոր երիտասարդներով չրջապատուած, իր ձիու ոտքը կը

քննէր, որովհետեւ ձին կը կազար Երկար ու քարքարուտ ճամբաներէ անցած լինելով:

Մուրատ բուռ մը վասօդ խնդրեց, որ ձիու ոստքին գեղ շինէ: «Չեղ ի՞նչ փոյթ, ընկեր Մուրատ, որ ջորեպանին ձիու ցաւցած ստքովը կը մտահոգուիք», — ըսի: — «Այս Դաշնակցութեան ձին է, մենք պարտաւոր ևնք հոգ տանելու մեր ձիերուն», ըսաւ:

— Դաշնակցութիւնը իր սեփական ձիե՞րն ալ ունի:

— Ի հարկէ, Դաշնակցութիւնը մի փոքր պետութիւն է, իր զինուորներուն համար իր ձիերն ալ կ'ունենայ», — պատասխանեց:

Մշեցիներ, Սասունցիներ անհուն պատկառանքով միշտ Մուրատին շուրջը կը բոլորուէին. շատերը կոփւներու մէջ եղեր էին իրեն հետ: Կը յիշեմ յաղթանդամ մշեցի երիտասարդ մը, երկար ժամեր ցուրտ զիշեր մը բակի մը մէջ կը սպասէր որ Մուրատը տեսնէ: Երբ խումբի մը ժողովէն դուրս կ'եւէինք, այդ մշեցի երիտասարդը կրօնական ջերմեռանդութեամբ մօտեցաւ Խմբապետին ու խօսիլ ուզեց: Մուրատ հարցում տալով՝ անոր հայրն ու եղբայրները ու շատերը իրենց գիւղացիներէն ճանչըցաւ, ու գոհունակութեամբ զառնալով մէզ, ըսաւթէ անդամ մը ասոնց զիւղին մէջ լաւ կոփւ մը մզած են ասկեարներուն ու քրտերուն դէմ:

Մուրատ շատ սիրեց Տիգրանակերտի քարաշէն բարձր ու ամբակուռ տուները ու չարտախները, որոնք առհասարակ փողոցներու վրայ կը հսկէին: «Ոնքնապաշտպանութեան համար հրաշալի զիրքեր կ'ըլլան ասոնք», — կ'ըսէր: Դիտողի մը համար անմիջապէս յայտնի կ'ըլլար թէ Մուրատ իսկական

ուազմավար մըն էր, որովհետեւ ան ոտքը դրած վայրին մէջ առաջին անգամ ինքնապաշտպանութեան դիրքեր կ'որոնէր ու կը քննէր :

Եկանեանենց տունէն հիւրերը փոխազրուեցան ժեր կոմիտէն տունը. Մուրատ ամէն իրիկուն մեղի հետ էր. ծրագրեցինք չարքերը խտացնել եւ ոգեւորել: Մուրատ առանց բացառութեան ամէն խումբի այցելեց, խօսեցաւ եւ քաջալերեց: Եթէ նոյն խոկ բնաւ չխօսէր, անոր ներկայութիւնը բաւական էր՝ մեր խոնարհ ու չերժեռանդ ընկերներուն որտերը հրահրելու:

Այցելեց Դեւոնդի հետ գպրոցները: Այցելեցին եւ խրախուսեցին արանց եւ կանանց Ռւսումնասիրաց Միութիւնները, որոնք մեր ջանքերով կազմակերպուած, մեր ժողովրդական գործօններն էին:

Նկերներու այցելութեան առաջին կամ երեսորդ կիրակին հրապարակային մէծ ժողով մը սարքեցինք Սուրբ Կիրակոս հսկայ եկեղեցիին մէջ: Խորանէն մինչեւ բակին գուռը ժողովուրդ խոնուած էր: Խօսեցաւ Մելոյեան. նիւթն էր Հայ քաղաքական ազատազրութեան փուլերը:

Ընկեր Մելոյեան խօսած ժամանակ, երբ բառ թէ Ա. Դ. Հնչակեան կուսակցութեան գործունէութիւնը եղաւ կարձ ու առհասարակ ձախող եւ ժողովուրդը Հ. Յ. Դաշնակցութեան մէջ զտաւ ազատազրութեան պայքարը վարող յարածուն ուժը, անդիէն Խարբերդի Եփրատ գոլէճէն կիսաւարտ զբոլոցական մը, որ զըկուած էր Տիգրանակերտ Հընչակեան խումբ կազմելու, կարգը խանզարելով, սկըսաւ ընդդիմախօսութեան: Ընկեր Մելոյեան թէ եւ այդ զպրոցականին ու ազմկողներուն յարմար պատասխանը տուաւ, բայց ահազին բազմութեան մէջ

փրթաւ անախորժ շփոթութիւն ու իրարանցում : Յանկարծ Մուրատը բեմ ելաւ առիւծի բաշով ու լայն կուրծքով, քանի մը վայրկեան լուս աչքերը պարտցուց ժողովուրդին վրայ : Բոլորը լոեցին, բոլորին աչքերը իրեն դարձան : Իրենց առջեւ կեցողը դէնքի մարդ էր, ֆէտայի Մուրատը : Կեկավարի մը վայել հանդարտութեամբ, մեզմ թոնով խօսեցաւ, խրատեց ու բոլորին ուշադրութիւնը հայու ազատութեան ու ինքնապաշտպանութեան գործին հրաւիրեց...

Ժողովրդի բուռն ծափերն ու կեցցէները եկեղեցւոյ կամարները թնդացուցին :

Յեղափոխութեան չունչով տոգորուած պատանիներն ու երիտասարդները Մուրատը չափազանց սիրեցին : Կրակոտ երիտասարդ մը, Տիգրան Զաքուճեան, երգ մը շինեց Մուրատին անուան, պարզ ու հրաշունչ երգ մըն էր, եղանակն ալ խիստ գեղեցիկ . ժողովրդի բոլոր խաւերը սկսան երգել : (Տիգրան Զաքուճեան 1915-ին Տիգրանակերտի տեղահանութեան ատեն թուրք ասկեարներուն զէմ երկար ամիսներ ինքնապաշտպան կոիւ մզող մեր ամենէն հերոսական նահատակ ընկերը եղաւ) :

Այդ օրերուն անախորժ դէպք մը պատահեցաւ :

Կաղանդի օրերուն թուրք լէալէպինի մը կ'ըսէ թէ աղը ալ լեցնելու ըլլանք մեր լէպէպիներուն մէջ, այս հայերը իրենց նոր Տարիին պիտի դնեն անպայման, եւ ճիշդ էր որ հայերը կաղանդի սեղանին վրայ անպայման լէպէպի կը դնեն :

Քանի մը տաքդլուխ, կարճատես հայեր աղգային արժանապատութեան խնդիր հանեցին ու ժողովուրդը պոյքոթի մզեցին լէպէպիներուն դէմ, որոնք բոլորն ալ թուրք էին : Այս բանը հայերու եւ

թուրքերու մէջ տարածուելով, իրարու դէմ լարուեցան։ Թուրք ամբոխավար տարրերը, հայոց այս յանդղնութիւնը Մուրատի ներկայութեան կը վերագրէին եւ նոյնիսկ կուսակալին դիմելով պահանջեցին, որ Խմբապետը մեր քաղաքէն հեռանայ։

Կուսակալը Մուրատը քովը կը հրաւիրէ եւ շատ քաղաքավարի կերպով կը հասկցնէ ու կը խնդրէ, որ հեռանայ Տիգրանակերտէն։

Մուրատ արդէն պիտի երթար Խարբերդ, կազմակերպական գործով։ Այս դէպքի առթիւ խոհեմութիւն սեպեց անմիջապէս մեկնելու, եւ առաւօտ մը արշալոյսէն շատ առաջ, երբ ամբողջ քաղաքը կը քնանար, ան եափունջիին տակ զէնքերը կապած, ձին նստած, իրոխաօրէն մեկնեցաւ Տիգրանակերտէն։

Ընկեր Մելոյեանն ալ մէկ երկու շարաթ վերջ Հալէպի ուղիով մեկնեցաւ Պոլիս»։

Եւ Երէցեան կը շարունակէ։

«1911-ին Մուրատը Պոլիս տեսայ, «Ազատամարտ»ի խմբագրատունը կուսակցական մեծ ժողով մը կար։ Ես Տիգրանակերտէն, ընկեր Մուրատն ալ Մերաստիայէն եկած էր։ Հօն էին Դաշնակցութեան դէմքերը, Խոսանմ, Զաւարեան, Ակնունի, Խաժակ, Զարդարեան, Վարդպէս, Ահարոնեան, Վոամեան, Արամ, Վարանդեան, Սեպուհ, Տէր եւ Տիկին Աստիկեան, Շահրիկ, ու շատեր, շատեր որ չկան այսօր։

Տիգրան Աստիկեանի եւ իր տիկին Եղիսարեթի ժօտ գիշեր մը ընթրիքի էինք եւ երբ վար իջանք ու սկսանք քաղել մեր սենեակները, Մուրատին հարցուցի, թէ իր սենեակը ո՞ւր է։ ան փոխանակ պա-



ՅԱՐՍԵԳ ՇԱՀՊԱԶ, Մուրատի մտերիմ գործակիցներէն,  
‘Կահատակուած’ 1915-ին

տասխանելու, ծռաւ ականջիս ու վախսաց — «Ազա-  
տամարտ»ի խմբագրատունն է» . . .

Աքանչելի, հերոսին վայել համեստութիւն ու  
խոնարհութիւն . . . :

Ապա զնաց Խարբերդ : Բարսեղ Շահպաղին հետ  
էր — ծանօթ երիտասարդ գործիչին՝ որ նոյնալէս  
քարողչական պառյու կ'ընէր այդ կողմերը : Բարսե-  
ղի հետ մասնակցեցաւ տեղւոյն Շրջանային Ժողո-  
վին, այցելեց բոլոր ազգային հաստատութիւնները  
եւ մէկտեղ զացին Մէզրէ : Իր առաջին ատենախո-  
սութիւնը, Խարբերդի ժողովուրդին ուղղուած,  
Մուրատ կը վերջացնէր այս խօսքերով .

«Երկաթէ լախտով պիտի զարնենք Հայ ժո-  
ղովուրդի գլխուն, մինչեւ որ ան ունենայ իր ազա-  
տութեան գիտակցութիւնը... Սահմանադրութիւնը  
պէտք չէ խարէ մեղի... Պատրաստ կեցէք վաղուան  
վտանգներուն Համար»...

Այս խօսքերը կուսակալի ականջը հասցուցին եւ  
ան յաջորդ օրն իսկ բացատրութիւն պահանջեց  
Շահպաղին : Բարսեղը հանգստացուց կուսակալը ը-  
սելով, թէ Մուրատի ակնարկները Համիտի ոչժի-  
ժին կը վերաբերէին\* ) :

\* \* \*

1909թ. Փետրուար ամսուն Մուրատ Հասաւ,  
վերջապէս, Սերաստիա — Կովտուն, իր Հայրենի  
գիւղը :

\* ) Բարսեղ Շահպաղ մեր ամենին պատրաստուած,  
լեզուանի եւ յուսատու երիտասարդներէն էր, որ  
1915-ին կիսատ ձգելով ուսումը (իրաւաբանութեան  
կը հետեւէր Պարփղի Համալսարանին մէջ) վերա-  
դարձաւ կ. Պոլիս, տարագրուեցաւ եւ մեր Հարիւ-  
րաւոր մտաւորականներուն հետ զոհ զնաց իթթի-  
հատեան բարբարոսութեան :

ի՞նչ խանդավառ ընդունելութիւն մօտ 20 տարուան բացակայութենէ յետոյ... Ականատես հայրենակից մը\*) այսպէս կը նկարագրէ նշանաւոր դէպէքը.

«Երբ լուր առինք թէ Մուրատ կուզայ, մեր ամբողջ ժողովուրդը 3-4 քիլոմետր հեռաւորութեամբ ընդ առաջ դացինք: Հանդիպումն այնքան յուզումնալից էր, որ շատերու աչքերէն ուրախութեան արցունքներ կը հոսէին: Քիչ մը հանգստանալէն յետոյ, իր առաջին հարցումն եղաւ, թէ արդեօք կազմակերպուած էնք: Մենք, խումբ մը Հնչակեաններս, սպատասիաննեցինք. «Այլ եւս ի՞նչ պէտք կայ յեղափոխական կազմակերպութիւններու, քանի որ Սահմանադրութիւն է, ազատութիւն եւ ազգերու հաւասարութիւն... Եւ յետոյ զէնքեր ո՞րտեղէն պիտի կրնանք ճարել»... Մուրատ քաղցրութեամբ ըսաւ, թէ պէտք չէ խարուինք մեր դարաւոր թշնամու յայտարարութիւններէն, թէ ազադան դեռ անստոյդ է եւ հարկ է օգտուիլ ծանուցուած ազատութիւններէն՝ մեր շարքերը սեղմելու եւ դիրքերը ուժեղացընելու համար: Մինչեւ օրս, կ'ըսէր, մենք յեղափոխականներս, անդունդներով բաժնուած էինք մեր սիրած ժողովուրդէն. այժմ առաջին անդամը կը մտնենք անոր հետ ազատ ու սերտ շփման մէջ եւ պիտի ջանանք անդուլ քարոզչութեամբ խորացնել Սահմանադրութեան ու Ազատութեան գաղափարները ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ: Դուք լաւ դիտէք, թէ մինչեւ ո՞ր աստիճան թուրք դարաւոր

\*) Արմենակ Միքայէլեան, Կովտունցի, այժմ Փրանսաբնակ:

բոնապետութիւնը ստրկացուցեր եւ մեղկացուցեր է  
մեր ժողովուրդը եւ թէ որպիսի տղիտութեան ու  
խաւարի մէջ թաղուած կը մնան մեր զիւղերը:



ԱՐՄԵՆԱԿ ՄԻՔԱՅԼ ԵԱԼՆ

Մուրատի գործակիցներէն Անդրաստիոյ մէջ  
Անդրանիկի ձիաւոր խումբի հարիւրապետ 1917-1919

Արդարեւ, հայ զիւղերուն մէջ հաղիւ կը զըս-  
նէինք մէկ երկու կիսադրագէտ մարդիկ» :

Ինչպէս Անդրանիկ, ինչպէս շատ ուրիշ արեւ-  
մըտահայ յեղափոխականներ եւ ուազմիկներ՝ Մու-  
րատ շատ չհաւատաց իթթիհատեան մեծահռչակ

նշանաբաններու անկեղծութեան : Շարունակ կը յորդորէր զինուիլ ու պատրաստ մնալ ընդգէմ ամէն պատահականութեանց . . .

Արտաքուստ, սակայն, ինքն ալ ողեւորուած ծափ կը զարնէր իթթիհատականներուն ու անոնց կատարած յեղաշրջումին : Արտաքուստ՝ կը ցուցընէր, թէ ինքն ալ կը հաւատար «նոր դարապլուխա»ի բացումին . . . Պէտք չէր առիթ տալ երիտասարդ թուրքերուն՝ տարակուսելու հայոց հաւատարմութեան զգացումներու, անոնց չիտակ, օսմանցիական քաղաքացիութեան մասին . . . Պէտք չէր զրգուել սօվտայատիպ «նոր թուրքերը» — մանաւանդ Ատանայի ոճիրէն յետոյ : Բայց եւ պէտք չէր քնացնել հայութիւնը՝ «հիւրիէթ»ի օրօրներով, թըրքական երկրորդ Սահմանադրութեան վարդապոյն խոստումներով :

«Feu de paille», — ըսեր էր հանգուցեալ Օրմանեանը այդ Սահմանադրութեան վաղորդայինին, պատասխանելով Եւրոպացի թղթակցի մը հարցումներուն . . . Եւ զրեթէ նոյնն էր մեր քանի մը ուազմիկներու համոզումը :

Feu de paille! — «յարդի կրակ» մը, դատապարտուած չուտով մարելու . . .

Բայց կովտունցի հայդուկապետը, Ստամբուլի նախկին տաքլուխ ու վառվուն ահարեկիչը, զուրկ չէր նաև քաղաքագէտի բնազդէն, ունէր տակտ ու շրջահայեցութիւն : Ան վարագուրեց ներքին յոռետեսութիւնն ու կասկածները, ժպտաց հինաւուրց ոսոխին, առերեւոյթս վար զրաւ զէնքը եւ նուիրուեցաւ խաղաղ, շինարար աշխատանքներու, եղաւ կրթական գործիչ՝ հայրենի գաւառին մէջ . . . ինքը լինելով կիսազրագէտ մէկը . . . «Մուրատեան»

ժեսթ մըն էր, նոյնքան տարօրինակ եւ իւրայատուկ, որքան գեղեցիկ: Ինքը անուս մնացեր էր, բայց կը պաշտէր ուսումը: Տէր-թողիկեան դպրոց էր անցեր եւ կ'երազէր ճշմարիտ դպրոցներ հայրենի մանկլունաց համար: Անզրագէտ էր, բայց համալսարանականի դատողութիւն ունէր հանրային, կրթական խնդիրներու մէջ: Կեանքի դպրոցը, երկարատեւ ու դժնդակ փորձառութիւնները ստեղծեր էին անոր մէջ կիրթ, հասուն մտաւորականի այդ առողջ դատողութիւնը:

«Իմ դպրոցը սարերն եղան, — կ'ըսէր յաճախ—իսկ ուսուցիչներու՝ իմ զէնքի ընկերները, Հ. Յ. Դաշնակցութիւնը»...

Շահեկան տեղեկութիւններ կը քաղենք մեր հայրենակից Գ. Ն. Գոճեանի յուշերէն:

«Մուրասի գործերէն առաջինն եղաւ հայ զիւզերու երիտասարդութեան կազմակերպումը, Հ. Յ. Դաշնակցութեան դրօշին տակ: Յաջողեցաւ խիստ արագ կերպով կազմակերպել Սերաստիոյ շրջանի բոլոր հայ զիւզերը: Տեսնելով գործերուն այդ արագ ընթացքը, Մուրատ առաջին համաժողովը գումարեց Գոչհիսարի մէջ: Ներկայ էին շրջանի հայ զիւզերու պատզամաւորները: Օրուան գլխաւոր հարցերը հետեւեալներն էին. —

Ա. — Հ. Յ. Դ. Մրագիր-Կանոնագիրը.

Բ. — Դաստիարակութեան հարց. — Դպրոցներու ի՞նչպէս զարկ տալ:

Գ. — Ինչպէս բարձր պահել տնտեսական դիրք եւ վարկ:

Դ. — Ծնարութիւն Ենթակոմիտէի մը:

Վերոյիշեալ 4 հարցերուն շուրջ լայն բացառութիւններ տուաւ, չեշտելով, թէ թրքական ձնշիչ

ոչ ժիմին տակ կազմակերպական, կրթական եւ տընտեսութեան վերաբերեալ մեքենաները ամլութեան ժամանուած են:

Խօսեցաւ մեր ընկելիքներու մասին: Գործնական թելագրութիւններ ըրաւ: Պատղամառորները, օրուան հարցերու կարեւորութիւնը նկատի ունենալով, խնդրեցին Մուրատին, որ տեղւոյն հայ հասարակութիւնը ամրողնութեամբ, առանց կուսակցական խարութեան հրաւիրուի լսելու Խմբագետին ժաքերը: Բնդունուեցաւ: Մուրատ ողեւորիչ կերպով բանախոռեց: Խանդավառութիւնը ընդհանուր էր:

Սերաստիոյ Ռազմիկին գործերէն մին էր Գոչչիստը զիւղի զպրոցի շինութիւնը, որ երեք ամիսէն լրացաւ: Հրապարակային ժողով մը տեղի ունեցաւ նորաշէն դպրոցի սրահին մէջ: Ժողովուրդը տեղեկացաւ Մուրատի գործնական քայլերուն: Փրկիչ մը կը նկատէին զինքը: Խօսքերը պատզամներու պէս կ'ընդունուէին: Նոր սերունդը առանձնապէս ողեւորուած էր: Ահազին էր այդ ժարգու ժողովրդականութիւնը: Երբ բեմ կուպար, անվերջ էին ծափ ու կեցցէները: Երբ փողոցէն կ'անցնէր, — կ'ըսէ Երանոսեան — թաղին մանկահասակ տղաներն ալ վրան էր գուրչուրային, մատով կը ցուցնէին, իրարու ականջին «Մուրատ փաշան» փոփսալով, Խմբագետին ընդ առաջ կը վազէին, եւ ինքն ալ ամենէն փոքրիկին հետ փոքր կ'ըլլար... Այդ պդտիկներուն վրայ կարծես տեսակ մը հապարտութիւն կուզար, եռանդ ու ողեւորութիւն, երբ կ'ըսէին, «Մուրատ փաշան մեղի բարեւեց»... Իւրաքանչիւրը կը խորհէր, թէ «առհա ես ալ որ մեծնամ», հերոս պիտի զառնամ ու զէնք պիտի կապեմ մէջքս»:

...«Սերաստացիներուս համար Քրիստոս մը ե-

կու, որ կ'ըսէք շարունակ. «ապաշխարհեցէք, զի  
մօտ է երկնից թագաւորութիւն»...

Իր դիւղաբարբառ պերճախօսութեամբ Հայուու-  
կը կը վառէք ամէնքք : Ատենախօսութենէ մը վերջ,  
ներկաներէն 100 անձեր արձանագրուեցան եւ խմբո-  
ւեցան Դաշնակցութեան դրօշին տակ :

Սերաստիոյ Գոչհիսար դիւղը 22 մզոն հեռու էր  
քաղաքէն, եւ կեզրոնն էր «ՀԱՅԻԳ» գաւառակին:  
Կեզրոնն եղաւ նաեւ հայ դիւղերու կազմակերպու-  
թեանց : 7 հոգիէ բաղկացեալ Ենթակոմիտէ մը,  
ձեռք ձեռքի կը գործէք Սերաստիոյ Կեղրոնական  
Կոմիտէին հետ :

Օր մը Մուրատ Հազիւ թէ բանախօսութիւնը լը-  
րացուցած էր, երբ մարդ մը մօտեցաւ իրեն եւ հա-  
զորդեց, թէ կառավարութեան պաշտօնեաները կ'ու-  
ղին զինքք տեսնել :

Խմբապետը, առանց վարանելու «թող ներս  
Հրամմեն» ըստ :

Եկողները չորս հոգի էին : Մին Գոչհիսարի  
Զինուորական Հաղարապետը, մին կառավարու-  
թեան արկղակալը (սանտրք Էմինի), միւս երկուքն  
ալ կառավարութեան պաշտօնեաներ էին :

Մուրատ զիմաւորեց զիրենք եւ բազմեցուց սրա-  
հին առաջին կարգի նստարաններուն : Բոլոր ընկեր-  
ներն ալ ներկայ էին : Ուշի ուշով մտիկ կ'ընէինք ի-  
րենց խօսակցութիւններուն :

Հաղարապետը Հարցուց — «Մուրատ, դուք  
Վարագայ վանքի կոխներու առեն կայի՞ք : —  
«Այո» :

Հաղարապետը, կարճահասակ, սեւ աչքերով,  
թիսազոյն չէրքէզ մըն էր : Եւ խօսակցութիւնը շա-  
րունակեց ըսելով — «Մուրատ վաշա, ես երբ

Բարձրագոյն Դոնէն հրահանդ ստացայ յարձակիւ  
Վարագայ վանքին վրայ եւ պաշարել զայն, որպէս  
Հրամանատար, հրամայեցի զունդիս պատրաստ ըլ-  
լալու : Վանքին մօտ հասած էին գորքերու : Քիչ մը  
կանդ առինք : Ես ինձի հարց տուի, թէ ի՞նչու հա-  
մար մենք այս ժողովուրդը պիտի կոտորենք : Այս  
մարդիկը զողեր կամ աւագակներ չեն... Համոզ-  
ուած էի թէ դուք ձեր գոյութիւնը պահելու համար  
կը կոուէիք : Այդպէս ըլլալը զիտնալով հանդերձ,  
մեր կամքէն անկախ, վերին հրամանը գործադրելու  
համար հրացանաձգութիւնը կը չարունակէինք» :

Իրարու ձեռք սեղմեցին եւ զրոյցը մտերմիկ բր-  
նոյթ մը ստացաւ : Պատմեցին իրարու անցեալ կը-  
ոիւներէն դրուազներ : Կէս զիշերը անցած էր, Հա-  
զարապետը փափաք յայտնեց որ Մուրատ այցելէ  
Գոչհիսարի իթթիհատական քլրոցը : Խմբապետը շը-  
նորհակալութիւն յայտնեց :

Յաջորդ օրը զացին Մուրատ, Հրանդ Պապիկ-  
եան, որ դատարանի անդամ էր, Գրիգոր Տէրտէր-  
եան, Պէտրոս Տէմիրճեան եւ Մկրտիչ Քէնակիրեան :

Քլրոցին մէջ Հազարապետը Մուրատը ներկայա-  
ցուց միւս թուրք անդամներուն եւ պատմեց անոր  
գործունէութիւնը : Ակումբին մէջ Մուրատին սուրճ  
հրամցուցին : Բսաւ թէ «սովորութիւն չունի սուրճ  
գործածելու» : Ֆերիտ էֆէնտին, Մուրատին դար-  
ձաւ եւ ըսաւ, «Այս զիտեմ, դուք յեղափոխական-  
ներդ ուրիշներու ձեռքով պատրաստուած ուտելիք  
կամ խմելիք բնդունելու սովորութիւն չունիք : Աս-  
կայն, մի կասկածիք, խմեցէք» : Մուրատ մերժեց :  
Ակումբին մէջ կառավարական պաշտօնեաներ

զինքը շրջապատած էին : Կէս դիշերը անցած , մեկ-  
նեցան :

Օր մը Գոչիսարի ազգայիններէն Յարութիւն  
Զամանեան , 80-ամեայ ծերունի մը , որ գիւղին մէջ  
մեծ յարդանք կը վայելէր , հրաւիրեց Մուրատը իր  
տունը : Աիրով ընդունեց :

**Ծերունին ըստ .**

«Մուրատ , տղաս , չմեռած կը փափաքիմ տես-  
նել ձիուդ՝ Աստղիկին մարզանքը , եթէ կարելի է» :

Մուրատ վարանեցաւ : Պարագան անպատճէ էր ,  
շուցամոլութենէ կ'ուզէր խուսափիլ :

**Ծերունին գոզզոջուն ձայնով խնդրեց կրկին ,**  
«Մուրատ , տղաս , ես պատասխանառու եմ , եթէ ա-  
նախորժութիւն մը պատահէ : Մի մերժեր խնդրան-  
քըս : Մուրատ ակամայ տեղի տուաւ :

**Շուրջը նայեցաւ ,** ահազին բազմութիւն մը կը  
սպասէր Աստղիկի մարզանքը զիսելու համար : Մու-  
րատ դնաց եւ կէս ժամէն Աստղիկը առած եկաւ հը-  
րապարակը : Տկար եմ լիուլի նկարագրելու այդ  
տեսարանը : Կոխեց ասպանդակին , նետուեցաւ  
Աստղիկին վրայ , որ ցատկեց պատկառելի բարձ-  
րութիւն ունեցող պատին վրայէն : Աստղիկ ականջ-  
ները սրեց եւ չորս կողմը կը դիտէր : Կը հասկնար  
թէ իր տէրը ցոյց մը պիտի ընկել տար իրեն : Զին  
զինուրական մարզանք մը կատարեց : Հայդուկի  
հրամանին տակ արշաւանքի մանեօվը ըրաւ : Ա-  
մէնքս ափի ի բերան մնացինք :

**Ծերունի Զամանեան ,** զաւագանը ձեռքը , 20  
տարեկան երիասաւրդի մը ոգեւորութեամբ յառաջ  
վաղեց , բացաւ երկու թեւերը , զրկեց Աստղիկի սի-  
րուն զլուխը , արտասուելով համբուրեց անոր աշ-

քերը։ Ապա դասնալով Մուրատին, համբուրեց ձակասը և ըստ —

«Փա՛ռք քեզ Աստուած, չմեռած, աս ալ տեսայ։ Պատիւ մեծ Յեղափոխականին»... Միւս օրը ամբողջ Գոչիստարը կը պատմէր Մուրատի և իր ձիութովները։

Օր մըն ալ Հաղարապետի և ուրիշ թուրք բարձրաստիճան զինուորականներու հրաւէրով, Մուրատ կ'երթայ իր սեփական հրացանով մասնակցելու նշանառութեան։

Իրմէն առաջ ասանապետներ, յիսնապետներ ու հորիւրապետներ փարձեցին։ Զգանուեցաւ մէկը, որ մատնանշուած ճիշդ կէտին զարնէր։ «Մուրատ, օդյում, կէլ, սէնի կէօրէյիմ»,— ըստ Հաղարապետը։ («Մուրատ, եկուր, քեզ տեսնեմ»)։ Նշանառութեան վայրը, առջեւը բաց տեղ մըն էր։ Գիւղի հողագործներուն կալերը։ Ալիս գետին մօտը։ Թիրախիր զետեղուած է զօրանոցին առջեւ։ Հայ-թուրք բազմաթիւ ժողովուրդ խոնուած էր։ Կարգը Մուրատինն էր։ Բարձրացաւ նշանառութեան տեղը և արձակեց զնդակը։ Լուր բերին, թէ վերջի զնդակին արձակազր ո՞վ էր, որ կրցած էր ճիշդ տեղին զարնէլ... Հսկողները չեին դիտեր, թէ Մուրատ ալ մասնակցած էր նշանառութեան։ Վարազայ վանքին վրայ յարձակում զործող Հաղարապետը եկաւ առաջինը չնորհաւորելու Մուրատը։

Իր ուամբիկ պերճախօսութեամբ, խօսելու և համոզելու իր արտակարգ կարողութեամբ նա կարճ ժամանակուայ մէջ կրցաւ ստեղծել զպրոցներուցանց մը դիւղին ու անոր շրջականներու մէջ։ Անդադար կ'երթեւեկէր դիւղէն քաղաք ու քաղաքէն



ՄՈՒՐԱՏԻ «ԱՍՏԳԻՒԿ» ԶԵՆ: Քովը՝ Յ. ՓԵՀԼԻԿԱՆԵԱՆ, Մաւրատի հետ ազատուած:  
Այժմ կը մնայ Վառնա, Պուլկարիա:

գիւղ, կը բանախօսէր, կը յորդորէր, կը բացատրէր ուսման ու գիտութեան արժէքը։ Քաղաք եւ գիւղ իրարմէ այնքա՞ն էին հեռացած, այժմ զիրար կը հիւսուէին, Մուրատի շնորհիւ։ Ան կամուրջ մըն էր Սերաստիոյ եւ գաւառի միջեւ։ Նժոյդ մըն ալ ունէր — իր գեղեցիկ, արագավազ «Բէգասը» — որու վըրայ կը սլանար գիւղէ գիւղ, աւանէ աւան, ամբողջ Ալիսի երկարութեամբ, կը հաւաքէր խեղճ ու կրակ գիւղացիները, դպրոց, ուսում կը քարոզէր։ Գտաւ նիւթական աղբիւրներ, տարեկան պիւտնէ ստեղծեց երկսեռ վարժարաններու համար, դպրոցական չէնքեր կառուցեց, ուսուցիչներ բերել տուաւ քաղաքէն, դարձաւ իրական լուսաւորիչը իր գաւառի, անոր վերածնութեան ողին։ Կը վարժեցնէր գիւղացիները զոհարերութեան եւ աղքատ հայրենակիցներուն օդնելու համար ալ՝ կը գիմէր յաճախ ամերիկարնակ սերաստացիներու բարեգործութեան։ Միմիայն իր ծննդավայրի մերձաւոր գիւղախումքերուն մէջ — կ'ըսէ Վահան Համբարձումեան — յիսունէն աւելի դպրոցներու եւ կրկնապատիկ բարեգործական հաստատութիւններու հիմը դրաւ Մուրատը։ Շատ գիւղեր, Կովտուն, Յաղթ, Խորսանա, Կամիս հւայլն ի նպաստ դպրոցի ջրաղացներէ, կալուածներէ, հաւաքական այլ եւ այլ ձեռնարկներէ զոյացած հասոյթները յատկացուցին եւ իրենց քրտինքով պսակեցին վարժարանները, իրենց ազատազըրութեան բերդերը։

Ամենէն ուշագրաւը երկսեռ կրթութեան համար անոր թափած ջանքերն էին։ Հայ կինը՝ չղթայակապ, զարաւոր աւանդութիւններու եւ նախապաշարումներու բեռին տակ... Հայ կինը՝ զրաստմը, անչունչ առարկայ մը, արհամարհուած, տղա-



ՄԿՐՑԻՉ ԶԱՏՐՃԵԱՆ, 1890-1915

Նմած Սերաստիա : Արամեանի 1903-ի շրջանաւարտ : Գաղափարական Դաշնակցական մը : Մուրատ զինքը Կովուումի ուսուցիչ կարգած էր : 1915-ի տարագրութեան օրերուն, Մալարիոյ մատերը բանի մը ընկերներով բուրք յարակող շերամերում դիմադրած եւ սպաննուած է :

Ժարդու քմայքներուն եւ կամայականութիւններուն ենթակայ : Խորտակել այդ չղթաները, դուրս բերել հայ կինը այդ անարդ գերութեան մթնոլորտէն, զրկել զայն դպրոց, զիրք տալ անոր ձեռքը, մզել զայն դէպի լուսաւորութեան ու ազատութեան ճամրան — այդ արդէն ճշմարիտ յեղափոխութիւն մընէր :

Լուրջ ձիգեր կ'ընէր զեղարուեստն եւս քաջալերելու — այդսէս կը վկայեն ընկերները : Դերասաններ կը դանէր, թատրոնական ներկայացումներ կը կազմակերպէր, կիներու մասնակցութեամբ .



ԱՐԱՄ ԽԵՐԱՆՈՍԵԱՆ, 1887-1915

Ծննդ Սերաստիա: Արամեանի 1904-ի շրջանաւարտ: 1905-1909 Սեր. ուսուցիչ: Զոհաբերող Գաշնակցական մը: Սեր. Կեդր-Կոմիտէի անդամ: 1903-1913, Պոլիս եւ շրջակայք ուսուցիչ: 1913-1914, Մուրատի թելագրութեամբ կովունի ուսուցիչ եւ կազմակերպիչ: 1915-ի սկիզբը թիֆուսի զոհ կ'երրայ Շապին Գարահիսարի մէջ:

«Փարոս» անունով գերասանական խումբ մը կազմւեցաւ Դաշնակցական պատանիներէ: Ներկայացները կը տրուէին միանդամայն հայերէն եւ թուրքերէն:

Անուս գեղջուկի ինքնազարգացման հոգուը կենական խնդիր էր Մուրատի աչքին: Այդ նպատակով Հիմնուեցին լսարան-ակումբներ, ուր, մանաւանդ ձմրան օրերուն կը հաւաքուէին հետաքրքրուողները՝ լսելու եւ խօսելու օրուան խնդիրներու շուրջ: Հին սիստեմի դպրոցներն ալ, բնականարար,



ԿՈՎՏՈՒՆՅԻ ՅԱԼՐՈՒԹԵԻՆ ՀՈՇԱՆՆԵԱՆ

1917-ին Ամերիկային համաւոր : Մառայած է Անդրամբիկի բանակին : 1917-1918 եղած է Մուրատի հետ : Քաջ կռուող : Դահանչի ժամանակ նահատակուած է Մ. Թնկրեանի հետ, նաղանի մէջ :

Ճին վրիպեր Գիտայի-լուսաւորչի ուշադրութենէն : «Ճին զլուխ» վարժապեանները փոխարինուեցան նորերով, որոնք պատրաստուած էին ժամանակակից ողիով ու գաղափարներով : Այդ նորերն էին, որ մացուցին զիւզերու մէջ մարմնակրթութիւն, թատերական ներկայացումներ ու այլ նորոյթներ : Դըրսէն զիւզող մը չէր կարող նշմարել, որ այս բոլոր շինարար նախաձեռնութիւններուն մզում տուողը հայդուկապետ մըն էր՝ իր երկաթէ կամքով, անբռոպատ եռանդով և անոյչ, հմայիչ ու համոզիչ խօսքով...

Գիւղի ճին աւանդական կեանքը յեղաշրջող աշխատանք մըն էր այդ : Եւ այդ ճամբուն վրայ, մէր մէծ ընկերը շատ արգելքներու հանդիպեցաւ : Տիրող տնտեսական ու քաղաքական ծանր պայմաններու մէջ ամեր էր անրարոյականութիւնը — դողութիւն,



ՎԱՀԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ  
Մուրատի յեղափոխական աշակերտմերէն։ Աղջ։

Թայֆայականութիւն դարձեր էին իրական սպասու-  
հաս։ Պայքար մըն ալ՝ այդ չարիքներուն դէմ։

Գիւղի այսպէս կոչուած մեծաւորները կամ  
բէիզները ճարողիկութեամբ տիրացած էին իրենց



ՈՍԿԱՆ ՍԱՀԱԿԵԱՆ, Մուրատի գործակիցներէն

կեղեքիչ պաշտօնեաներուն եւ իրենց չսիրած հայ մարդիկը ոստիկանական խստութիւններու կը մատնէին։ Դասակարգային այդ աւերիչ բարքերուն զէմ եւս ծառացաւ Մուրաս, ձգտելով չէզոքացնել այդ հարստահարիչ տարրին ազգեցութիւնը եւ յանձնել անոնց պաշտօնները մտքով ու հոգիով երիտասարդներուն, դեմոկրատաներուն։ Այդ ճամբրուն վրայ, բընականարար, շահեցաւ բազմաթիւ հակառակորդներ ազաններուն մէջ, որոնք երկար ատեն իտուլ, անոպատիւ կոիւ կը մղէին ժողովրդասէր առաջնորդին զէմ։

Վերջապէս, իր անդուլ բարողչութեամբ, լայնմատութեամբ ու համոզիչ յորդորներով, Ամբապետը շատ տեղեր կարողացաւ մեղմել Հնչակեան ցաքուցրիւ խուժքերու հակառակութիւնը, տեղ-տեղ ալ լուծեց զանոնք «Դաշնակցութեան» մէջ։

\* \* \*

Աւելորդ է ըսել, որ զուտ կուլտուրական, մշակութային այդ քարոզչութիւնը բնաւ չէր գոհացներ Մուրասը։ Անոր գլխաւոր նպատակն էր՝ կազմակերպել հակառակութեան համար, կազմակերպել ստէպ նոյնիսկ այդ խաղաղ, վերանորոգչական գործունէութեան վարագոյրին ետեւը։


Եթէ Մուրաս ունէր, շատերու նման, որոշ պատրանքներ թուրք յեղափոխութեան անկեղծութեան նկատմամբ՝ Ատանայի ջարգը եկաւ ընդմիշտ խորտակելու այդ ոլատրանքներն ալ... Զարդէն յետոյ Ավազի կուսակալը կանչեց Մուրասը եւ ուզեց չքմեղանալ։ Բոլոր յանցանքը կը բարգէր Սուլթան Համի-

տին վրայ եւ կերպով մը , խորամանկութեամբ  
կ'ուզէր հասկեալ թէ ի՞նչ է Մուրատի կարծիքը :  
Այլ եւս վարագուրելու տեղը չէր , Մուրատ խօսե-  
ցաւ պարզ ու անկեղծ : Յաւ յայտնեց , որ աղա-  
տութեան բանակն ալ մասնակցած էր կոտորածին :  
Կուսակալը աշխատեցաւ փարատել անոր կասկած-  
ները եւ ըստ . «Թիւրիմացութեան արդիւնք է այդ :  
Յոյս ունիմ , որ նահանգին մէջ համերաշխ գոր-  
ծակցութեամբ պիտի կրնանք նման աղէտներու ա-  
ռաջն առնել» . . .

Սակայն թուրք խուժանը կը պատրաստուէր ար-  
դէն : Ոչ մի տարակոյս : Առանայէն յետոյ Սերաս-  
տիան ալ պիտի տեսնէր ընդհանուր կոտորած : Մար-  
սակը տիրած էր : Թուրք թաղերուն մէջ զէնք ու-  
ռազմամթերք կը ցրուէին , նոյնիսկ թիթեղներով  
քարիւզ կը փոխազրէին , հայերու դէմ յարձակման  
պարագային , հայոց թաղերը այրելու համար :

Մուրատ անմիջապէս դործի սկսաւ , հաւաքեց  
կարեւոր ընկերները : Զին . Մարմին մը ընտրուե-  
ցաւ իր ու Վ. Շահպաղի մասնակցութեամբ : Մուրատ  
առաւ Սերաստիոյ քարտէղը , նշանակեց հայ եւ  
թուրք թաղերը տարրեր գոյներով , թելաղեց փո-  
խազրել փոքրաթիւ հայերը թուրք թաղերէն դէպի  
հայկական շրջանները : Վերջապէս ինքնապաշտպան  
խուժքերու դիրքերն ալ որոշեց — Մէքթէպի Հարսլիէ  
դպրոցի մէջ , բողոքականաց ժողովարանի դիմաց  
եւայլն , նոյն տեղերը դէնք ու ռազմամթերք փոխա-  
զրուեցան : Որոշ տեղեր Մուրատ դէնք ալ կը թա-  
ղէր : Թաղուած պահեստներուն գաղտնիքը վստա-  
հած էր խառն ներկայացուցիչներու , 2 Դաշնակցա-  
կան , 2 Հնչակեան եւայլն :

Բուն Սերաստիա քաղաքի մէջ եւս, Արձ կոչուած թաղամասի կողմէրը, թուրքական ցրջանին մօտ, դէնքի պահեստ մը թաղուեցաւ մերիններուն ձեռքով՝ պահեստ մը, որ հաւանականօրէն այսօր ալ հսն թաղուած կը մնայ: Թուրքական յարձակումի պահուն, ծպտեալ հայ կամաւորներ, որպէս թուրք, պիտի անցնէին թուրքաց թաղը եւ այնաեղ պիտի գտնէին պատրաստի զէնքերը՝ կոռւելու եւ շփոթութեան մատնելու թշնամին: Գեղեցիկ հեռատեսութիւն, ուզմական նուրբ հաշիւներ, որ անզագար կը յղանար Մուրատի եռուն ուղեղը... Եթէ 1915-ի ազէտը պայթէր 1909-10-ին, Ատանայի թարմ աըսպաւութեան տակ, ապահովարար, Սերաստիոյ հայերը խիստ սուզի պիտի նստեցնէին թշնամիին... Գիշերները հայ զաղտնի պահակներ կը հսկէին զանազան դիրքերու վրայ եւ ինքը Խմբապեաը հսկումի իր պտոյտները կ'ընէր գիշեր ատեն: Յուզմունքն ու իրարանցումը սաստկացան, երբ օր մը Անապատ վանքի մօտերը գանուեցաւ սպաննուած թուրքի մը զիակը եւ հաւարն ընկաւ այդ առիթով: Թակարդ մըն էր, լարուած թուրք գաւաղիբներու ձեռքով... Մզաննուածի հայրը, որ Ոհայերէն կախում ունէր ու չէր ուղեր վնասել անոնց, զնաց վկայեց իշխանութիւններուն, որ իր որդին սպաննուած է թուրք տղաներու ձեռքով, պարզ թշնամութեամբ: Սակայն, պատրուակները պիտի չպակսէին կոտորած սարքելու համար եւ եթէ թուրքերը այնուամենայնիւ հանդարտ մնացին, մենք այդ կը պարտինք զլխաւորապէս մեր ինքնապաշտպան խումբերուն, անոնց մեծանուն Հրամանաստարին, անոր ներշնչած երկիւղին: Թուրքերը տեսան, որ սերաստացիք այս



ՍԵՐԱՍԻԱՑ ԱՐԱՄԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ



### ՍԵՐԱՍՏԻՈՑ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ

Քարտաձեն, ամբակուռ և հսկայ չէնք մը: Գմրէթի ըստրմութիւնը 300 ստքէն աւելի: Նմանը ունի Իղմիրի Ս. Ստեփանոսը և ուրիշ մը էրպրումի մէջ: Երեքն ալ նոյն ճարտարապետին ձեռքովը չինուած:

անգամ այլ եւս չպիտի ջարդուէին, ինչպէս 1895ին, այլ պիտի կռուէին, փոշոր կորուսաներ պատճառելով հակառակորդին:

Բայց եւ այնպէս, ջարդի մղձաւանջն իսպառ չփարատեցաւ:

Ռազմիկը այնուհետեւ դուլ ու դադար չուներ. դպրոցին հետ միասին՝ զէնքն ու ժողովուրդի սպառազինումը դարձաւ իր գերազոյն նշանաբանը: Ստորեւ կը բերենք ականատեսներու հետաքրքրական վկայութիւնները Մուրատի այդ դուտ յեղափոխական քարոզչութեան մասին: Տասնապետեան կը յիշէ բազմամարդ ժողով մը «զիշեր ուշ ատեն, Ավագի Հ. Յ. Դաշնակցութեան ակումբին առջեւ», եւ խմբապետի մարդարէաչունչ խօսքերը.

Այս եկեղեցին մարմարեայ Անդանէն տարիներով քարոզեցին Պետրոս Եպիսկոպոս Թահմիզնեան, Թորգոն Գուշակեան, Շաւարչ Վրդ, Ատակեան: Բազմիցս, Անզանը վարուուրելով՝ առենախօսնեցին Շաւարչ Վրդ, Տոքմ. Նազարէթ Տաղաւարեան, Դաշնակցական եռանդուն գործիչ՝ Բարսեղ Շահպատ եւ Հերոս ՄոհիրԱԾ:

ԾԱՆՈԹ.— 1915-ի ձմեռը, եկեղեցիի գմբէթի զագաթէն խաչը վար առին: 1915-ի Յուլիսին, Արքաստահայերու տարագրութեան ժամանակ, «Լ.Քեալ Կոյքերը» լցուցին եւ չնչին զներով «Ճախեցին» թուրքերուն: Ժամանակ մը Քէմալետին «Բանա»ի վերածեցին: Արքանդի մը, ուր 300,0000 Արքատահայ ժողովուրդը տառնեակ տարիներով ազօթեց եւ արցունքներով սրբեց մարմարները, այժմ սրբազնուած եւ չընափակի բարձր պատերը փլցուած, կը դործածուի իրը զինուրական տէփո (մթերանց):

Այդ եկեղեցին նախապէս փոքր չէնք մը, 150-ին, թուրքերու կողմէ զբաւուեցաւ: 1611-ին նորէն չինուեցաւ: 1705-ին նորոգուեցաւ: 1733-ին Առաջնորդարանը նորագուեցաւ հիմէն: 1793-ին վերաշնորեցաւ: 1803 Յունիս 25-ին սկսան չինել երկու Սրբատուն, 2 Աւանդատուն, 7 ամբակուս Թորան, 5 դուռ, 12 սիւն, 24 լուսամուտներ: Անդամեմքեր 13-ին աւարտեցաւ:



Սերաստիոյ քուրք կառավարութեան շեմին առջեւ, քուրք հա-  
զարապետ մը Մուրատը կը ծանօթացնէ քուրք ժողովուրդին,  
որպէս հայ Փէտայի մը:

«Չեմ մոռնար, հայ գիրերու փառաշուք յորել-  
եանի օրերն էին. Հաղարաւոր բազմութիւն հրավա-  
ռութիւններ սարքելով, դառւլ-զուռնայով, ուս-  
րեր պարելով, եկան Ակումբին առջեւ ողջունելու  
Խմբապետը ... Մուրատ կուսակցութեան կողմէ  
նախ չնորհակալութիւն յայտնեց իրեն եղած պա-  
տիւներուն համար, ապա վեր հանելով հայ գիրերու  
սպամական արժէքը, սկսաւ ինքնապաշտպանու-  
թեան քարոզ կարդալ. «Ո՞վ սիրելի հայրենակից-  
ներ, եթէ կ'ուզէք, որ այս փառքի օրը յաւերժանայ  
սերունդէ սերունդ, այժմէն ինքնապաշտպանու-  
թեան մասին խորհեցէք... Ես այս փառաշուք օր-  
ուան աւելի գէշ օրեր յաջորդելուն հոտը կ'առնեմ...  
Եթէ այդ մասին չժմտածէք, վա՛յ ձեզի»...


Աստանայէն յետոյ, ջարդի ու թալանի գւրուականը զամոկի և առաջանած էր շրջանի հայութեան վրայ : Սակայն անճար, ինքնօգնութեան բնազդէն զուրկ զաւառի ժողովուրդը 1895-ի օրեւուն պէս ճակատագրապաշտ համակերպութեամբ՝ միայն Աստուծոյ ապաւինած էր : Եւ Ռազմիկի սիրար կ'արիւնէր, ի տես այդ կացութեան, զէնքի ու ուսումնամթերքի անրաւարարութեան : Բնականարար, սսոկ կազմակերպութեան միջոցներով անկարող էր լրացնել այդ պակասը : Գիւղացիներու թուլամորթ առարկութիւնները լսելով, կ'ըսէր անոնց .

— Ի՞նչ օգուտ ունի, որ ախոռի ու քանի մը եղանակը ևս . վաղը թուրքը կուկայ ու ոչ միայն եղներդ, այլ եւ զաւակդ ու քեզ ոչխարի պէս կը մորթէ, ինչպէս 1895-ին : Աւեգի լաւ չէ<sup>o</sup>, որ մէկ եղդ ծախսու փոխարէնը զէնք գնես :

Մանկազարտէզի ուսուցչի մը համբերութեամբ կը բացատրէր, կը խրատէր, կը սորովեցնէր զէնք զործածելու եղանակը :

Օր մը Յաղթ գիւղն էր : Բնկերները սրոշեցին, որ եկեղեցին մէջ ժամասացութենէ յետոյ, Մուրաս րանախօսութիւն մը ընէ : Եկեղեցին լեցուեցաւ զըստ-բացական աշակերտներու եւ չափահաններու բաղ-մւութեամբ : Երկու հազարի չափ երկսեռ ժողովուրդ շունչերնին բոնած կ'ուկնդրէին սիրած առաջնորդին : Եւ Մուրաս այսպէս պարզեց իր բմբոնումը վայրկեանի հրատապ պահանջներու մասին .

— «Ախրերներ, մեր ժողովուրդին զոյւութեան համար ամենէն անհրաժեշտ բաներն են՝ ա. զէնք, թ. զրիչ, գ. դութան : Տեսէք, եզր ունի իր եղջիւրները, կատուն իր թաթը, շունը իր ժանիքը . . . Փոր-



ՊՕՂԱԶԻՉԻ ԿԱՄՈՒՐՁԸ, ուր 1915-ին Խորասանցի Նիկոլ Քէհեանի եւ ուրիշներու  
ոտքերը տաղելով պայտեցին եւ վերջն ալ զանոնք գլխիվայր կախեցին:

ձեցէ՛ք զանոնք նեղել . այդ գործիքներով պիտի  
սպաշտանեն ինքովնքնին : Միթէ՞ դուք անոնց չափ  
ալ հասկացողութիւն չունիք ձեր կարիքներու մա-  
սին»...

Յաղթի վերեւ, լեռան՝ կողին կը բարձրանար  
Սենեքերիմեան օրերուն շինուած Ս. Հրեշտակապետ  
հոչակառոր վանքը : Ամէն տարի, Վարդավառին քա-  
զաքէն ու շրջակայ գիւղերէն կուղար այնտեղ ուխ-  
տաւորներու մեծ բազմութիւն : Մատաղ, կերու-  
խում, խրախճանք, երրեմն ալ կոխւ... տաքզլուխ  
ջտհիներու մէջ : Այդ կոխիները արդիլելու համար,  
զափթիաներ ալ ներկայ կը դանուէին տօներուն...

Մուրատ ոչ միայն վերացուց կոռուի յոռի սովո-  
րութիւնը, եւ զափթիաներն ալ հեռու պահեց, այլ  
եւ կ'օգտագործէր հանդիսաւոր առիթը՝ հայրենա-  
սիրութեան եւ համերաշխութեան զաղափարները  
արծարծելու : Ամէն տարի կը բանախօսէր այդ նիւ-  
թերուն չուրչ՝ երխտասարդ, վառվոռուն բազմու-  
թիւններուն առջեւ : 1911-ին հոդ բացօթեայ, հրա-  
պարակային միթինկ մը կար եւ Խմբապետը վերստին  
քարոզ խօսեցաւ, նիւթ ունենալով դէնքի, դրչի,  
դութանի սրբազն երրորդութիւնը : Ապա խօսք տը-  
ւաւ իրարու ետեւէ Սերաստիոյ Առաջնորդ Թորգոմ  
Եպիսկոպոսին ու հանրածանօթ Շաւարչ վարդապե-  
տին, որոնք իրենց հերթին հայրենասիրական դե-  
ղեցիկ քարոզներ խօսեցան : Վանքը Խմբապետի սի-  
րած վայրն էր, ինքն ալ ուխտագնաց ժողովուրդի  
զարդը : Մատաղիր էր յարմար պատեհութեամբ երկ-  
րազործական դպրոց մը հիմնել այդ վանքին մէջ...

Սորվեցէ՛ք ինքովնքնիդ պաշտպանել — կ'աղա-  
ղակէր շարունակ քաղաքացիին ու գեղջուկին —

ծախեցէք, ինչ որ կարող էք եւ զէնք առէք: Եւ Ալմա-  
բագետի շունչին տակ, մարտական խումբեր կը  
կազմակերպուէին, եւ յատուկ խումբեր՝ արտա-  
սահմանէն զէնք փոխադրելու:

«Կարճ ժամանակի Ֆէջ — կը հաղորդէ Վար-  
դան Շահպաղ — Մուրատ կազմակերպեց ամբողջ  
շրջանը, աշխատակցութեամբ քանի մը անձնուէր  
ընկերներու, որոնք միանդամայն կեղրոնական կո-  
միտէի անդամներն էին՝ զեղագործ Վահան Վար-  
դանեան, բժիշկ Արշակ Պօղոսեան, Յովհաննէս Փո-  
լատեան, Տիգրան Գույումճեան\*): Բաղաքի մէջ  
Մուրատ կազմակերպեց ոչ միայն արհեստաւոր դա-  
սակարգը, երիտասարդութիւնը, այլ եւ հարուստ  
վաճառականները, որոնք յանձնառու եղան աջակ-  
ցիւ ժողովրդական ինքնապաշտպանութեան դոր-  
ծին: Կազմուեցաւ նաև Տիկինաց Միութիւն...  
կեղրոնական կոմիտէի անդամներէն՝ Յովհաննէս  
Փոլատեան պաշտօն ունէր մշտնջենական կապ պահ-  
պանելու իթթիհատականներուն հետ:

Մուրատ ամէն կերպ կ'աշխատէր, որ միջկու-  
սակցական վէճ մը չագի: Հակառակորդ կուտակ-  
ցութիւն մը ժողովուրդին մէջ գրեթէ չկար, բայց  
ատեն-ատեն իրենց գոյցութիւնը ցուցնելու համար,  
հրապարակ կուգային Հնչակեան անունը կրող ան-  
հատներ: Շրջանի գործիչ Վահագն Նալպանտեանին  
Ամբագետը կը պատուիրէր կազմակերպել եւ զինել  
ժողովուրդը, ամէն կերպ խուսափելով կուսակցա-  
կան վէճեր ստեղծելէ»:

\* ) Յիշենք նաև Վարդան Շահպաղ, Բիձա, Զի-  
մառացի Մկրտիչ եւ ողբացեալ բժիշկ Հայրանեանը:



ԶՄԱԹԱՑԻ ԲԻՉԱԼ ԵՒ ՎԱՐԴԱՐՆ ՇԱՀՊԱԶ

Ուշադրաւ ներդաշնակութիւն մը կայ այս բոլոր  
ներբողայից վկայութիւններու մէջ, որ կուտան  
թաղմիկի մասին մեր սերաստացի եւ այլ գործիչնե-  
րը, կուսակցական թէ չէզոք։ Ահա եւ Արմենակ Մի-  
քայէլեանը.

«Շատ անքուն դիշերներ անցուց, կը չափչիէր ամենայետին գիւղերը, կը քարոզէր, կ'աղերսէր, կը սպառնար . . . Շատեր իրենց լծկանը ծախեցին ու զէնք գնեցին : Նախկին յունական կոայ հրացանները, որ հինցած էին, շուտով փոխարինուեցան Մանլըխէր-ներով : Կարճ ժամանակուայ մէջ Սամսոնի վրայով մեր նահանգը մտան վաթսուն Մանլըխէրներ և մեծ քանակութեամբ տասնոց մառզէրներ : Քաղաքի եւ գիւղերու մէջ բոլոր մարտական խումբերը Մուրատ կը զինէր այդ նոր ձեւի հրազէններով . եւ կը ծախէր նոյն գներով, ինչպէս գներ էր կուսակցութիւնը : (Ուրիշ, հակառակորդ տարրեր չարաշահութեան աղբիւր գարծուցին զէնքի առեւտուրը) : Այս բոլորը 1910 թուականին էր : Հակառակ քաղաքացիներու անվերջ խնդրանքին, որ հաստատուի Սվազ, Մուրատ իր պայծառ հեռաւանութեամբ նախընտրեց բնակիլ գիւղ, որպէսզի չկաշկանդուի քաղաքի կապերէն եւ կրնայ աւելի ազատօրէն շարունակել իր գործունէութիւնը : Զէր ախորժեր կուսակալի այնքան սիրալիր վերաբերմունքէն եւ թուրք երեւելիներուն շողոքորթ հրամէրներէն, որոնք իրենց մութ կողմերն ունէին . . . Այդ հրաւէրներն ու խնճոյքները Մուրատի շուրջ թակարդներ լարելու կոչուած էին, ինչպէս յետոյ պիտի պարզուէր» . . .

Մուրատի կապերուն եւ թուրքերու մէջ ունեցած հմայքի մասին կը գրէ միւս սերաստացի հայրենակիցը՝ Մկրտիչ Միքայէլեան .

«Ինքնապաշտպանութեան համար դիւղէ գիւղ անձամբ կ'այցելէր : Երբ որ մեր գիւղը գար, մեզի հետ կ'ըլլար, մեր տունը : Եւ այդ պատճառով շըրջանի թուրքերը ինձմէ կը վախնային . . . «Մուրատ

փաշայի ընկերն է, կ'ըսէին, գրպանը պայթուցիկ խնձոր կ'ըլլայ»... Եթէ հայ մը թուրքի հետ կամ կառավարական մի գործ ունենար, Մուրատի բարեւով կը կարդաղըէր: Ան կառավարութեան ամէն տեսակ պաշտօնեաներուն «բարեկամ» էր, մեծին ու պղտիկին: Բայց ամենէն աւելի մտերիմ էր գզըւ-պաշ հազարապետի մը հետ»...

Մուրատ կապ ստեղծած էր Տիվլիկի, Գարահիսարի եւ Կիւրինի կազմակերպութիւններուն հետ, որպէսզի, ի հարկին միացեալ ոյժերով կարողանան դիմադրութիւն ցոյց տալ հայատեաց խուժաններուն: Շատ ոգեւորուած էր իր յաջողութիւններով եւ միշտ կ'ըսէր. «Վստահ եմ, որ թալանի կամ զինուած յարձակումի պարագային հայեր պիտի կըր-նան դիմադրել, որովհետեւ թուրք ժողովուրդը այս անդամ իր առջեւ պիտի գտնէ գիտակից ու զինավարժ երիտասարդութիւն եւ իր շահերը հասկցող ժողովուրդ մը»:

Ընկերները հիացումով կը խօսին նաև Հայութի ազնիւ, անկաշառ բնաւորութեան, անոր անհատական եւ ընտանեկան առաքինութիւններու մասին: 1911-ին, երբ նա քանի մը ամսով Պոլիս գնաց (որպէս պատգամաւոր Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովին), հակառակորդները, օգտուելով այդ երկարատեւ բացակայութենէն, չարամտութեամբ լուր տարածեցին,— մասնաւորապէս քաղաքի կանանց Միութեան շըջաններուն մէջ — թէ Մուրատ դրամները հաւաքեց իրը թէ կուսակցութեան համար, խարեց նույիրատուները, «առաւ ու փախաւ»:

Վարդան Շահպաղ, որ կը պատմէ այդ տիսուր

իրողութիւնը մեզի դրկած իր տեղեկագրին մէջ,  
հետեւեալը կ'աւելցնէ.

«Երբ Մուրաստ կ. Պոլսէն վերադառնալով, լսեց  
իր մասին տարածուած անարդական զրոյցները,  
ժողովի հրաւիրեց Կանանց Միութիւնը, խօսեցաւ ա-  
ռանց յուղմունքի, բացատրեց ամէն բան եւ վերջը  
ըստ հեղնօրէն. «Ես ձեր դրամները տարի ու կե-  
րայ, հիմա եկած եմ, բերէք ձեր հաշուետերա-  
կը, որ ամէն մէկիդ տուած դրամները իրենց վերա-  
դարձնեմ»: Ու նստաւ տեղը, բաւական սպասեց,  
տեսաւ, որ ոչ ոք կը համարձակի խօսք մը ըսել.  
կրկին անդամ երկարօրէն բացատրեց Միութեան նր-  
պատակը եւ ըստաւ. «Ով որ մեզ վրայ վստահութիւն  
չունի, կարող է հրաժարիլ»: Եւ այս խօսքերով փա-  
կեց ժողովը»:

Անհաչիւ են զրոյցներն ու պատմութիւնները  
հերոսի կեանքէն, որոնց մէջ կը ցոլայ յեղափոխա-  
կանի ազնիւ, անշահասէր, ասպետական հոգին:  
Հայրենակից մը, Տ. Կորկոտեան, հետեւեալ սըր-  
տառուչ տողերը կը դրկէ մեզի (Ամերիկայէն) —  
«Փոքրիկ դրուագ մը Մուրաստն» խորադրով.

«Այն պահուն, երբ Օսմանեան Սահմանադրու-  
թեան հոչակումով հայ ժողովուրդը երեւոյթական  
ազատութեան մը խելացնոր գինովանքը կ'ապրէր,  
Պոլսէն ու արտասահմանէն դէպի ներքին գաւառնե-  
րը խուժող ազգային, քաղաքական ու յեղոփոխա-  
կան զործիչներու խանդավառ շունչին տակ, առա-  
ջին անդամ ըլլալով, Սերաստիոյ մէջ, Լուսարերի  
լսարանական բեմին վրայ ճանչցայ զինքը, գաղա-  
փարական այդ մեծ մարտիկը՝ Սերաստացի Մու-  
րատը:

Հազիւ քառասուն տարեկանի երեւոյթը ունէր,

միջակէն վեր հասակով, թիկնեղ ու առնական։ Քիչ  
մը ծաղկած դէմքին վրայ զոյզ մը աչքեր՝ արծուա-  
յին նայուածքով, զունչին տակ մոռւտ ծալքեր,  
թա պեխերով շքաւորուած, ճակատ մը լայն ու  
պայծառ, սեւ ու խիստառատ մաղերով շրջանակ-  
ուած, ձայն մը՝ հուժկու, աղղեցիկ, իսկ արտա-  
յայտուելու ինքնեկ, զիւրեկան շեշտ մը՝ անդիմա-  
դրելիօրէն գրաւիչ ու փոխանցիկ։

Կը խօսէր յստակ, պարզ ու անսեթեւեթ, այլ  
աշխոյժ ու հաստատ, յոյժ փորձառական ու թե-  
րագրիչ, մարդարէական յայտնութեամբ մը՝ որմէ  
գրաւուած կը մնար դինք ունկնդրողներու հաղարա-  
ւոր բազմութիւնը։

Այդ օրերուն Սերաստիոյ մէջ շատ էի տեսեր ու  
լսեր քաղաքական եւ յեղափոխական դործիչներ, ա-  
ւելի զարգացած ու պերճախօս, բայց այդ շատերուն  
մէջն, մինչեւ այսօր, ամենէն աւելի Մուրատի  
լուսաւոր դէմքն եղաւ, որ սրտիս մէջ անեղծ մնաց։

Բանախօսութենէն վերջ, խումբ մը տղաքներ,  
իր օձիքը չձգեցինք, ու, լսարանի մասնաւոր սեն-  
հակին մէջ պաշարելով զինքը, ստիպեցինք որ դըր-  
ուագ մը պատմէր մեզի իր յեղափոխականի կեան-  
քէն։ Լսեր էինք արդէն թէ՝ այնքան բեղուն էր  
եղած ան, փոթորկալից ու հետաքրքրական։ Բայց  
ի զո՞ւր։ Մուրատ հանդարանեցնելով մեզ, պաշտելի  
համեստութեամբ մը հետեւեալը ըստաւ։

«Ես անձնապէս պատմուելու արժանի դործ մը  
տեսած չեմ բնաւ։ Ինծի վիճակուած պաշտօնը Սաս-  
նոյ սարերուն վրայ՝ Անդրանիկին ու Գէորգ Զա-  
ւոչին հաց ու ջուր տանիին եղաւ»։

Այդ պահուն էր, որ Մուրատ մեր պատանեկան  
աննենդ հոգիներուն առջեւ յեղափոխական ճշմարիտ

առաքեալի մը կերպարանքը ստացաւ :

Երեք տարի վերջ, 1912-ի աշնան, երկրորդ անգամ Մուլատը տեսայ Եւղոկիոյ մէջ, ուր եկած էր կուսակցական ու կազմակերպչական գործով : Այդ միջոցներուն իր հզօր անհատականութիւնն ու խոռքը կախարդական ներգործութիւնն մը ունեցան մինչեւ այդ ազգային ու հասարակական գործերու հանգէպ թոյլ վերաբերում ունեցող Եւղոկիոյ երիտասարդութեան լայն խաւերուն վրայ, որոնք սթափած խոր թմրութենէ մը, խանդարորր հետաքրքրութեամբ ու նախանձախնդրութեամբ նետուեցան գէպի ազգային ու մշակութային ասպարէզը :

Այդ թուականներուն Եւղոկիա այցելութեան եկած էր նաեւ մայրիկս, որ երկու ամիս ինձ մօտ մնալէ վերջ, կ'աճապարէր այլեւս վերադառնալու իր գաւակներուն մօտ, Սերաստիա : Բայց, ինչպէ՞ս պիտի ճամբորդէր միայնակ կին մը : Մտալլկող հարց մը, որուն իսկական դժուարութիւններուն պիտի զիտակցին այն կիները միայն, որոնք թուրքիոյ մէջ առանձինն ճամբորդելու հարկադրանքին տակ գտնուած են : Բարերախտաբար, սակայն, այդ միջոցներուն կ'իմանամ, որ Մուլատ եւս կը պատրաստուի Սերաստիա մեկնելու : Թէեւ անհամարձակ, բայց հարկադրուած զգալով կը զիմեմ իրեն ու կը խնդրեմ, որ մայրիկս իրեն հետ տանելու զոհողութիւնը չխնայէ ինծի : Մուլատ յայտնելէ վերջ, որ արդէն երկու ընկերակիցներ ալ ունի իրեն հետ ու կառքին մէջ տրամադրելի տեղ չկայ ուրիշ ուղեկից մըն ալ ընդունելու, կրկին սիրով կ'ընդառնչէ խնդրանքիս ու կ'ապահովցնէ զիս, որ մայրս, իրրեւ իր հարազատ մայրը, ճամբու ընթացքին պէտք եղած հողածութիւնն ու պաշտպանութիւնը

պիտի վայելէ իր կողմէն :

Մեկնումի օրը, Մարիձա հանումի պանդոկին մէջ, հանդիսա սրտով ողջերթ կը մաղթեմ մայրիկս, Մուրատին եւ իր ուղեկիցներուն :

Չորս օր վերջ, եղբայրս Սերաստիայէն տեղեկագրելով, որ մայրս ողջ եւ ապահով տուն հասածէ, իր նամակին մէջ կը կցէր նաեւ հետեւեալ գըրռուագը .—

«Եւղոկիայէն մինչեւ Սերաստիա, մայրիկիս կատարած ճամբորդութիւնը Մուրատի հետ, վերջին ծայր հաճելի ու անմոռանալի եղած է : Միայն թէ՝ տուաջին օրը, կէս օրէ վերջ, Զամլը Պէլի դադաթը գտնուած խանին մէջ երբ ճաշելու իջած են, մայրիկս իր զլիսու մետաքս շալը (ծածկոց) ինչպէս կ'ըլլայ, ընդհանուր զուարճութեան մէջ հոն կը մոռնայ, ու, լերան բարձունքէն վար իջնելէ եւ Եկենի խան հասնելէ վերջ միայն իր կորուստին կ'անդրադառնայ : Խեղճ կինը նախ կը շուարի եւ չուղեր խնդիրը յայտնել, բայց իր դէմքի յանկարծական տիրութիւնը կը մատնէ եղելութիւնը, որմէ ազգուած՝ Մուրատ առանց վայրկեան կորսնցնելու, կը ցատքէ կառքի մէկ ձիուն վրայ ու կը թռչի դէպի Զամլը Պէլի բարձունքը, (գրեթէ  $2\frac{1}{2}$  ժամուան տաժանելի ճամբայ) ու շալը գտնելով, գիշերուան ուշ ատեն կը վերադառնայ իր ընկերակիցներուն ժօտ, Եկենի խան :

Մուրատի հաղարաւոր հերոսական պատմութիւններուն քով, թերեւս այս աննշան ու անկարեւոր դրուագ մը մնայ : Բայց, դուք չէ՞ք տեսներ Մուրատի անձնուէր, աննման ու մեծ հոգին, որ այս փոքրիկ դրուագին մէջ իսկ, վճիտ բիւրեղացումով մը կ'արտացոլայ» :

Պատկառանք ուներ մեծերուն հանդէպ, մեծերն  
ու զինքը պաշտելու չափ կը սիրէին —

— «Եավրու աղայ է Մուրատ,  
Հազար կայ՝ մէկ չի արժեր  
Մէկ կայ՝ հազարներ կ'արժէ»...

Մեծերուն հետ մեծ էր, պղտիկներուն հետ՝  
պղտիկ :

Ուներ երրեմն բարկութեան, ցասումի բորի-  
կումներ, բայց առհասարակ բարեհամբոյր էր, զիւ-  
րսհազորդ, անոյշ : Արքա՛ն ճիգ թափեց Հնչակեան  
ու այլ հակառակորդները համերաջխութեան ու հա-  
մազործակցութեան բերելու «Դաշնակցութեան»  
հետ : 1910-ի վերջերը — կը պատմէ սերաստացի Աս-  
կան Երկանեան, որ մեծ պատերազմին զինուոր ե-  
ղած էր թուրք բանակին մէջ — կիրակի օր մը Հըն-  
չակ-Դաշնակ միացման համար ժողով կայացաւ  
մորթահաւաք Նշան Տէր Յովհաննէսեանի տանը :  
Ներկայ էին Դաշնակցականներէն Մուրատ (Ատենա-  
պետ), Կայծակ Առաքել, Վարդան Շահպազ, Վա-  
հան Վարդաննեան, Յովհաննէս Փօլատեան, Յար-  
Վարդուկեան, Վահան Մհեծատուրեան, Յար . Տամ-  
լամայեան : Հնչակեաններէն ներկայ էին Գրիգոր  
Նալբանդեան, Խորախոնցի Մուրատ, Միհրան Զու-  
ղապեան, Միհրան Խսպիրեան, Տիգ . Շիրինեան,  
Տէվէ Տիգրան, Ստեփան Թէլլալեան և բազմաթիւ  
ույլ ունկնդիրներ : Ինքնապաշտպանութեան հարցին  
շուրջ՝ ոչ մի տարակարձութիւն : Վէճը ծագեցաւ  
Միացեալ Կաղմակերպութեան անունին շուրջը : Կը  
խօսուէր «Հ. Յ. Դաշնակցութեան ժոյր Հնչակեան  
կուսակցութիւն» անուանման շուրջ : Եւ այդ առթիւ

ժողովէն հեռացան Տիգ. Շիրինեան, Տէվէ Տիղբան եւ ուրիշներ: Մուրաստ, յուզուած խորհրդակցութեան ձախողանքէն, ըստ:

— «Անունի կամ բառի համար իրարմէ խրաչեցանք ու զժրախտարար տեղի տուինք, որ թշնամին դրաւէ միր զիրքերը»...

Բնդհանուր ճակատ ստեղծելու մտքով ապրուածքը Հայզուկը չէր վհատեր եւ կը շարունակէր անոակցութիւններ ունենալ միւս տարրերու զեկուվարներուն հետ:

\* \* \*

Խօսք տանք դարձեալ Երուսաղէմի մեր յարդելի թղթակցին (Տասնապետեան), որ սրտառուչ ձեւով կը ցուցադրէ իր մեծ հայրենակցի զաղանի ձեռնարկները, անոր լեզենդական «Բէդասն» ու «Աստղիկը» եւ անոր քանի մը յատկանշական ժեսթերը: Այդ ցրիւ էջերուն մէջ մեր առջեւ նորէն կը պատկերանայ ամրող Մուրաստ՝ անձնուէր մարտիկի իր թովիչ կերպարանքով:

«Եկաստիոյ քաղաքին եւ չրջանի Դաշնակցական լաւ տղաներէն 12-16-նոց մարտական խումբեր կազմած էր, որոնց շարաթը երեք անգամ զինավարժութեան փորձերուն կը հսկէր: Ավազի խումբերուն փորձերը տեղի կ'ունենային Մէրէքիւմի լեռը, քաղաքէն մէկ ու կէս ժամ հեռու: Ամէն տղայ կարգով 8-12 փամփուչտ պիտի արձակէր: Խստիւ արգիլուած էր տղոց զուր տեղը փամփուչտ նետելը: Պղտիկ պատմութիւն մը իմացած եմ, հետաքրքիր է չոս յիշել զայն:

Օր մը, Մուրաստ տղաներուն անձնուիրութեան ու զոհողութեան ողին փորձելու մտօք կ'ըսէ. «Չեղմէ ո՞վ է այն քաջը, որ դիմացս կընայ կենալ,




ԱՐԱՄ ՏԱՄԻԱՊԵՏԵԱՆ: ԱՊ.Զ.:

իր գլխուն վրայ ուղիղ կեցած հաւկիթ մը կամ  
սուրճի գաւաթ մը ունենալով, որուն ես նշան պիտի  
բռնեմ եւ զէնքը պարպեմ: Թէեւ Մուրատի ճիշդ  
նշան առնելու վրայ կատկածիլ ներելի չէր, եւ սա-  
կայն աղաներէն շատ քիչէր են որ ինքզինքնին այդ

վտանգաւոր փորձին կ'ենթարկեն, բայց թէ ինչ-  
պէս. հազիւ Մուրատ զէնքը աչքին դրած, տե-  
ղի կուտան՝ կը փախչին: Վախի եւ անփորձու-  
թեան յատկանիշ, հակառակ անոր որ Մուրատի  
նշանառական կարողութեան առաջնութեան մտսին  
առասպելի կարգ անցած զանազան պատմութիւններ  
շրջան ըրած էին. ահա անոնցմէ մէկը: Կը պատմը-  
ոէր թէ՝ (այս պատմութիւնը հօրմէս լսած էի)  
խումբ մը Յեղափոխականներ ատենոք, երբ Սասունի  
վրայօք անցնելու վրայ եղած են, հարկադրուած  
կիրճէ մը իրենց ճամբան չարունակելու, հոն կը հան-  
դիսին վրանարնակ քիւրդ աշխրէթի մը: Մուրատ  
կը տեսնէ որ աշխրէթապետը, վրանին ներսի կողմէն  
զէնքը ձեռքին զիրենք կը լրտեսէ փոքրիկ բացուած-  
քէ մը. իսկոյն մոսին հրացանը ուսէն վար առնելով,  
ուզիղ անոր աչքին նշան կ'առնէ եւ կը յաջողի իր  
կէտ նպատակին հասնիլ:

«Երբ Ատանայի ջարդը պատահեցաւ, ըսինք որ  
նոյն օրերուն Ավազն ալ ահ ու սարսափի մէջ էր:  
Մուրատ՝ առանց ատեն կորսնցնելու՝ քաղաքին  
րոլոր թրքարնակ թաղերը ապրող հայերուն տու-  
ները մէկական զէնք ցրուեց. իսկ լաւազոյն դիր-  
քը ներկայացնող տուներն ալ, միշտ իր տղա-  
ները տեղաւորուած պահեց, միւս կողմէն հա-  
րիւրաւոր լեցուն քարիւղի թիթեզներ փոխադրեց  
այն կեդրոնները, ուրկէ հնարաւոր կը դառնար դիւ-  
րութեամբ կրակելը թրքաց թաղերը. այս ամէ-  
նը ի հարկէ բոլորովին ծածուկ կերպով կատարած  
էր եւ կատարած էր ինք, աեղոյն Դաշնակցութեան  
որոշումով»:

Կիրակի օր մը, Մուրատ՝ քաղաքին Ազգ. լսա-



ՍԵՐԱՍՏԻՈՅ ՍՈՒՐԲ ԿԾՈՂՆ ՎԱԼԵՔ,  
ուր 1910-ին Մուրատի ամուսնութեան ձեսը կատարուեցաւ :

բանին մէջ խօսելու պատրաստուած էր, երբ հարիւրապետ թուրք սպայ մը, որ Սվագ այդ օրը ժամաներ էր, չեմ զիտեր ուրկէ, վնասուելով եւ խմանալով որ Մուրատ լսարանն է, հոն եկաւ եւ բաղմահարիւր ներկաները ճեղքելով ուզիդ Մուրատին հասաւ, անոր պարանոցը նետուեցաւ, ճակատն ու ձեռքը համբուրեց՝ արցունքը աչքերուն եւ ինքզինքը ծանօթացնելով Մուրատին, կողքին տեղաւորուեցաւ անոր երկու ձեռքերը միշտ իր ձեռքերուն մէջը պահած. ի հարկէ մենք հանդիսականներս այդյուղիչ պատահարին անտեղեակ մնացինք եւ ապշած կը զիտէինք զիրենք. վերջ ի վերջոյ երբ բանախօսներու չարքը լրացաւ, սպան՝ օրուայ ատենապետէն խօսելու իրաւունք ձեռք բերած՝ բեմ բարձ-

բացաւ եւ պատմեց հետեւեալը — ինքը եղած է ժամանակին Մշոյ դաշտը, բուռ մը յեղափոխական-ներուն դէմ հաղարաւոր զինուորներով կոռուզնե-րէն մէկը · կոխւր իրենց պարտութեամբը վերջացած է եւ ինքը վիրաւոր ինկած է կոսուին դաշտը · կոխւէն վերջ յեղափոխականներ, երբ թուրք վիրաւորները մեռածներէն կը զատեն, զինքն ալ վիրաւոր կը զըտ-նեն : Մուրաս իր ուսն առած զինք կը տանի յե-ղափոխականներուն թագստոց քարայրները, իրեն զեղ ու դարման կ'ընէ եւ ամենավերջն ալ կը լաւա-ցընէ զինքը : Մուրաս նորէն ուղեկից դառնալով ի-րեն՝ ապահով կը հասցնէ զինքն իր բնակարանը : Եկած է Սվազ իր երախտազիտութիւնը Մուրատին յայտնելու . . . :

\* \* \*

«Թաւառին անպարկեշտ տղոց սարսափին էր . . . Մուրատին մուտքը չատ զօրաւոր էր · իր զրսերե-ւոյթը բոլորին ալ պատկառանք կ'ազդէր, հայ թէ թուրք իր անձին նկատմամբ մասնաւոր յարդանք կը տածէին, կը սիրէին զինքը իր անկեղծութեան, ծայր աստիճան համեստութեան պատճառով . ան ինքնազով բնաւ չէ եղած . իր բանախօսութիւնները շարունակ կը համեմէր յեղափոխական դրուազնե-րով, մասնաւոր քաջազործութիւնները միշտ ուրիշներուն՝ Անդրանիկին, Գէորգ Զաւուշին, Հը-րայրին, Կայծակ Առաքելին վերագրելով : Իր այս համեստութեան պատճառով բոլորը, բոլորը կը սի-րէին զինքը : Նոյնիսկ Հնչակեաններ, որ այնքան հակառակ էին Մուրատի պատկանած կուսակցու-թեան, իր ներկայութենէն միշտ կ'ակնածէին :

Թուականը մոռցած ևմ. 1910-ին ըլլալու էր · «Արմենեան-Երեւան» գերասանական խումբը իր

կազմով Սերաստիա դալով, տեղւոյն Դաշնակցական քլրպը կ'իջեւանին, այնտեղ ծանօթներ ունենալով. ասիկա պատճառ կը դառնայ, որ որոշ մարդիկ յիշեալներուն «Արցունքի Հովիտ»ը թատերախաղին Ազգ. լսարանին մէջ ներկայացուելուն հակառակին, եւ մինչեւ անգամ կ'որոշեն կազմակերպիչներ, որ ներկայացման դիշերը կոխ հանեն թատրոնին կողքի սենեակին մէջ եւ թատրոնը խանդարեն: Տեղական Դաշնակցական կոմիտէն լուր կ'առնէ, լուր կ'ունենայ նաեւ Մուրատը եւ անմիջապէս կոմիտէի անդամներուն միացած կը փութայ թատրոն: Հնչակեան պաշտպուղներ, մսաղործ, թիթեղապործ թափթփուկներ, որ բիրերով եկած էին, երբ կը տեսնեն Մուրատին գալը, կը սմքին տեղերնին եւ կամացուկ խոյս կուտան առանց ձայն ծպտուն հանելու:

«Մուրատ Ավագի մէջ գտնուած ժամանակաշրջանին գլխաւորաբար երկու հատընտիր ձիեր ունեցած է. առաջինը «Աստղիկ»ը, երկրորդը «Բեղաս»ը: Աստղիկը՝ իր հին ընկերն էր, յեղափոխականի շրջանէն հետը բերած. բայց օր մը անդարմանելի հետանդութենէ մը բռնուած էր եւ հարիւրներ արժած Մուրատի քսակին. Մուրատ երբ կը տեսնէ որ դարմանել անկարելի է, զինքը տառապանքէ աղատելու սիրոյն արցունքը աչքերուն կը կապէ ծառի մը եւ կը հրամայէ խիել: Զի դիմանար ցաւին. կը վշտակցի անոր կորուստին, որովհետեւ «Աստղիկ» զինքը շատ մը փորձանքներէ փրկած էր կոխի տաք պահերուն: Նոր մը կ'ունենայ, տակաւին փոքր հասակէն դայն ալ կը կրթէ, ճիշդ այն կրթութիւնով, ինչ որ հայր մը իր զաւկին, զինուորական մը իր սիրած զինուորին կուտայ: Այս վերջինը որ Վա-

բուժան «Բեղաս» անունով մկրտեց, շատ լաւ կը ճանչնամ, եւ քանից ներկայ եղած եմ իր խաղերուն. Մուրատէն զատ ոչ ոքի կը հպատակէր եւ ոչ ոք իրեն կը մօտեցնէր. իր կերը Մուրատին ձեռքէն պիտի ուտէր. Մուրատ երբ հրամայէր, չորս ոտքերը փուած իր տիրոջ առջեւ դիրքի ձեւով կը պառկէր բոլորովին խաղաղ հոգիով. թնդանօթ արձակէիր՝ տեղէն չէր շարժեր, մինչեւ տիրոջ հրամանն ստանալը. չափազանց արագավազ էր, կարծես թըռչուն :

Անդամ մը գարնան առաջին ամիսներուն ձիարշաւ կազմակերպուեցաւ Ս. Նշան վանքին կից անտառին մէջ։ Ես պատահարար ներկայ գանուեցայ եւ ականատես եղայ «Բեղաս»ի յաղթանակին։ Դաւոացի անասնապահներ, այդ օրը իրենց ձիերը գաշտ հանած էին անոնց խամերը քակելու համար։ նոյնը ըրած էր Մուրատ. դաւոացիները որ մեծաւ մասմբ Հնչակեաններ էին, վստահ իրենցիններուն, փափաք յայտնեցին «Բեղաս»ին հետ մըցումի ելլելու։ Մուրատ սիրով ընդունեց. կարգի շարուեցան տասնի չափ ձիաւորներ, որոնց կարգին նաեւ Մուրատը։ Արշաւի ազդանշանը տրուեցաւ, բոլորը քըշեցին իրենց ձիերը եւ հակառակ որ Մուրատ նպատակով սպասեց Յ վայրկեան եւ վերջը վազցուց «Բեղաս»ը. հրեղէն ձին ակնթարթի մը մէջ, բոլորը անցաւ եւ յաղթանակը շահած վերադարձաւ... ապշութեան մատնելով ներկաները :

Զիով իր պտոյտներն ու անցքերը միշտ ուշադրութին կը դրաւէին։ Օր մը նորէն հանդիպեցայ իր հրեղէն «Բեղաս»ին նստած, այս անգամ իրեն կ'ընկերակցէին Վարուժանն ու Թողաթի Առաջնորդ Շաւարչ վրդ. Մահակեանը. անոնք ալ ձիաւոր։ Կէս



ՀԱՅԱԲՇԱ Ա. ՅՈՒ. ՍԱՀԱԿՅԱՆ

Նմած Շապին Գալաքարսար : Արմաշու վաճեմէն : Գուրեան Արքա-  
զանի աշակերտ : 1908-1910 Սեր . բաղադրին ազգային 11 դպրոց-  
ներու բնդամնուր տեսուչ : Առաջնորդական փոխանորդ Սերա-  
տիոյ մէջ : Թողատի առաջնորդ՝ 1911-էն սկսեալ : Մտերիմ  
Մուրատի : Նահատակուած Թողատ-Սերատիա նամբուն վրայ .

Յունիս 2, 1915-ին :

օրէ ետք էր , արեւը դէալ արեւմուտք չափով մը  
թեքուած էր . Ս . Նշանի բարձունքին մշակուած  
հսկայ անտառին մայրիի եւ սոսիի ծառերը անսահ-  
ման զովութիւն կը սփռէին իրենց շուրջը . ամառ-

ուայ այդ տաք օդին, մեր երեք ձիաւորները իրր  
երեք անմահ հերոսներ, մին՝ սուրի, միւսը՝ զբչի,  
երրորդը՝ խաչի եւ աւետարանի, Ա. Նշան վանքէն  
դուրս թռան եւ սկսան հոն հաւաքուած երկսեռ  
բազմութեան հուսուաներու մէջ, սրարշաւ յառաջա-  
նուլ «Անապատ» կոչուած վանքը, ուր ազգ. որրա-  
նոցը հաստատուած էր. շատ հաւանական է որրե-  
րու այցի կ'երթային: Տեսնելու եւ հրճուանք զզա-  
րու անսարան էր այս երեք հայ մարզոց գնացքը.  
Մուրատը՝ իր յաղթական կուրծքը, Վարուժանը իր  
խորհող ճակատը, իսկ վարդապետը իր մետաքսէ  
վերաբերուին լայն թեւերը, զով հովին տուած կը  
թուչէին:

Անոնք նոյն օրն իսկ, առառուն երր քաղաքը ի-  
րաբու միացած վանք երթալու որոշում կը կայա-  
ցրնեն, նախ քան քաղաքէն մեկնելնին՝ կ'այցելեն  
տեղւոյն առաջնակարգ նկարող՝ Ընքապապեան Եղ-  
րայրներուն եւ կը նկարուին (լուսանկար) իրենց  
ձիու վրայի երեւոյթը առաւել եւս խորհրդաւոր  
դարձնող նկար մը:

Վարդապետը կեղբոնը՝ խաչ ի ձեռին, Մուրա-  
տը աջ կողմը՝ սուրն ի ձեռին, իսկ Վարուժանը  
ձախ՝ անմահ զրիչը բռնած :

Հայերէնէն զատ՝ թուրքերէն լեզուով ալ կրնար  
քարողել եւ իր զզացածը յատակ արտայայտել: Եր-  
րեմն ալ փիլիսոփայելով իր խօսքերը վերլուծում-  
ներ կ'ընէր, հակառակ անոր որ եղած են պահեր,  
երբ մէկու մը հետ թուրքերէնով պիտի խօսէր զըժ-  
ուարութիւն կը կրէր բառերու դասաւորման հա-  
մար, թէեւ այս իր դաւառ ոտք կոխելու նախօրեա-  
կին էր: Իր թուրքերէն լաւ խօսելու ձիրքին ծանօ-  
թացայ հետեւեալ առիթով:

Օր մը, Եփրեմի մահուան շանթահարիչ լուրը  
Սվաղ ա'լ հասաւ. տեղւոյն Դաշնակցական կոմիտէն  
իր Ակումբի ընդարձակ պարտէզին մէջ մասնաւոր  
սգահանդէս կազմակերպեց. կիրակի մըն էր եւ կէս  
օրէ վերջ պարտէզը իր տարածութիւնով ամբողջու-  
վին լիքն էր: Բազմահարիւր հայերու կողքին կային  
նաեւ բարձրաստիճան թուրքեր, որոնց հետ իթթի-  
հատական լիտրներ եկած էին մեծ հերոսի ան-  
մահ յիշատակը յարգելու պատիր դիմակին տակ:  
Հանդէսին կը նախագահէր Սերաստիոյ առաջ-  
նորդը՝ թուրքոմ Եպիսկոպոս Գուշակեանը, որ  
նոյն օրուայ հանդէսին բացման եւ փակման խօսքե-  
րէն զատ, մէջ ընդ մէջ երիցս բեմ բարձրացաւ ար-  
ցունքը աչքերուն եւ Դաշնակցութեան հմայքն ու  
գործունէութիւնը պանծացուց: Մուրատ այդ օրը  
հարկադրուեցաւ իր բանախօսութիւնը թուրքերէնով  
կատարելու. բեմ բարձրանալէ ետք, իր թրքագի-  
տութեան վրայ կասկածելով, համեստօրէն ներկա-  
ներէն թարգման մը հրաւիրեց, եւ սակայն սկիզբէն  
մինչեւ յաւարտ, որ տեւեց  $\frac{3}{4}$  ժամ, բնաւ անոր  
պէտք չունեցաւ: Նոյն իսկ կրցաւ իմաստափարար  
խօսիլ, թուրքերէն ըսելով. «Դուք ազնիւ հայեր,  
որքան կ'ուզէք ամուր փակեցէք ձեր բնակարաննե-  
րուն դռներն ու պատուհանները. թող ըլլան անոնք  
անգամ երկաթէ, նորէն վաղը աշխարհի չորս ծայ-  
րերուն մրրկացող հողմերը Եփրեմի աճիւններէն  
մէկ մէկ աննշան մասնիկներ ձեր դռներուն եւ պա-  
տուհաններուն ծերպերէն ներս պիտի նետեն, ուր-  
տեղ հայ արդանդ մը կայ եւ վաղը ասոնք նոր Եփ-  
րեմներ պիտի ծնին»:

\* \* \*

Մէկ երկու տարուան եռանդուն քարոզչութեան

չնորհիւ — դպրոցի, զէնքի, ինքնապաշտպանութեան շուրջը — բան մը փոխուեցաւ, անշուշտ հայ գեղջուկի եւ քաղաքացիի մտայնութեան մէջ։ Հայը այլեւս նախկին ույշեան չէր, թուրքի թալանին, անոր անիրաւ ոտնածզութիւններուն նա կը դիմագրէր եւ իր արդար իրաւունքն ու իր աշխատանքի վաստակը չէր թողուր յափշտակել. չէր թոյլ տար նաև եւ իր անձնական եւ ընտանեկան պատուին հետ խաղալ, ոչ ալ սանձարձակ կեղեքել զինքը, վաշխառուական անալերջ տոկոսներով։ Ժողովուրդի տնաեսական կեանքը կը բարելաւէր, չնորհիւ կաղմակերպութեան եւ միութեան։ Մուրատ ստեղծեր էր կուռ, միակամ հայութիւն, որ միանդամայն գիտակից էր իր շահերուն, զէպքերը կը կշռէր, կը քննէր եւ այլ եւս Աստուծոյ կամքին չէր թողուր։

Այդ կացութիւնը, բնականարար, դիւր չեկաւ հայու ապրանքին վարժուած խուժանին։ Դիւր չէին դար մանաւանդ ինքնապաշտպանութեան ճիգերը։ Թուրքը կը զրկուէր իր կթան կովէն։ Սկսաւ դըժդուհութիւն, լսուեցան տրաունչներ. «Հայերը մեղի կը նեղեն», «Հայեր կը զինուին», «Հայեր կ'ուզեն բաժնուիլ մեղմէ» եւայլն։ Զրոյցներ եւ բողոքներ... ի վերջոյ կուսակալը կանչեց Մուրատը եւ շատ քաղաքավարութեամբ բացատրութիւններ ուղեց...»

Նենդ թշնամին սրտի խորքին մէջ կը դիտակցէր, անշուշտ, որ հայերու զինուիլն ու պատրաստըիլը միանդամայն բնական էր Ասանայի եղեռնէն յետոյ եւ որ նպատակը պարզ ինքնապաշտպանութիւն էր եւ ոչ պատերազմ թուրքիոյ դէմ եւ անջատում։

Մուրատ հանգստացուց կուսակալը, որքան կրցաւ։ Յայտարարեց, բնականարար, որ հայ ժո-

զովուրդը չունի ոեւէ անջատողական ձգտում եւ  
անկեղծօրէն փարած է սահմանադրական թուր-  
քիային :

\* \* \*

Եւ ահա ծագեցաւ թալքանեան պատերազմը :

Թուրք-հայկական յարաբերութիւնները աւելի  
եւս ձգտուեցան : Թուրքերն իմացան, որ Անդրանիկ  
եւ ուրիշ հայեր կը կոռուէին բուլգարներու շարքին՝  
ընդդէմ օսմանեան բանակի : Միւս կողմէն հրապա-  
րակ զրուած էր Ռուսիոյ կողմէն Թրքահայաստանի  
բարենորոգումներու խնդիրը եւ Կաթողիկոսական  
պատուիրակութիւն մը Պօղոս Նուլպար փաշայի նա-  
խազահութեան տակ եռանդով կ'աշխատէր արեւ-  
մլտեան մեծ պետութիւններու մօտ՝ նոյն բարենո-  
րոգումները իրագործելու համար (1912-13թ.) :  
Այդքանը, բնականարար, աւելի քան բաւ էր Թուրք  
վորիշներու աչքին՝ հայ տարրը հոչակելու որ-  
պէս անջատական ձգտումներով տարուած, հակա-  
թուրք ու գաւաճան տարր... Եւս առաւել՝ որ Կ.  
Պոլսոյ մէջ ալ՝ Պատրիարք, Ազգային ժողով եւ բո-  
լոր քաղաքական կուսակցութիւնները համերաշի  
կանդներ էին Կաթողիկոսական Պատղամառուու-  
թեան թիկունքին եւ Ռուսիոյ հովանիին փարած,  
միաձայն կը պահանջէին այն ռեֆօրմները, որոնք,  
Ռուսիոյ մղումով եւ Գերմանիոյ համաձայնու-  
թեամբ, ի վերջոյ յանդեցան եւրոպական մարդ-  
պաններ նշանակուելուն (Վեստենենկ եւ Հօֆ) թըր-  
քահայ վիլայէթներու վարչութեան համար :

Ատամներու կրծտոցին հետ վրէժինդրութեան  
սպառնագին աղաղակ մը կ'անցնէր Իթթիհատի շար-  
քերէն, աղաղակ մը, որ յանդեցաւ 1915-ի դուլու-  
մին... Հոդ, բալքանեան պատերազմի ընթացքին

էր, որ ծրագրուեցաւ Թալէաթեան մեծ եղեռնը. Մուրատ լաւ հասկցեր էր այդ եւ երբ 1915-ին թրքական գժոխքէն ազատուելով, Թիֆլիս հասաւ, իր առաջին խօսքերէն մէկը այդ էր. 1912-էն ի վեր է, որ Թալէաթ, էնվեր ամբողջ իթթիհատին հետ կ'որոճային հայ ժողովուրդի տեղահանութեան եւ զանգուածային ջարդի զաղափարը: Թշնամու աչքին ոչինչ էին թրքահայ ժողովուրդի մարդկային եւ նիւթական խոչոր զոհարերութիւնները, ոչինչ էին հաղարաւոր հայ զինուորներու անձնուէր ծառայութիւնները օսմանեան բանակին, զինուորներ՝ որոնց հաւատաբժութիւնն ու քաջութիւնը հրապարակով ներբողեց ինքը թուրք զինուորական հրամանատարը բալքանեան պատերազմի ընթացքին—նազրմ փաշա:

«Հայերը զաւաճան են օսմանեան հայրենիքին» — այս չարաշուք զաղտասուքը շրջան ըրաւ բոլոր թրքահայ զաւաներու մէջ, նաեւ Սերաստիոյ մէջ: Հոգ փոխազրուեցաւ Կարնոյ գօրքի մէկ մասը: Կուսակալը հրաւիրեց Մուրատը իր ու խումբերու կամաւոր մասնակցութիւնը բերելու որպէս ընդհանուր առաջանակներ: Մուրատ կրցաւ խուսափիլ, պատասխանելով մօտաւորապէս հետեւեալը. «Ի՞նչ են բալքանեան թզուկ պետութիւնները օսմանեան հսկայ տէրութեան առջեւ . . . ես վստահ եմ, որ թուրք բանակը մէկ քանի չարթուան մէջ ջարդ ու փչուր պիտի ընէ բոլոր թշնամիները եւ իմ մասնակցութիւնը միանդամայն աւելորդ է»:

Իրօք կուսակալի նպատակն էր՝ հեռացնել Մուրատը Սերաստիոյ շրջանէն, տեղույն հայութիւնը «զլիստելու» համար . . .

Այսուհետեւ Ալայի ովէլին հետ կը խորհին ա-

մէն գնով «մէջտեղէն վերցնել» Մուրատը։ Յարմարագոյն միջոցն էր՝ թունաւորել հայդուկը խնջոյքի մը հրաւիրելով զինքը։ Այդ ուղղութեամբ, սակայն, բոլոր ճիգերը ապարդիւն կ'անցնին, Մուրատ միշտ ուեւէ սպարուակով խոյս կուտար թրքական խնջոյքներէն։ Կուսակալի եւ Ալայի պէյի գաղտնի գիտաւորութիւնները յաճախ կը հաղորդէր թուրք էմիր պէյը, որ շատ կը սիրէր Մուրատը եւ չէր ուղեր, որ նա սպաննուի։ Մուրատ, իր չնորհակալութիւնը յայտնելով էմիր պէյին, չէր մոռնար ըսելու անոր. «Հանդիստ եղէք. ես զիտեմ թանկ ծախել իմ կեանքը. այն ձեռքը, որ կը բարձրանայ իմ վրայ, պիտի կտրուի եւ պիտի բնաջինջ լինի իր ամբողջ գերգաստանով»...

Այդ բոլոր վտանգներու հանդէպ անուանի Խմբապետը շատ ալ չէր չափազանցեր իր զգուշաւորութիւնը։ Զեր ուղեր ցուցնել, որ հայ ժողովուրդի առաջնորդները կը վախնան, կը դողան թուրքերէն, անոնց սպառնալիքներէն։ Եւ յաճախ ձի նստած, 4-5 ուրիշ ձիաւոր ընկերներու հետ զրօսանքներ կ'ընէր խուլ ու վտանգաւոր անկիւններու մէջ։

Կ'ապաւինէր իր Բեկասի խմաստութեան ու ճարպիկութեան։

Զարմանալի կենդանի մըն էր, նոյնքան գեղեցիկ, որքան ուշիմ ու խելացի։ Խմբապետը այնքան ինքնավստահ էր իր հաւատարիմ ու հոտառու ձիուն վրայ, այնքան հպարտ, որ կ'ըսէր թէ աշխարհի ոչ մի հարստութեան հետ չէր փոխանակեր զայն։ Քանի քանի անդամ թուրք հարուստներ առաջարկեր էին բարձր գնով ծախու առնել եւ միշտ մերժուեր էին։



ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱԿՅԱՆ

Աւշագրաւ դէպք մը . որ մը Մուրատ խումբ մը  
ձիւլորներով , որոնց մէջ Տիվրիկէն նոր եկած իր  
հինաւուրց ընկերը՝ Բիճան , կը շրջապայէր Սվազի  
փողոցներուն մէջ : Զօսանքի ընթացքին հասան  
թրական զօրանոցի առաջ : Հոն կանգնած թուրք  
սպայ մը քաղաքավարի ձեւով ըստ . «Մուրատ փա-  
շա , ներողութիւն , այս կողմէն ճամբայ չկայ , եթէ  
կարելի է , վարէն անցնիք» :

Մմբապհաը այդ բանը լաւ զիտէր , եւ որպէսզի  
ցոյց տայ , թէ ինքը լաւատեղեակ է լարուած թա-  
կարգներուն , զիտմամբ նորէն այդ ճամբան ընտ-  
րեց : Ու իր չքնաղ ձիով յառաջ ոլացաւ : Շուտով  
յայտնուեցան փլած պատի մը տակը . ահագին  
չեղջակոյտ մըն էր , մօտ երկու մեթր բարձրու-  
թեամբ եւ խոշոր լայնութեամբ , որ կը փակէր մեր  
ճամբան : Մուրատի մէկ հրամանին՝ ձին ցատկեց  
փլուածքի վրայէն : Ամէնքը եւ ականատես թուրք  
զինուորականներ առջած մնացին : Միւս ձիերն ալ  
ընտիր էին , բայց չհամարձակեցան մօտենալ ան-  
դամ վտանգաւոր արգելքին :

Ահա թէ ինչ կը զրէր այդ սքանչելի Բեզմահ  
մասին Դանիէլ Վարուժան .

## Բ Ե Գ Ա . Ս

Ընկ . Մուրատին եւ իր  
ձիուն կայծակնավազ

Բե՛զաս , իրեղէն ձիս ,  
Երկնամուխ լեռն արեւուն մէջ կը շողայ  
Զերք շարիւլայ ,

Իր կատարին աստղապսակ՝ պիտի զիս տանիս :  
Զետեղեցի բամակիդ աւասիկ քամբոդ՝ ծեփուած  
աղամանդով ,

Եւ դրրի սանձմդ՝ հիւսուած շանը-ով ,

Եւ նուսիդ վրայ գերը մրրիկ

Ե սնեսուեցայ աւասիկ :

Դէ՛հ , թող մտրակլու՝ յաւետ լոյսերու մէջ  
քարադուն :

Կողերուդ շուրջը սուլէ օձի նըման գալարուն .

Եւ դուն

Անդունդներուն վըրայէն ու վըրայէն ձիւներուն  
Տար զիս

Արեւո՞ւն :

Վե՛ր . դէպի բարձո՞ւնքը , թեզաս . . .

Կրուանակուռ լոյս պայտերդ ահաւասիկ կը քաղես

Պորտերուն մէջ ուղինազ

Վիշապներուն .

Եւ դուն

Զախշախնելով երէշներուն

Կուռ պատեանին մեղեսիկները հրբակէզ՝

կը ծառանա՞ս , կը ծառանա՞ս մոլեզին

Կատարն ի վեր յաղքական

Լեռան :

Թեզա՞ս , թեզա՞ս , այժմ երը ե՞ս կը պարզեմ

Առազաստները Մըտքիս լոյսին վրայ ծովացած

Եւ Քընարիս լարերով՝ քու քաշերովը հիւսուած՝

Կ'երզեմ

Ազատութիւնը Մարդուն , եւ զերութիւնը Աստուծոյ ,

Բեգա'սդ իմ հասոյ ,  
 Դուն իմ քովիկոս կանգուն  
 Բաշերդ ու պոչդ յանձնելով ցրտասարսուո քամիին .  
 Վիզրդ ծռէ սիրասուն ,  
 Ծըռէ' — եւ քու առջի ոտքովըդ նրբին  
 Փորէ' ընդքա'փ կոյս ձիւնը կոյս քարձունքին .  
 Փորէ' , Բեգա'ս , փորէ' , մինչեւ որ գոնես  
 Լուսածաղիկ կտրլվայսները անտես ,  
 Եւ նարակիս — նօրի մըտքիս հետ միասին —  
 կտրլվայսներն երազին ,  
 Հոս , ձիւներուն ու լոյսին  
 Մէջ քարախուած՝ խաղաղօրէն կը ծաղկին  
 կտրլվայսներն երազին :

«ՀԵԹԱՆՌՍ ԵՐԳԵՐ»

Ուղեւորուեցան Սր . Նշան վանք , ուր կը  
 դանուէք Սերաստիոյ առաջնորդ թորգոմ վարդա-  
 պետ : Վերջինը շատ կը սիրէք Մուրատը եւ խօսակ-  
 ցութեան ատեն հայրական խրատներ կարդաց ա-  
 նոր , յորդորելով զգոյշ լինիլ ու խնայել իր կեան-  
 քը :

Եւ ահա Մուրատի պատասխանը , որ արժանի  
 է իր ասպետական նկարագրին .

— «Շատ լաւ կ'ըսէք , բայց ի՞նչ կը լինի մեր  
 ժողովուրդի կեանքը , եթէ մենք պահուինք ու ար-  
 դելափակուինք մեր տներու մէջ : Եթէ մենք գուր-  
 զուրանք մեր կեանքի վրայ , այլեւս ինչպէ՞ս կըր-  
 նանք ժողովուրդէն պահանջել անձնազոհութիւն...  
 Անհրաժեշտ է , որ մենք մեր ընթացքով օրինակ  
 դառնանք : Գիտենք , ի հարկէ , որ մեղի միշտ վը-



ՄՈՒՐԱՏ

ԳԵՂՐԻ

ԱԳԱՊԻ

տանգ կը սպառնայ, բայց էտի երրեք պիտի չկա-  
սեցնէ մեր աշխատանքը» . . .

\* \* \*

Վայրկեան մը անդրադառնանք մեր ընկերոջ  
ընտանեկան կեանքին: Այնքա՞ն քիչ տեղ կը բռնէր  
ընտանիքը անոր հոգերուն մէջ . . . Համակ զաղա-  
փար մըն էր, այլասիրութիւն եւ անձնուրացու-  
թիւն: Գրեթէ միշտ զբաղուած էր հանրային դոր-  
ծերով: Երեք եղրայր ունէր, քոյր մը եւ մէկ եղրօր-  
որդի: Զեռնարկեց իրենց օճախի կազմութեան եւ  
չէնք մը կառուցեց, երկյարկանի, ինքն ալ չարա-  
չար աշխատելով եղրայրներուն հետ: Ամուսնացած  
էր եւ զաւակ մըն ալ ունէր, զոր մկրտեր էր «Գևորգ  
Զավուշ» անունով: Մեր թղթակիցներէն մէկը կը  
վկայէ, որ Մուրատ ամուսնացաւ ակամայ, իր մը-  
տերիմներու թախանձանքներուն անսալով: Կինը  
հազուագիւտ աղջիկ մըն էր, զաղափարական, եւ  
արիասիրտ, իրեն պէս: Վերստին խօսք կուտանք  
Տաննապետեանին.

«1910-ի զարունն էր. ամուսնութեան հանդէսը  
կատարուեցաւ Ս. Նշան վանքին մէջ, Վարուժանի  
մասնակցութեամբ: Ճառախօսութիւններու ընթաց-  
քին Մուրատն ալ խօսեցաւ ու յայտարարեց.

Ամուսնանալով, չեմ հրաժարիր իմ պայքա-  
րէս: Ուեւէ ատեն որ հայրենիքս զիս կը կանչէ, ա-  
նոր ձայնին է, որ պիտի հետեւիմ, հաւատարիմ Հ.  
Յ. Դաշնակցութեան փառապանծ զրօշին:

Զէր սխալած իր կենակցի ընտրութեամբ: Ա-  
զապին, այս էր Մուրատի տիկնոջ անունը, յե-  
ղափոխական շունչով սնած ու մեծցած տիպար  
հայ աղջիկն էր: Ան զաստիարակ ուսուցչուհի էր,  
քաղաքին «Փաշա՝ Պարտէզ» թաղին մէջ դանուող

«Թորդոմեան» մանկապարտէղին՝ ուր Դաշնակցութիւնը իր անդրանիկ ակումբը հիմնեց, որ ամէն օր գիշեր ու ցերեկ ուխտատեղի գարձաւ Ավաղի բուռ մը նորահաս սերունդին։ Մուրատ եթէ ոչ սովորական օրերուն՝ գոնէ կիրակիները միշտ հոն էր իր ժպտուն երեսովն ու քաղցր զբոյցներով, եւ իր չուրջը ջերմ մթնոլորտ կը ստեղծէր։

Ազապին տեղւոյն Օրիորդաց Միութեան եւ Հայ կարմիր Խաչի գործօն անդամներէն էր. Մուրատի հետ շարունակ ժողովի մէջ կը լինէր։ Քիչ կը խօսէր, շատ կը գործէր. Մուրատ «սակաւախօս» կը կոչէր զինքը, որ վերջէն իրքեւ կեղծանուն գործածել սկսաւ։ Նախ գաղտնի սէր կը կապէ Մուրատին, երկար ժամանակ կը ծածկէ անկէ եւ անոր մաերիմներէն, ինչ որ զաւառի յոտի սովորութիւններէն մէկն է. օր մըն ալ զիշեր ուշ ատեն, երբ ժողովէ մը կը ցրուէին, Մուրատ ներկայ եղող օրիորդներու վերագարձովը մտահոգուած՝ կը հարցնէ մասնաւրարար Ազապիէն թէ՝ ինչպէ՞ս թուրքերով ըընակուած վաճանգաւոր թաղերէ անվախ մինակ ժողովներու կուգայ եւ կ'երթայ, այսքան ուշ ժամանակ. ի պատասխան ատոր, Ազապին ցոյց կուտայ նախ իր գրապահին փոքրիկ զէնքն ու ապա իր անութիւն տակէն կախուած վալիւուն դաշոյնը։ Մուրատ՝ սկսած այդ օրէն կը համակրի Ազապիին։

\* \* \*

Զարագուշակ ամպերը կը կուտակուէին Սերաստիոյ եւ ողջ Թրքահայաստանի հորիզոններուն վրայ։

Մուրատ արդէն տեղեկացեր էր Սելանիկի իթթիհատական Համազումարին հայաջինջ որոշումի

մասին, որ պիտի դործաղբուէր յարմար վայրկեանին . . .

Դէմքը հետղհետէ կը մռայլուէր եւ կնճիռները կը շատնային ժողովրդական մարտիկի ճակտին : Վտանդը մօտալուս էր . . . Եւ իր ահազանդը կը դառնար օր աւուր ցաւոտ, եղերաշունչ, հրամայական եւ ստիպողական : Շարունակ կը յորդորէր ընկերները, ժողովուրդը, կազմակերպուիլ, պարասուիլ, յանկարծակիի չպալու համար : Կը պահանջէր ի յայտ բերել առնուազը 200 լաւ զինուած հայդուկներ, մարդուած, անձնազոհ յեղափոխականներ, որոնք գիտնան մեռնիլ հայրենիքի ու ազտութեան համար :

Բերել տուաւ կ. Պոլսէն գնդակ թափելու եւ փամփուշտ լեցնելու դործիք մը, չինել տուաւ անոր նմուշով բազմաթիւ դործիքներ, որոնցմով օժտեց ամրող շրջանը : Բուռն թափով յառաջ տարաւ աղդային համերաշխութեան քարոզը, կը ջանար միացընել բոլոր տարրերը — կուսակցական եւ չէզոքինքնապաշտպանութեան հրատապ եւ տիրական դործին չուրջը :

1913 թուի Նոյեմբեր ամսուն էր, երբ Ավազի կուսակալ Մուտամէրը հրաւիրեց Մուրատը Իթթիհատի մէկ հաւաքոյթին, ուր ներկայ էին այդ կուսակցութեան Սերաստիոյ բոլոր ականաւոր գէմքերը : Հաւաքոյթի նպատակն էր՝ միացեալ ոյժերով պայքար մղել թէ արտաքին թշնամիներու եւ թէ ներքին — իթթիլաֆ կուսակցութեան — դէմ :

Մուրատին կ'ընկերանային կոմիտէի անդամներէն՝ վահան վարդանեան եւ Յովհաննէս Փոլատեան : Ճառեր կ'արտասանուին, որոնց մէջ կը փա-

ուարանուի Իթթիհատի գործունէութիւնը : Խօսելու կը հրաւիրեն նաեւ Մուրատը : Ահա անոր ճառին մօտաւոր պարունակութիւնը .

«Մենք աղաս երկրի մը զաւակներն ենք եւ պարտաւոր ենք, հարկաւ, ծառայելու մեր ընդհանուր հայրենիքին : Սակայն, կը հաստատուի, տարարախտարար, որ Իթթիհատը չէ շեղած սուլթաններու քաղաքականութենէն... Ես ալ եւ ձեզմէ շատերն ալ տեսանք, լսեցինք, որ Կիլիկիոյ աղէտին մասնակցեր է ազատութեան բանակը, օգնելով ջարդարարներուն եւ բնաջնջելով հայութիւնը այդ շրջանին մէջ... Երբ կը խօսինք օսմանեան հայրենիքի պաշտպանութեան մասին, արէտք չէ խարութիւն դնենք աղդերու միջեւ, արէտք չէ ընթանանք հին ուղիով : Զեզ յայտնի է, թէ ինչ հետեւանք ունեցաւ այդ հին սուլթանական քաղաքականութիւնը : Անոր չնորհի օսմանեան հակայ կայսրութիւնը անդամահատուեցաւ եւ հասաւ այսօրուան ցաւալի վիճակին»...

Ճառը, բնականաբար դիւր չեկաւ Իթթիհատի մոլեռանզներուն, որոնք այնուհետեւ հաստատուն որոշում մը տուին ըստ կարելոյն չուտ վերցընել մէջտեղէն հայ Խմբապետը : Այդ որոշումը գլուխ բերելու համար, կը գտնեն արիւնաբրու ոճապործ մը, որուն մեծ պարզեւ կը խոստանան :

Այդ մարդը Զէրքէզ Ահմէտն էր : Բայց, որպէսզի դէպքը կատարուի անաղմուկ եւ իրարանցում չյարուցանէ հայոց մէջ, կ'որոշեն սպաննել Մուրատը իր խոկ տան մէջ : Կ'օգտուին այն հանգամանքնն, որ Մուրատ եւ իրայինները դրկարաց կ'ընդունէին ու կը հիւրասիրէին բոլոր եկող գնացող ճամբորդները :

Եւ ահա օր մը, երեկոյեան մութին Զէրքէզ  
Ահմէտ կ'երթայ կը ծեծէ Մուրատենց գուռը, որ  
կղպուած էր: Ներսէն, եղբօրորդին, Սարգիսը,  
Մուրատին նման, անոր պէս արի եւ ճարպիկ, կը  
հարցնէ՝ «ո՞վ ես».

— Ես եմ, Մուրատի բարեկամը, կը պատաս-  
խանէ չէրքէզը:

Երբ գուռը կը բացուի, «եա՛ պիսմիլլահ» կը  
կանչէ եւ ատրճանակը կը քաշէ:

Բայց Սարգիսը ճարպիկ չարժումով կը բռնէ  
չէրքէզին ձեռքը եւ կը խլէ ատրճանակը:

Դէպքը մէծ իրարանցում առաջ բերաւ զիւղին  
մէջ, եւ ամէնքը փութացին Մուրատենց տունը: Ոճ-  
րազործը բռնուած էր եւ հասնողը առանց հարցնե-  
լու կը զարնէր: Վերջապէս ընկերները վրայ հասան  
(Մուրատ այդ օրը Զառա ըսուած զիւղաքազաքը  
դացած էր) եւ ազատեցին մարզը: Երկար հարցա-  
քննութենէ յետոյ, խոստովանեցաւ, որ Մուրատը  
սպաննելու համար զրկուած էր, բայց պիտի չսպան-  
նէր: Մարգասպանը թող տուին, բայց այնքան ծեծ  
կերած էր, որ Սերաստիա չհասած մեռաւ:

Կառավարութիւնը խմացաւ, անշուշտ, անցու-  
դարձը, բայց իր զաւը վարագուրելու համար, քնա-  
ցուց խնդիրը:

Կոմիտէն եւ ժողովուրդը այնուհետև միշտ  
զգուշութեան յորդորներ կ'ուղղէին Հայուկուկին:  
Բայց նա յանկերդի պէս միշտ նոյնը կը կրկնէր.  
«Քանի որ Թուրքիոյ մէջ կ'առղրինք, ամէն վայր-  
կեան մեր կեանքին վտանգ կը սպառնայ, բայց է-  
տի պէտք չէ կաշկանդէ մեր գործունէութիւնը»:

Կամ թէ կ'ըսէր. «Թուրքերը բարբարոս են,  
բայց ընդունակ չեն տերրօրներ (ահարեկչական

դործողութիւններ) կատարելու» :

Սակայն նա գիտէր զգուշանալու կերպն ալ :  
Քաղաք կ'իջնէր, ամէն անզամ տարբեր ուղղութեամբ : Աւելի ապահովութեան համար, ընկերներն մէկ-երկուքը կը հետեւէին իրեն :